



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material




569

667350

20/960

F-36



20

F-36

Printed in Turkey

15

Մ

# ԲԵՐԻ ՄԵՐԴ

ԵՒ

## ԲԵՐԻ ՎՐԵՄԱԾՈՆԵՑԸ

—  
ՀՅԱ

Սիրելիներ՝ ամէն հոգիի մի հաւատոք հապա  
 հոգիները փորձեցէք թէ արդիօք ստուծմէ են:  
 Ա ՅՇ. Դ. 1:

—  
•••

2010

ԿՈՍՏԵՆԴՆՈՒԹՈՒՆ

Ի ՏՊԱՐԱՆԻ Յ. ՓԱՓԱՋԵԱՆ

1860

116<sup>мк</sup> 4154

40

ОБРАЗОВАНИЕ 4154



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԻ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

2271  
40

ԱԼԻԳՐԱԴՐՈՒՅԹ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

# ԲԵՐԻ ՄԵՐԴ

ԵՒ

## ԲԵՐԻ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ

**Տ**արի մը կայ որ բարեկամ մը ուշագրութիւննիս ուղղեց Հայերէն գրքի մը՝ Բարէ ճարտ և բարչ ու խաղոնեաց անուն, յօրինեալ 'ի Տ. Մատթէոս Առքեպիսկոպոսէ, Երբեմն Պատրիարք Հայոց, և այժմ նորընտիր Կաթուղիկոս Խջմիածնայ (և թերեւս կրնայ կոչուիլ նաև գլխաւոր կազմակերպող Տրօթէսթանդութեան 'ի Տաճկաստան)։ Խջխարհածանօթ է իր գործոց պատմութիւնը, որոնց հետեւանքն եղաւ՝ Աստուածային բարեխնամ տնօրէնութեամբը, Տաճկաստանու մէջ Տրօթէսթանդ Խկեղեցեաց աղատութեան և անկախութեան Գերման մը։ (Օսմաննեան բարեգութ Ա եհափառ թագաւորին շնորհիւր։ Իր ազգին և եկեղեցւոյն մէջ գտնուող Աւետարանականաց գէմ բոնած ընթացքը եթէ աւելի մեղմ ըլլար, և անոնց գէմ յարուցած հալածանքը եթէ անաստիճան դառն և անգութ չըլլար, յիրաւի տակաւին պիտի յապաղէր Աւետարանական աղատ և որոշ եկեղեցի մը կազմուիլը։

Առջ բերանը իր գլոբէն քիչ մը կարդալէն ետքը մէկդի ձգեցինք Երկու գլխաւոր պատճառներու հա-

մար : « Ա, ախ անոր համար որ՝ գրքին մէջ ամենեին նկատումն չկայ ճշմարտութեան . լի անձոռնի տրամաբանութեամբ , և տղայամիտ ու սխալ մեկնաբանութեամբ առ հասարակ , այնպէս զի՞ ամէն ճշմարտասէր մտաց շուտով անտանելի զղուանք կը պատճառէ : Այսպիսի գիրք մը կարդալը միայն ժամավաճառութիւն է : Եւ երկրորդ պատճառնիս ան էր թէ՝ գրքին մէջ գտնուած հերետիկոսութիւններն ու սուտ վարդապետութիւնները այնքան ինքնայայտ են՝ որ քիչիկ մը խելք ունեցողներն ալ զանոնք կրնան նշմարել և անոնց ետևէն չլուրիլ : Եւ անոնցմէ շատերը՝ ինչպէս որ Ռոմեոսմանդ եկեղեցւոյն դէմ , անանկ ալ Լուսուրէան եկեղեցւոյն դէմ են :

Ուղի երևցաւ որ այսպիսի գիրք մը այնպիսի անձանց ախորժակը կրնայ յագեցընել՝ որոնք կը սիրեն և կը զուարճանան՝ այսպգի Ռոմեոսմանդից և Ռոմեոսմանդ Ոհսիօնարաց վրայ վատախօս զրպարտութիւններ և շաղակրատ չարախօսութիւններ կարդալ երես երեսի վրայ : Ունաւանդ այնպիսեաց խիստ հաճոյական է ասանկ գիրք մը , որոնք՝ զրպարտութիւն մը որբան անհեթեթ ստաբանութիւնով շինուած ըլլայ , այնքան աւելի ախորժանօք մտիկ կ'ընեն :

Ըստ բանի աս հեղինակին , այսպգի Աւտարանականք են՝ դիւրախսաբ , տգէտ , պարզամիտ և շահախնդիր մարդիկ , որոնք Աւետարանը կ'ընդունին դործք գտնելու և աղէկ վարձք մը ընդու-

նելու համար : Եւ Ռոմէսթանդ Արիստօնարք  
ալ այնպիսի ծայրայեղ վատաբարց անձինք են  
որ՝ լեզուն ալ տկարացեր է անոնց ինչպէս մար-  
դիկ ըլլալը պատմելու : Հոս մէկ եղակի հակա-  
սութիւն մը կայ, այսինքն է ինչպէս պիտի հաշ-  
տեցընէ Արիստօնարաց առ բարքերնին՝ գրքին ան  
վարդապետութեանը հետ՝ որ կը սորվեցընէ թէ  
հարդա ՚ի բնէ բարէ է :

Յիրաւի շաղփաղի և ծանրատաղտուկ գրութիւն  
մըն է ասիկայ, որուն մէջ հւրիշ բան չերեիր,  
այլ միայն զարմանալի տգիտութիւն, անիմաստ խոր-  
հուրդներ և ինքնահնար աստուածաբանութիւն,  
և շարունակեալ զեղծումն ամենայն կանոնաց տրա-  
մաբանութեան, ճարտասանութեան և հասա-  
րակ դատողութեան . այսու ամենայնիւ՝ պարագա-  
ները զմեզ պարտաւորեցին ադ գրքին քանի մը  
կտորը քննութեան առնել, քանզի կը լսենք որ՝  
ըստ բանի Ամասիս լրագրուն, ադ գիրքը սուտ  
համբաւ մը առեր է, և չկարդացողները աստուա-  
ծաբանական մատենից կարգը կը դասեն զանի-  
կայ :

Ուստի բոլորն ալ կարդացինք . և կը տարակուսինք  
թէ մեղմէ զատ ուրիշ մարդ մը աս ձանձրու-  
թիւնը կրել յանձնառու եղած է արդեօք :

Չարակամութեամբ լի, ճշարդունենէ, իորհու-  
թէ և հանճարէ զուրկ երեսները և թերթերը իրա-  
րու ետեւ աչքի պատահելով՝ շուտով աւազուտ  
ամայացեալ անապատ մը կը դառնան տեսութեան

առջելը, ուր տեղ կայ բաւական խորշակ և փոշի, բայց վաստակեալ և ձանձրացեալ ճամբօրդը զովացընելու և կազդուրելու բան մը չկայ: Իբրև հեղինակ՝ ծանրակշիռ սխալմունք մը ըրած է տեղի տալուն մէջ իր ատելութեանն ու չարակամութեանը՝ որ գրքին ամէն կողմը համատարած՝ ամէն ուրիշ բաներուն մէջ բարձր 'ի գլուխ կ'երեւին: Իրօմէսթանդները ակէն ֆոռշ եղած են, և անոնց դէմ անյագ ոխակալութիւն մը ունի: Երբոր զանոնք իրենց տկարութեանը մէջ տեսաւ իբրև ստոյգ որս մը զայրագին յարձակեցաւ, խորհելով թէ զանոնք մէկ հարուածով յերկիր պիտի տապալէր և անհետ առնէր: Անէծքի՝ բանադրանքի տարափ տեղաց խեղճերուն անպաշտպան գլխոցը վրայ, բնակարաններնէն՝ խանութներնէն արտաքսելով տագնապեց ողորմելիները, և հասարակութիւնը անոնց դէմ յարուց: Եւ ոչ միայն այսքան, այլ իր թշնամութեան մահաշունչ փշմամբը կ'ուզէր թունաւորել մինչեւ անգամ խըլճալեաց ննջեցելոց անկենդան մարմինները, և հընար չէր արժանաւոր և անխափան յուղարկաւորութեամբ մեռելոց դիակունքը 'ի հող դարձուցանել՝ առանց Աստհմէդական զինուորական արթուն պաշտպանութեան:

Բայց Աստուծոյ խորհուրդը ուրիշ էր. Աստուած հաճեցաւ աս աշխարհիս տկարները ընտրելու որ զօրաւորները խայտառակէ. և 'ի վախճանի՝ աս անպաշտպան Հօտը. Աստուծոյ շնորհիւը և նա-

խախնամութեամբը յաղթող հանդիսացաւ իր յանդուգն և չարամիտ հալածչին վրայ, և ալ հիմա զերծ է անոր անջօր կատաղութենէն : Իր անանեաները զանոնք բնաջինջ ընելու փոխանակ՝ անաղդեցիկ եղան և ծաղըալի :

Ուշակէտե հիմա ալ կրնար իր սրտին մէջ սնուցանել դառն ոփակալութիւն և անցագ վրէժինդ բութիւն մը, սակայն գիրք մը յօրինած ատենը պէտք է միտքէն չհանէ թէ չկրնար ըլլալ որ իր ընթերցողաց ամենքն ալ իրեն համամիտ և համակամ ըլլան : Բուն իսկ իր հաւատակիցներէն շատերը իր հալածչական ընթացքին չհաւնեցան . և աս գրքին վրայ ալ այնչափ սիրտ պիտի ունենան որչափ որ ունին հեղինակին վրայ . և մենք մեծապէս խաբուած ենք եթէ աս գիրքը նախատինք չեն ճանչնար Հայկաղեան լեզուին և Վզգին :

Կրքին մէջ առատօրէն ցանած է Արքեպիսկոպոսը բազմաթիւ վատ անուններ թէ Բրօթէսթանդ քարոզաց համար և թէ բոլոր Բրօթէսթանդ քրիստոնէից համար ընդհանրապէս, և ադ բանին մէջ ունեցած իր առատաձեռնութիւնը հետեւեալ օրինակներէն ըստ բաւականին կ'երևնայ :

«Քարոզիչներուն «Կորաղանդ» անունը կուտայ (Եր. 35), «Քրիստոնեայ աղդերէն ժողովուրդ կը գողնան» կ'ըսէ . և մոքերնին աս է թէ «Ընդհանուր քրիստոնէից վրայ ընդհանուր

Հոգեոր հովուութեան իշխանութիւնը իրենց սեպ-  
հականեն”, ասոնց ըրածը “Խարդախ համարձա-  
կութիւն” մըն է (Եր. 39): Իրօթեսթանդու-  
թիւնը Բ. Տէմ. Դ. 3, 4 ին լրումն է. “Ինչու որ  
ժամանակ պիտի գայ՝ որ ողջամիտ վարդապետու-  
թեանը պիտի չհամբերեն . հապա իրենց լսելի-  
քին եռքովը իրենց ցանկութիւններուն համե-  
մատ վարդապետներ պիտի դիզեն իրենց . Եւ  
Ճշմարտութենէն ականջներնին պիտի դարձը-  
նեն ու առասպելներու ետևէ պիտի մոլորին”:  
“Ի՞այց ’ի ներքուստ չար խորհուրդ ունին”, կ'ըսէ,  
“Քրիստոնեայներուն մէջ հերձուածողութիւն,  
երկպառակութիւն և բաժանումն ձգելու , նո-  
րագիւտ վարդապետութիւններով, գայթակղու-  
թիւն տալու անմեղ պարզամիտներուն”. անոնք  
ծաղը կ'ընեն “Ի՞արի քրիստոնեաներուն աստուածա-  
հաճոյ ջերմեռանդութիւնը և բարեպաշտական ա-  
րարողութիւնները”: Տես Երէս 40, 41, 42: Իրենց  
“Ո՞լի ցնորական խօսքերէն յայտնի կ'երկայ իրենց  
թերեհաւատութիւնը և չարաչար մոլորութիւնը”.

Ե՞՞տ: Կը նմանցընէ զանոնք Յուդայի . Ե՞՞տ:  
45: Երեսին վրայ քննութեան կ'առնէ Իրօ-  
թեսթանդ քարողչաց վարքն ու բարքը թէ ար-  
դեօք Առւրը Եւետարանին համեմատ են : Կը դա-  
տապարտէ զանոնք զի կը մերժեն “Կուսակրօնու-  
թիւնը”, չեն կրնար մնալ առանց կնոջ, և “Ո՞րո՞վ-  
նին և կամուզին իրենց մարմնական և զգայական  
բաղձանքներնուն կը ծառայեն” կ'ըսէ (Եր. 46):

“Առաղանդ քարողիչներուն վարքն ու գործքը ըստ ամենայնի հակառակ են հրամանաց և կանոնաց Քրիստոսի (Եշե 48):

Աս ամբաստանութիւնները կատարեալ իրաւունք կու տան մեզի Արքեպիսկոպոսին վարքն ու բարբը քննութեան առնելու . բայց մեր վեճաբանութիւն ընելու ոճը ադ չէ : Մենք մեր քննութեանցը մէջ “Իարի մարդ և իարի Քրիստոնեայ”էն դուրս պիտի չելլենք , և Արքեպիսկոպոսին վրայ պիտի խօսինք միայն այնչափ՝ որչափ որ ինքզինքը իր գրքին մէջ կը յայտնէ : Եւ բոլոր ան կէտերուն վրայ , որոնք մեր մտադրութիւնը կը գրաւեն , զրուցելու խօսքերնիս պիտի ըլլայ պարզօրէն՝ ճշմարտասիրութեամբ և ոչ պատի պատ բանիւք :

49 բայ երեսին վրայ կ'ամբաստանէ Ի՞րօթէսթանդ քարողիչները՝ թէ “Ուղածնուն պէս ալ կը մեկնեն Առւրբ Գիրքը , անոր մէջ պարունակուած ամենապարզ միտքը մէկդի կը ձգեն իրենց կամքին յարմար մեկնութիւններ տալով” : “Այս “Առաղանդ Առօրէնաէ Իողոքական քարողիչները” , կ'ըսէ , “ընդ ծով և ընդ ցամաք կը պտըտին , ընդ քաղաքս և ընդ գիւղօրէս , և ... բուն իսկ Աւետարանական ճշմարտութիւնը ճանչցող և Յիսուս Քրիստոսի իմաստութեան լուսովը լուսաւորեալ ուղղափառները կը հարցունեն , այս ի՞նչ ընթացք է , այս ի՞նչ վարք է , որ ձեր վրայ ունիք . ամէնքդ մէյմէկ աշխարհական հարուստ վաճառականի կեն-

ցաղավարութիւն ունիք . աշխարհի վայելչութեանէն բնաւ հետացած չէք . անկին մնալ չէք ուզեր . ապահով (տղահով բառը կ'երենայ) թէ հովասուն (հաստար) բառին տեղը գործածեր է ) տեղուանք ծանրագին վարձքով գեղեցկաշէն տուներու մէջ բնակիլ կը խնդրէք", և այլն և այլն :

"Ոչ կուսակրօնաւթիւն ունին և ոչ ժուժկալութիւն, այլ կանամի են իբրև զաշխարհականս, և ոչ հրաժարին 'ի կանանց իւրեանց, թէև մեռանիցի", և այլն, և այլն :

53:ր երեսին վրայ "Ղեմմասին" կը նմանցընէ Ռարօթէօթանդ քարողիչները, որն որ աշխարհը սիրեց և Աւետարանը արհամարհեց :

57:ր և 58:ր երեսներուն վրայ կ'ամբաստանէ զանոնք թէ "Ղամաւ իւ Թղանչէն աշխարհասէր ոգիսով" . և այսպէս՝ ծայրէ 'ի ծայր՝ իբրև սրտագէտ ոմն զսիրտս մարդկանց քննելու պաշտօնը իր վրայ կ'առնու :

58, 59 և 60:ր երեսներուն վրայ ևս առաւել ընդարձակ և աւելի ամբաստանութեան մը կը հասնի : Առն կը ցուցընէ թէ Ռարօթէօթանդ քարողիչները իրենց մոլիկան բարբը ժառանգած են Լուտերէն, իրենց հեղինակէն, ու անամօթ՝ մոլի և լիրը և չարախտավատ կրիւք ախտացեալ մարդ մըն էր, և մօլութիւն ու մօլորութիւն քարողելով կ'ըսէր . "Ըստնիք և պոռնիկ կանայքն առաւել հաճոյք են Աստուծոյ քան զկուսանսն" : Ասանկ իրեն աշակերտներն ալ հետղչետէ իրեն նման

եղան : Այսինքն , ի՞մ ատթէոս Արքեղիսկոպոսին խօսքին նայելով , Եկոպայի՝ Ասիայի և Ամերիգայի 80 կամ 100 միլիոն Տրօթէսթանդները առ հասարակ մոլի և հեշտախտութեան կրիւք համակեալ անժուժկալ և աղտեղի բարուց տէր մարդիկ են :

Դարձեալ աս քարոզիչները մոլորեցուցիչներ են , կեղծաւոր , ստաբան , մտախաբ և անխեղջ հակառակորդներ աւետարանտկան և առաքելական քարոզութեանց , և կաշառաբաշխ (Եր . 61) . “Յափշտակող գայլեր” (Եր . 62) . “Եորաղանդ կեղծուպատիր մոլորական քարոզիչներ” (Եր . 63) :

Երես 121: Են մինչև 126: Կ'ամբաստանէ զանոնք թէ Աստուածաշունչը ծուռ թարգմաներ են , վրան բան աւելցուցեր են , ու մէջէն բան պակսեցուցեր են , ըրած թարգմանութիւննին ունեցած մոլորական գաղափարներնուն և կարծիքներնուն համաձայնեցընելով , և երթալով պիտի աղաւաղեն բոլոր Առւրբ Գիրքը , և տպա Առլթէոի և Առնէի ունեցած անկրօնութեան գաղափարնին պիտի յայտնեն :

Ունք մեր ընելու քննաբանութեանը մէջ Արքեպիսկոպոսին ըրածին նման այսպիսի լիզումը պիտի չքանեցընենք : Յիրաւի պիտի բռնադատուինք երբեմնակի զինքը հարկանելու ծանրկեկ խօսքերով , այլ չափաւորութեամբ՝ արդարութեամբ և միայն գրքին մէջ բովանդակեալներուն վրայ խօսելու կարի մեծ զգուշաւորութեամբ , ա-

ռանց սրտաբնութեան պաշտօն մեր վրայ առնելու : Այսափ ընելը ոչ միսյն մեր անհակառակելի իրաւունքն է, այլ և մեր յայտնի պարտականութիւնը :

Մեր առաջին նիւթն է աս գրքին Աստուածաբանութիւնը : Աս մասին գիրքը անորոշ և խառնախօս է : Հաւանական կ'երեի թէ հեղինակը ունի քանի մը աստուածաբանական սկզբունքներ, բայց բոլորը այնչափ է : իսկ մնացածը ըստ պատահման ասդիէն անդիէն քաղեր ու խոներ է գրքին մէջ : Բայց անչափ զարմացանք՝ երբ որ տեսանք որ գրքին մէջ ամենէն զգալի և գլխաւոր աստուածաբանական երեսյթ ունեցող մասը՝ անխառն Պեղագետն դրսունէնն է, որն որ պիտի ցուցընենք շատ քաղուածներով նոյն իսկ գրքէն, և հետեւաբար բոլոր աստուածաբանական գրութիւնը գունաւորեալ է, կամ լաւ ևս է ըսել՝ թունաւորեալ է Առէսսական, Առէնեան, Առէնահան և Խռնէմբաւէլուդ կոչուած հերետիկոսութեանց մահահոտ թոյներովը, որոնց բոլորն ալ՝ մէկդի առնելով առաջի յիշածնիս, յառաջ կը բերէ իբրև Բրօթէսթանդից հերետիկոսութիւններ, որով առ երեսյթ անմեղութեամբ մը յանզգաստս ինքզի՞նքը կը դատապարտէ իբրև հերետիկոս :

Պեղագիոսի վրայ ընդարձակ ծանօթութիւն չըլալուն համար Հայերէն գրեանց մէջ, աղէկ երեցաւ մեզի իր վրայ աւելի տեղեկութիւն տալ :

Պեղագիոս մենակեաց մըն էր ծնեալ յլնդղիա՝ չորրորդ դարուն վերջերը : Ամէն եկեղեցական պատմութեան հմտութիւն ունեցողները քաջածանօթ են Պեղագիոսի, իր աղանդակիցներուն և Ա . Օգոստինոսի, Հիւսիսային Ափրիկէի մեծահամբաւ Եպիսկոպոսին մէջ եղած վիճաբանութիւններուն :

Պեղագիոսի դլսաւոր վարդապետութիւնը աս էր թէ՝ յարդ ՚ի բնէ բարձ է, որկէ բղխեցաւ բռը դրութիւնը, և Ա'ատթէոս Արքեպիսկոպոսին գրքին վարդապետութիւնն ալ Ճիշդ ասիկայ է : Կ'ուսուցանեն թէ Ադամայ մեղքը միայն իրեն սեպհականեալ էր, և կ'ուրանան սկզբնական մեզաց վարդապետութիւնը : Մարդ ՚ի բնէ բարի է, ոչ թէ չար, և կը մեղանչէ ոչ թէ չար սիրտ մը ունենալուն համար, այլ աղատ կամք՝ որով կ'ընտրէ բարին կամ չարը :

Այսպէս՝ Պեղագեանք ՚ի բաց մերժեցին վերըստին ծննդեան և Առւրբ Հոգւոյն կենդանաբար շնորհաց հարկաւորութիւնը :

Ճշմարիտ է որ Պեղագեանք կը գործածեն՝ շնորհք, Աստուծոյ շնորհքը, Առւրբ Հոգւոյն շնորհքը ևայլն ևայլն բառերը . բայց պէտք է գիտնանք թէ ի՞նչ ի՞նսուպով կը գործածեն, քանզի մեծապէս կը սիսալինք եթէ անոնց դրութեան մէջ նոյն նշանակութիւնը տանք՝ ինչ մտօք որ ուղղափառ աստուծածաբանից մէջ կը գործածուի :

Աստուծոյ շնորհն բառերը Պեղագիոսի գրու-

թեանց մէջ կը նշանակեն ,

1 . Մեր բնական բոլոր կաղմութիւնը՝ մէջ առանելով մատարական և բարոյական կարողութիւնները , բայց յատկապես աղատ կամքին պարգեր :

2 . Վատուածային օրինաց կամ յայտնութեան արուիլը :

3 . Ձառըութիւն մեղաց՝ մէկդի առնելով քառաւթեան ազդեցութիւնը բարուց վրայ :

4 . Վարիստոսի սրբակեցութեան օրինակը , զորինքը կը կոչեր Վարիստոսի շնորհքը :

5 . Խմացականութեան լուսաւորութիւնը Ճշմարտութեան միջոցովը , որն որ ինք կոչեց շնորհք և օդուանիւն Առւրբ Հոգույն :

6 . Լըբեմն ալ մէրտունիւնն ու հանդերձեալ երանութիւնը Վատուծոյ շնորհք կը կոչեր :

7 . Պեղագեածք կ'ուրանան շնորհաց ազդեցութիւնը կամքին վրայ , որ է բարոյական գործոց աղբեւրը : Վաղեցութիւնը միայն իմացականունիւն վրայ կ'ընդունին (տես վերը թիւ 5 ) : ‘Եաւ շնորհաց հարկաւորութեանը սահմանը խիստ կ'ամփոփեն’ սորվեցնելով թէ շնորհքը ամէն մարդոց հարկաւոր չէ , քանզի հեթանոսներէն ումանը՝ ինչպէս Ակիկերոն , Պղատոն , և յատկապէս Առիքառէն հասան բարձրաստիճան առաքինութեան իրենց բնական կարողութիւններուն աղատ գործածութեամբը . ոչ ալ շնորհաց հարկաւորութիւնը կը ճանշնան մեր ամէն գործոց համար՝ ինչպէս կ'ուստուցանէր Ա . (Օգոստինոս , քանզի աղատ

կամքը և պարտականութեանց գիտութիւնը բա-  
ւական կը սեղեն՝ սովորական ամեն պարտուց կա-  
տարմանը համար. և այսպէս՝ առանց շնորհաց  
ընդունելի կը լլան Առաջ ծց :

Պեղագեանք հարկաւորապէս մէկդի ձգեցին  
Ա. (Օդուտինոսի որոշումը հեթանուական առաքի-  
նութեան նկատմամբ, որ իրեն նպատակ ունի ան-  
հատից կամ լնկերական երջանկութիւնը, և առեւ-  
տրքակական առաքինութեան նկատմամբ, որ է  
“ուղղող պատուղը”, և որուն վախճանն է Առաջուծոց  
փառքը և հոգւոց փրկութիւնը :

Պեղագիոս քննութեան չառաւ, այլ ծաղրա-  
քանութեամբ աչքէ ծածկել ուզեց ան երկելի  
և կարեւոր որոշմունքը, և դոհ եղաւ պատասխա-  
նել թէ՝ հեթանոսաց առաքինութիւնը թէ որ ա-  
ռաքինութիւն չէ, ապա ուրեմն իրենց աչքերն  
ալ աչք չեն, և մարմիննին մարմին չէ, և էա-  
կութիւննին չէակութիւն է :

8. Ասորաբեալ հնազանդառնեան համար հարկա-  
ւոր շնորհքը՝ նախընթաց բարեկործութեամբ ձեռք կը  
ձգուի :

Փրկութեան ձամբուն վրայ ունեցած դադա-  
փարնին աս էր : Վարդ մը որ մեղանչեց, իր  
ազատ կամօքը կրնայ դադրիլ մեղանչելէն, այս-  
նիքն է՝ ինքզինքը կը փոխէ, կամ դարձի կը բե-  
րէ : “Ե՞ս ձամբով կրնայ հաւատալ Վրիստո-  
սի. այսինքն է՝ կ'ընդունի իր վարդապետութիւն-  
ները, և կ'ըլլայ բարի մարդ և բարի քրիստոն-

եայ . 'ի փառս ազատ կամաց և ան բա՞ւերուն զոր  
ինքը կը կոչէր Աստւածոց շնորհքը :

Պեղագեան հերետիկոսութեան վրայ լիովին  
տեղեկութիւն տուած են Գերմանական եկեղե-  
ցական պատմիչք՝ Ուօլը , Շլէկէլ , Ոսհայմ  
և Աէանտէր :

Աս աղանդը նախ դատապարտուեցաւ Ար-  
թագինէի ժողովքէն յամի Տեառն 412 ին . ապա  
յամին 417 ին Օսոսիմոս Հռովմայ անսխալ պապէն  
ընդունուեցաւ . և ապա նոյն անսխալ պապէն դա-  
տապարտուեցաւ յամին 418 . և ապա յամին 431 ին  
դատապարտուեցաւ Եփեսոսի ընդհանրական ժողո-  
վէն որ էր երրորդ ընդհանրական ժողով : Աաև  
դատապարտուեցաւ աղքային ժողովներով 'ի Բը-  
րիտանիա , 'ի Գաղղիա և 'ի Պաղեստին :

Երևելեան և արևմտեան կայսերք ալ անոր  
դէմ ելան , բայց ամենէն վեր Ա . Օգոստի-  
նոսի դրութիւնները մեծապէս խայտառակեցին  
Պեղագեան դրութիւնը , և ժամանակ մը աներե-  
ւոյթ եղաւ աս աղանդը :

Աակայն աս հերետիկոսութիւնը այլ և այլ ուրիշ  
հերետիկոսութիւններու հիմն դրաւ : Ասիկայ ան-  
խուսափելի տրամաբանութեամբ կը տանի Երիստա-  
կանութեան , Առկինեանութեան , Ահադաւանու-  
թեան և Խւնիվերսէլիսդութեան (Ռնդհանրակա-  
նութեան ) : Գանդի եթէ մարդ 'ի բնէ բարի է ,  
կարօտութիւն չունենար ամենակարող Փրկչի մը :  
Եթէ մարդ անկեալ էակ մը չէ , ապա ուրեմն

անտեղի է վարդապետել թէ Աստուծոյ Որդին՝  
իր չարչարանքներով ու մահուամթը մեղաց հա-  
մար քաւութիւն ըրաւ :

Ա երջի ատեններս՝ սկզբնական մեղաց և մար-  
դուս բնութեան նկատմամբ Պեղագեան վարդա-  
պետութեան յարողներէն գրեթէ ամենքն ալ  
կ'ուրանան և կը մերժեն Քրիստոսի Աստուածու-  
թիւնը , և զի՞նքը արարած կը դաւանին , և թէ  
եկած է յաշխարհ՝ ճշմարտութիւն յայտնելու և  
մեզի կատարեալ օրինակ մը տալու : Աւստի՛ Ե-  
րիսականութիւնը , Առկինեանութիւնը , Արագա-  
ւանութիւնը և Խւնիվերսէլիսդութիւնը՝ գրեթէ  
մի և նոյն բանին տարրեր անուններն են : Աս ա-  
նունները կը ցուցընեն Պեղագեան հերետիկոսու-  
թեան հետևողները՝ 'ի վարդապետութեան մարդ-  
կային բնութեան , սկզբնական իմեղաց և աստ-  
ուածային շնորհաց . և ապա իրենց սկզբանցը վրայ  
քալելով հարկաւորապէս անխուսափելի եղբակա-  
ցութեան մէջ կը մղուին կ'իյնան՝ ուրանալու  
Աստուածութիւնն Քրիստոսի , և զվերակենդա-  
նութիւն հոգւոյն 'ի ձեռն Հոգւոյն Արբոյ . ընդ-  
հանրապէս ամէնքն ալ բայց յատկապէս Խանիվը-  
ուելիսունեւը կը մերժեն անվախճան պատժով վար-  
դապետութիւնը : Կը դաւանին թէ մարդ 'ի բնէ  
բարի է , և թէ փորձութեամբ գործած քանի մը  
մեղքերուն համար՝ յաւիտենական պատժով պի-  
տի չպատուհասէ զանիկայ ողորմած Աստուած մը:  
Ամանք սահմանաւոր պատիժ մը կը խոստովանին ,

թնչպէս՝ «Քառարտանի մէջ պիտի կրեն ողատիժը և  
ժամանակէ մը ետքը կրակէ մաքրուած դուրս պի-  
տի ելեն։»

Այս Պեղագեանները՝ որոնք չեն միաբանիր Ա-  
րիոսին, բուն իսկ իրենց վարդապետութեանց մէջ  
անհամաձայն են։ Երենք ալ իրենց վարդապե-  
տութենէն կ'ամշնան կամ կը վախնան։ Բայց  
անկեղծ Պեղագեան մը աներկիւղութեամբ պէտք  
է դաւանի թէ մարդ ՚ի բնէ բարի ըլլալով՝ չունի  
կարօտութիւն քաւութեան և Առրբ Հոգիով  
վերակենդանութեան, և թէ հեթանող կրնայ  
փրկուիլ բնական լուսով կամ կրօնքով, ինչպէս  
որ «Քրիստոնեան՝ Վետարանով։»

Վեր աս զրգին վրայ հաստատած Պեղագեան  
հերետիկոսութեան ծանր յանցանքը ինքնայսու-  
ընելու համար բաւական քաղուածներ ընենք  
իր գրքէն։

Ընթերցողք թող իրենք կշռեն հետեւեալ  
հատուածներուն իմաստներուն ոյժը։

Եցրես 1. «Այարդիկ բնականապէս բարի ստեղծ-  
ուած են Վանակալ Վրարչէն ՅԱստուծոյ, վասն-  
որոյ իրենց բնութեանը մէջ ֆիզիդապէս բարու-  
թեան տրամադրութիւն ունին և ընդունակու-  
թիւն բարին խորհելու և գործելու և առաքինի  
ըլլալու։»

Արովհետեւ կը հաւատամք, որ Տէր Վստուած  
մէր՝ ամենաբարի արարիչ է երկնի և երկրի։ Առ-  
ձգէ. 4. Աստ. ԺԹ. 17. Պ. 1. Ժ. 1. Ժ. 19.

‘ Տէր իմ տէր, տուիչ պարգևաց ինքնաբօւն բարի, ամենից տիրող հաւասարապէս, միայն արարիչ զընաւս յոչէից’ : ‘ Ասրեէ . Դէ . Գ : Ա ասնորոյ ամենայն արարածք նորա են բարի, ըստ այնմ Վամենայն արարածք Աստուծոյ բարի են, և չիքինչ խոտան’ : Ա Տէ . Դ . 4 : Իսկ մարդն է արարած Աստուծոյ, ապա ուրեմն մարդն է բարի, ըստ այնմ ‘ Օի Աստուծ հաստատեաց զմարդն յանեղծութիւն, և ’ի պատկեր իւրոյ բարերարութեան արար զնա’ : Խմասոք . Բ . 23 : ”

Տես թէ վերը գրուած պարբերութեան մէջ Առորբ Գիլբը ինչպէս ծամածուած է : Արբազան Առաքեալն Պօղոս կերտկուրի համար կ'ըսէ թէ “ Աստուծոյ բոլոր ստեղծուածները բարի են”, ինչպէս Ա Տէ . Դ . 3—5, գրուած է “ Ոլոնք ամուսնանալէն պիտի արդիլեն, ու ետ պիտի պահեն կերտկուրներէն՝ որ Աստուծ ստեղծեր է որ հաւատացեալները և ճշմարտութիւնը ճանչողները գոհութեամբ վայելեն : Ինչու որ Աստուծոյ ամէն ստեղծածը բարի է՝ ու մերժելու բան մը չկայ, թէ որ գոհութեամբ ընդունուի . Կանզի Աստուծոյ խօսքովը ու աղօթքով կը սրբուի” : Տես այսպիսի նպատակաւ գրուած խօսքերէն ինչպէս ճարտարահնար ծուռ հաւաքարանութեամբ կը հաստատէ Հայրապետը թէ ճարդ ՚է բնէ բարէ է : Պօղոս Առաքեալին դիտմունքն է հաստատ' թէ Աստուծոյ ան ստեղծուածները՝ զորառած ք արդիլեցին իրեւ կ'ըսկուր գրծածււ'լու,

բարեկարգ էն սադելու համար, և բարելար Արարիչը  
ստեղծեց զանոնք՝ շնորհակալութեամբ ընդունուե-  
լու և ուստուելու համար: Ուստի իր հաւաքա-  
բանութեան ճշմարիտ եզրակացութիւնն աս է թէ:

Ամենայն արարածք են բարի ՚ի կերակուր,  
Արդին է արարած,

ուրեմն Ապրդն է բարեկարգ:

Իայց ասիկայ միայն մէկ օրինակն է ցուցընե-  
լու թէ Աստուծոյ խոսքը բոլոր աս գրքին մէջ ինչ  
աստիճան ծուռ կողմը դարձընելով դործածուած է:  
թէ որ միայն մէկ հատ ըլլար երեան պիտի չհա-  
նեինք: Կաև կրնանք սա ալ ըսել թէ ասիկայ գրքին  
մէջի Աստուծոծութանուննեան և Տրամադանուննեան մէկ  
գէշ օրինակն ալ չէ: Քաղած պարբերութիւն-  
ներնուս վերջի մասը Աստուծային հեղինակու-  
թիւն չունեցող անկանոն գրքէ մը ըլլալուն հա-  
մար հարկ չկայ պատասխան մը տալ, բայց միայն  
աս կը նշանակենք թէ հեղինակը կամ աս ալ  
չէ կրցեր հասկընալ, կամ թէ դիտմամբ ծամա-  
ծոեր է:

“Արդ՝ թողունք ըստ ամենայնի եղծուած չե-  
թանոսական խաւարամոլար շաւղաց քննութիւնը,  
և մեր քրիստոնէական ճշմարիտ հաւատոյ լուսով  
աւեմնանք ճարդոյն բնականապէս բարե ըլլալը” (Եր.  
3): Ասիկայ ալ անխառն Պեղագեան վար-  
դապետութիւն է:

“Իայց չորը ոչ այլ ինչ է, եթէ ոչ միայն

պակասութիւն բարւոյն : Ուստի երբոր մարդս ի-  
րեն անձնիշխան կամքը կը դադարի և կամ կը  
պակասի բարի գործելէն և կը հակի կը զակատի  
չարագործութեան , այն ժամանակը կ'ըլլայ բնու-  
թեամբ բարի մարդը՝ չար գործով մեղաւոր և չար  
մարդ : “Պատաստոյ նոցա ծանիջիք զնոսա” ”  
(Եշ . 5) : Հոս ալ՝ Պեղագիոսի նման , կ'ուրա-  
նայ սկզբնական մեղքը , և բոլոր մեղքը մարդու-  
անկեալ վիճակին չտար , այլ ՚է բնէ բորէ էակի  
մը աղատ կամացը կու տայ :

Հետեւեալ խօսքը յառաջ կը բերէ Հոռվմայեցւոց  
թուղթէն , իբր թէ ցուցընելու համար որ Պո-  
ղոս Առաքեալն ալ Պեղագեան դրութեան յա-  
րած ըլլար : “Քանզի ինչ որ կ'ընեմ” չեմ ճանչ-  
նար . չէ՛ թէ ինչ որ կ'ուզեմ” ան կ'ընեմ , հա-  
պա ինչ որ կ'ատեմ” ան կ'ընեմ : Իսյց թէ որ  
չուզածս կ'ընեմ , հաւանութիւն կու տամ օրէն-  
քին թէ բարի է : Խսկ արդ՝ չէ՛ թէ ես կ'ընեմ  
անիկայ , հապա մեղքը՝ որ իմ ներսի դիս կը բը-  
նակի : Քանզի գիտեմ որ իմ ներսի դիս՝ այս-  
ինքն իմ մարմինս մէջ մէկ բարի բան մը չընա-  
կիր . ինչու որ կամեցողութիւն կայ քովս , բայց  
բարին ՚ի գործ գնելը չեմ գտներ : Քանզի չէ՛  
թէ բարին որ կ'ուզեմ” կ'ընեմ , հապա չարը որ  
չեմ ուզեր՝ ան կ'ընեմ” : Հոռվ . է . 15—19 :  
Ասոր վրայ յաւելցուր գլխուն մնացած մասն ալ  
և ապա տես ինչ կը խորհիս այնպիսի մարդու մը  
վրայ որ Առողի Պատոց աս խօսքերէն Պեղագեան

կը թիւն կը հանե :

“Իսկ թէ որ չուզած բանս կ'ընեմ, ալ չէ թէ  
ես կ'ընեմ անիկայ, հապա մեղքը՝ որ իմ ներսի  
դիս բնակած է : Աւատի ես կը գտնեմ օրէնք մը՝  
որ երբ բարին ընելը կը կամենամ, չարը իմ քովս  
է : Ա ասն զի ներսի մարդուն նայելով՝ Աստու-  
ծոյ օրէնքին կը հաւնիմ . Հայց ուրիշ օրէնք մը՝  
կը տեսնեմ իմ անդամներուս մէջ՝ որ իմ մտքիս  
օրէնքին դէմ կը պատերազմի, և զիս գերի կ'ընէ  
մեղաց օրէնքին՝ որ իմ անդամներուս մէջն է :  
Ի՞նչ խղճալի մարդ եմ ես . ով զիս պիտի աղա-  
տէ աս մահացու մարմինէն : Գոհութիւն Աստու-  
ծոյ՝ մեր Տէրոջը Յիսուս Քրիստոսի ձեռքովը  
ուրեմն ես ինքնս մտքով Աստուծոյ օրէնքին կը  
ծառայեմ, ու մարմնով՝ մեղաց օրէնքին” : Ի՞նցն,  
20—25 :

Հետեւեալ խօսքը լիովին համաձայն է Պեղագի-  
տսի՝ Նկատմամբ շնորհաց վարդապետութեան :  
Ընորհք բառով ինչ կը նշանակէ նէ, մենք չենք  
կընար ցուցընել, ինչ որ ըլլայ ալ նէ, ադ շնոր-  
հաց ընդունարան անձը՝ նախ ՚ի սկզբան ինք իր  
աղատ կամօքը կ'ընտրէ երկնից ճամբան, և յեռ  
այնորիէ և զան այնորիէ շնորհք ընդունած է :

“Տես բարեմիտ ընթերցող, Յիսուս փրկիչն մեր  
անանկները իրեն փրկարար շնորհքներուն հաղորդ  
կ'ընէր, որոնք որ իրենց հոգեոր բարեմասնութիւ-  
նը և երկնից արքայութեան լուսաշաւիլ ճանա-  
պարհը իրենց անձնիշխան կամքովին ընտրեցին ,

ասոր համար կը հրամայեր . Եթե ոք կամի զկնի  
իմ գալ , ուրասցի զանձն և առցէ զխաչ իւր և  
եկեսցէ զկնի իմ ” ( Եր . 7 ) :

Հետևեալ խօսքն ալ բոլոր Պեղագեանց գոր-  
ծածած լեզուն է՝ Նկատմամբ արքայութիւն ձեռք  
ձգելու աղատ կամօք և բարեգործութեամբ , Ա.ՅԼ  
ևս տեղի մնացած չէ շնորհքով փրկութեան .  
Օանիկայ Աստուծոյ որդարութենքն կրնայ պա-  
հանջել մեղաւորը՝ իր ըրած գործքերուն համար ,  
Ահա ասիկայ անխարդախ , անխառն և թորակէ  
անցած Պեղագեան դրութիւն է :

“Այս վկայութիւններէն յայտնի կ'ըլլայ , որ  
մարդս իրեն անձնիշխան կամօքը Աստուծոյ բա-  
րերար կամացը հետևելով և առաքինական գործք  
և արդիւնք ունենալով , ոչ միայն այս աշխարհի  
մէջ Աստուծոյ հաճելի կեանք ունեցած կ'ըլլոյ ,  
այլ հարկաւ Աստուծոյ արդարութենէն երկնից  
արքայութեան մէջ յաւիտենական երանաւէտ  
վարձուց և աստուածային փառաց հատուցումն  
պիտի ընդունի ” ( Եր . 9—10 ) :

Հետևեալ հատուածը ֆելքոնիական կտոր մըն  
է , բայց որովհետեւ հեղինակը անոր վրայ աստ-  
ուածաբանութիւն մը կը հիմնէ , վասնորոյ պէտք  
է գոնէ վեր ’ի վերսյ աչքէ անցընել :

“Արիստոտէլ երեք սկզբունք կը դնէ մարդկա-  
յին գործողութեան , որք են զգայութիւն , իմա-  
ցականութիւն և կամք . և ասոնցմէ յառաջ կու-  
գայ մարդկային գործողութիւնը ։ ՈՒշտ իմացա-

կանութեանը նոր ՚ի նորոյ գաղափար տուղղը զգա-  
յութիւնն է . ինչ որ իմացականութիւննիս կ'ի-  
մանայ՝ զգայութիւններէն կ'ընդունի և արտաքին  
գաղափարները կ'առնէ , և իմացականութիւննիս  
շատ անգամ զգայական բաղձանաց և հաճու-  
թեանը կը խաբուի՝ և թելադիր կ'ըլլայ կամքին .  
և կամքն ալ աղատութեամբը կ'սկսի գործելու  
զգայական բաղձանաց ախորժելի երեցածը" (Եր .  
11—12) :

Աս կտորը չկրցինք կարդալ առանց ապշելու :  
Կամ անոր համար որ՝ քաջածանօթ է մեզի թէ  
Արիստոտէլ որ ՚Քրիստոսէ 300 տարուան չափ  
առաջ էր , բնաւին այնպիսի բաժանմունք ըրած  
չէ մտաւորական մասին , և ոչ ալ այնպիսի ա-  
ռաջարկութիւն մը եղած է մինչև շատ դարեր  
ետքը : Աս հեղինակը երկու հազար տարուան մի-  
ջոցէն աւելի ժամանակագրական թեթև սխալ-  
մունք մը գործած է : Փոխանակ Արիստոտէլ փի-  
լիսոփայ գրելուն՝ պէտք էր ըսել Ռէնամ ֆիլոսոփան ,  
որ է մեզի ժամանակակից փիլիսոփայ մը դասատու  
Պօտինի վարժարանին մէջ յԱմերիգա : Իր իմացա-  
կան փիլիսոփայութիւնը թարգմանեց Ա. Պ. աղարոս  
Պօղոսեան , և ՚ի լոյս ընծայեցինք ՚ի Օմիւռնիա  
յամի 1851ին , որմէ քաղեր է աս հեղինակը իր  
գաղափարները : Թաերես իրեն նուաստութիւն  
սրպեց խոստովանիլ առ Երօթէսթանդ Արիսիօնարս  
ունեցած պարտականութիւնը իր իմացական փի-  
լիսոփայութեան տեղեկութեանցը համար : Եայց

Երիստոտէլէն ասդին ուրիշ անուն մը չեր կրնար գտնել. ի՞նչ հարկ կար երկու հազար տարիէն աւելի ընդարձակ միջցին վրայէն թռչիլ ու երթալ հեթանոս աշխարհին մէջ մանել՝ գրեթէ իմացական փիլիսոփայութեան աշխարհին սահմաններէն դուրս : Եւ ոչ միայն փիլիսոփայութեան հեղինակին նկատմամբ վօրիպակ մը գործած է, այլ և ծանրակշեռ վօրիպակ մը ըրած է դրութեան բաժանումին նկատմամբ :

Յիշեալ գիրքը թարգմանեալ է յստակ աշխարհաբառի, որքան որ նիւթը ներած է, վասն որոյ եղած վօրիպակը ներելի չէ : Աս հեղինակիս առաջարկած մատուցածուն բաժանումը, երբէք տեղ մը չդտնուիր, ոչ վաղ ժամանակաւ, և ոչ այժմեան ատեններս . ոչ Բիհումեան է, ոչ Արքաբորբելեան է : Բիհամին բաժանումն է "Խմացականութեան", Ղեացողութեան+ և կամ+ : Խազ զգայութիւնը՝ ըստ ամենայնի տարբեր զգացողութենէ, է սոսկապէս ստորաբաժանումն իմացականութեան . և կը նշանակէ ան փոփոխութիւնը որ նիւթական բանի մը զգայարանաց մերձեցմամբը յառաջ կու գայ մտաց մէջ : Խնչպէս՝ սառուցը շոշափենք նեց ցրտութեան ղեայութեանը կ'ունենանք : Բիհամի ձեռնտուութեամբը հեղինակը ինքնահնար դրութիւն մը կազմեց մտաւորական փիլիսոփայութեան, որ անով բացատրէ չարին սկզբնաւորութիւնը մարդոց մէջ :

Ամենայն չար սկիզբն կ'առնուն 'ի Ղեայութեան :

Քրին որ կը կառավարէ իմացականը . իմացականը  
իւ հաստավարէ աղջո կամբը և այսպէս ամենայն չափ  
կը բղիսի ՚ի շքայութենէ :

ԱՌ Հարկ չէ մեղի վաստաբանել այնպիսի դը-  
բութեան մը դէմ, որ ոչ մաքին բնութեանը մէջ  
դպութիւն ունի, և ոչ ալ փիլիսոփայութեան  
բոլոր պատմութեանը մէջ տեղի ունի : ԱՌ Հե-  
տևաբար ասանկ խարիսով հիման վրայ շինուած  
տապյօդ աստուածաբանութիւն մը ինքնին յերկիր  
կը կործանի : Այս խրատենք զինքը որ ուրիշ հե-  
ղինակութեան մը չձեռնարկած Ափհամի փիլիսո-  
փայութիւնը ուշի ուշով ուսանի :

Աետևեալ հատուածը կ'օրինակենք հոս, ըն-  
թերցողաց ուշադրութիւնը ուրիշ նիւթի մը դար-  
ձլնելու :

“ Ասկցա՞նք մի արդեօք այս օրինակով որ  
մարդս ընութեամբ չար չէ, այլ բարի ստեղծուած  
Աստուծոյ . բայց երեւմն զգայական չար բաղձա-  
նաց գաղափարներով կը շփոթի և կ'այլայի և  
կ'աղօտանայ իմացականութեան զօրութիւնը ու-  
ղիղ և ճշմարիտ դատում ընելէն, և կամքին  
թոյլտուութիւն կուտայ զգայութեանը տեսած ու-  
րունած առարկային համեմատ գործելու . որով  
կ'ըլլայ ընութեամբ բարի մարդը՝ իրեն չար գործ-  
քով չար մարդ : Ինայց երբ զգայութեան տե-  
սած ու բունած առարկայն բարի և աստուածա-  
հաճոյ ըլլայ՝ հարկաւ իմացականութեանը տուած  
գաղափարը բարի և Աստուծոյ հաճելի եղած կ'ըլ-

լոյ, և կամքն ալ կը շարժի և կ'ստիպուի իմացականութեանը բարեյօժարթելագրութենէն հարնաւ բարի և աստուածահամայ գործքերու և պաշտօններու մէջ գանուիլ, որով կ'ըլլոյ մարդս բարի և արդար” (Եշ. 18):

Ասոր մէջ Պելագեան մոլորութիւնը յոյտնի է, բայց կ'ուղենք ընթերցուաց ուշադրութիւնը գարձընել հեղինակին ուստ կամաց վարդապետութեանը : Առ պէտք է յիշեցընելոր մէնք կրդաւանինք մարդկային կամաց աշխատութիւնը, առաւելքան աս դրբին հեղինակը : Իր աս խօսքին, և զգքին մէջ ասոր համեմատ բազմաթիւ ղըսցըներուն նայելով՝ կամքը միոխանակ աղատ ըլլալու, գրեթէ մէքենական հարկաւորութեան ենթակայ եղած է :

Երբոր զէայսնետն առարկան բարի է, կամքը կ'ստիպուի իմացականէն՝ այնպիսի գործոց մէջ գտնուիլ՝ որ ան ատեն հարկաւորապէս բարի են : Եւ երբոր զգացութեան առարկան զէշ է, ան ատեն կամքը կը բռնադատի դէշ ըլլալու : Ասանկով ամենայն բարի և ամենայն չար զգայարանաց մէջ կ'առնեն իրենց սկզբնաւորութիւնը, այսինքն է՝ արտաքուստ են :

Ուարդ մը՝ թէե բարի ՚ի բնէ, չար բան մը տեսածին կամ լսածին պէս անմիշսպէս չար կ'ըլլոյ անդիմադրելի հարկաւորութեամբ մը : Եւ եթէ լայ կամ տեսնայ բարի բան մը, նովին հարկաւորութեամբ բարի կ'ըլլոյ : ԱՌ սկզբունքը՝

որ գըքին ամեն կողմը ճարակած է, այնպիսի բաներ կը ջնջէ կը վերցընէ, որոնցմէ այնքան դիւրութեամբ բաժնուիլ յանձնառու պիտի չըլլան և այոց եկեղեցւոյն պաշտպանները և իր ընթերցողաց շատերը՝ թէ Լուսաւորչական, թէ Պապական և թէ Տրօմէսթանդ։ Կը ջնջէ բոլոր էտանի աղաքունիւնը, որով այնքան կը պարծի հեղինակը։ Բատ իր աստուածաբանութեան՝ կամ քը հարկաւորութենէ մը կը մղուի, որկէ անկախ է որչափ որ Երկանատար մը ազատ է։ Երբոր ձին կը կայնի Երկանաքարն ալ կը կայնի. և Երբոր աս կողմը կը քաշէ, ան կողմը կը դառնայ. և Երբոր հակառակ կողմը կը դարձընէ, ինք ալ նոյն կողմը կը դառնայ։ Ճ'իշդ նոյն օրինակ՝ եթէ զգայութեանդ բարի առարկայ մը ներկայացընես, իմացականութիւնդ և կամքդ բարի են. բայց եթէ պատահմամբ գէշառարկայ մը մտքիդ դարնէ, յանկարծ կը գէշանաս իմացականութեամբո՛ կամքովդ և ամեն բանով։

Բայց միայն կամքի ազատութիւնը չէ որ կը խափանէ, այլ մարդուն կը այս բարոյական բնաւորունիւնը կամ բարդը կը վերցընէ։ Բատ հեղինակին մարդս ոչ բարի է և ոչ չար 'ի բնէ։ Կրնայ ըլլալ որ բարե ըլլա ՚է կերպուր, բայց ուրիշ ինչ և իցէ բարութիւն մը չունի։ Իր բընութիւնը կը նմանի թերթ մը սովորակ թուղթի, որուն կը նմանցընեն զմարդ անհաւատք, որուն վրայ կը գրեն արտաքին ազդեցութիւնք

բարի կամ չար, և թերթ մը թուղթէն աւելի բարոյական բնաւորութիւն չունի : Այսպէս է առ գիրքին վէլ հաստիացաննենն ու աստուածաննեննը :

Գիշադիոսի դըութիւնը ոչ միայն առաջին գըլխուն մէջն է, այլ բոլոր գիրքը անով տարրացեալ է, որն որ հաստատելու համար քանի մը ուրիշ հասուածներ ալ քաղենք գըքէն :

"Ասկէց առաջ գրածնիս բոլորը խորհրդածութիւն մըն էր՝ որ մարդս բնականապէս չար չէ, այլ մանաւանդ բարի . որովհետեւ արարչագործեալ է յամենակարող արարչէն, որ է ինքնարուն բարի : Ապա մարդիկ արտաքուստ դուրսէն կ'ստանան իրենց չարութեան գաղափարները՝ կամ չար մարդիկներու հետ տեսութիւն ընելով, և կամ չար խօսքեր լսելով և չար գործքեր տեսնալով՝ կը հակամիտի ինքն ալ անոնց յարմարիլ, կ'այլայլէ իրեն բնութեամբ բարի ըլլալը, և այնուհետեւ կ'ըլլայ բարի մարդը՝ չարագործ և մոլի՛" (Եր. 145):

Հետևեալ խօսքը կը ցուցընէ թէ՝ ինչ իմաստ ալ դնէ "Աստուծոյ շնորհք" բառերուն վրայ, աղ շնորհքը արուած է՝ արդէն մաքուր և չար խորհուրդներէ և բաղձանքներէ ազատ սրտերու : Եւ ասիկայ է Գիշադիոսի վարդապետութիւնը :

"Այսպէս ալ մեր արարիչը Աստուած ճշմարիտ՝ յիրաւի չար գաղափարներէ որոշուած և զատուած մաքուր սիրտերը և միտքերը կ'ընդունի և իրեն շնորհքներովը կը զարդարէ" (Եր. 146):

Ալ կարդանք 262: Երեսին վրայ : “Ապաքէն բնական օրէնքի լուսով զգօնացեալ շատ բարի մարդիկ կը գտնուին աշխարհի մէջ, կը տեսնաս որ հաւատարիմ են բարեկամութեան՝ և պաշտպան աղջասիրութեան՝ և եղբայրսիրութեան կանոններուն, և պատրաստ են միշտ քաջութեամբ յայտնելու ընկերութեան և աղդայնութեան աղնիւ սիրոյն պարտաւորութիւնը գործով և արդեամբ . կը տեսնաս որ համեստ և բարի վարք ունին, և անկեղծ սիրով հասաբակութեանը բարերար և օգտամատցց կը հանդիսանան, առատաձեռնութեամբ միսիթարիչ կը լլան աղքատաց, բարեկը թութիւն խոհական և քաջալաւ տանուտէր եղած են և բարեկարգող գերդաստանի իւրեանց : Ահա՝ ասանկ բնական լաւութիւն և բարեմցյն բնաւորութիւն ունեցողները կ'անուանին բարի մարդիկ աշխարհի, որ միայն բնական օրինաց առաջնորդութեամբը բարի վարուց մէջ կը գըտնուին : Հայոց. Բ. 14": Ասիկայ անանկ ակներեւ վարդապետարանութիւն մըն է մարդուս բնական վիճակին նկատմամբ որ՝ թէ Շրիսթլի և թէ Հանինք և Արիոսական, Առկինեան, Արիադաւանեան կամ Խւնիվէրսէլիսդեան այժմեան աղանդապետներէն ոչ ոք ասկէ աւելի կը շաղակրատէն : Աման Պեղագիոսի՝ մեր հեղինակն ալ Առկրատէսը մէջ կը քշէ՝ իբրև ապացցց մը թէ առանձը ’ի բնէ բարի եղած ըլլայ . Տես Երես 264—269: Արդ՝ Հայոց եկեղեցին կ'ընդունի առա-

ջին չորս ժողովները, որտեղ երրորդն է Եփեսոսի  
Ընդհանրական ժողովը. որ եղաւ յամի 431ին  
նզովիլու և դատապարտելու Արիոսը և յատկա-  
պէս Աւստորին ու Պեղագիսը. ի՞նչպէս կրնայ  
ըլլալ որ՝ աս գրքին հեղինակը՝ Մատթէոս Արք-  
եպիսկոպոսը այնքան նախանձայուղութեամբ  
պաշտպանէ ան ժողովը վճիռները, և ասանկով՝  
յանզգաստից դատապարտէ և նզովէ զնոյն ինքն  
Մատթէոս Արքէպիսկոպոսը՝ յանուն Պեղագիոսի,

Դարձեալ՝ կոստանդնուպօլսոյ Պատրիարքը ի՞նչ-  
պէս վաւերացուց անանկ գրքի մը հրատարակու-  
թիւնը, որն որ կատարեց հետեւեալ խօսքերով:

“Գերապատիւ Արքազան Եղբայր.

Երդիւնք դրաւոր վաստակոյ Արքութեանդ  
ԲԱՐԻ ՄԱՐԴ ԵՒ ԲԱՐԻ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ առձայն-  
եալ, այսօր 'ի հանդէս ածեալ քննութեան գո-  
գերական ժողովոյս, հաճոյ և ընդունելի ամե-  
նեցուն մեզ թուեցաւ, և արժանաւոր 'ի տիպ ար-  
ձանացուցանել զայն 'ի մշտնջենաւոր փառս հե-  
ղինակութեան Զերոյ:

Ա ասնորոյ և փութամք աւասիկ տալ Արքու-  
թեանդ Զերում զվկայագիր հաւանութեանս մե-  
րոյ 'ի ստորագրութիւնն յայն” :

Մեզի կ'երեկի թէ ըստ արժանւոյն դիտողու-  
թիւն չընելով ըրած է, այոց եկեղեցին  
իր նախնի առաջնորդները պիտի թողու, ու ա-  
ղանդապետի մը աղջատանացը պիտի աշակերտի,  
որ չորրորդ դարէն հետէ շատ ընդհանրական և

գաւառական ժողովներէ Դատապարտեցաւ, և  
յայնմէտէ բոլոր Վրիստոսի եկեղեցիէն մերժուե-  
ցաւ, և բոլոր վարդապետութիւնը հակառակ է  
Եստուծոյ Խօսքին :

Եթէ մէկը պատասխան տայ թէ առ գրքին  
հրատարակութեանը հրաման եղած է՝ ոչ թէ մէ-  
ջի վարդապետութիւնը ընդունելով և վաւերա-  
ցընելով, այլ միայն տպագրութեան ազատութեան  
սիրով մը : Ուրեմն ինչո՞ւ համար նցն օրինակ  
ալ Բրօիթէսթանդից զըսց հրատարակութիւնը  
չվաւերացըներ, որոնք յիշեալ չորս ժողովներուն  
մէկէն ալ բանադրեալ չեն . նա մանաւանդ՝ Ես-  
տուծոյ Խօսքին ալ համաձայն են :

Եհա Երքեպիսկոպոսին վարդապետութիւննե-  
րը մերկապարանոց լուսոյ դիմաց հանեցինք, ո-  
րով առ այժմ կը բաւականանանք : Միայն թէ  
՚ի վախճանի կ'ուղենք խօսիլ մեր գաղափարը  
մարդուս բնութեան, և ազատ կամաց վրայ :

Իր գրքին երկրորդ գլխոյն մէջ Երքեպիսկո-  
պոսը կը ջանայ՝ կեայն երկու վկայութիւններ մէջ  
բերելով, իր ընթերցողաց աչքէն ծածկել Առքը  
Գրոց բազմաթիւ վկայութիւնները, որոնք կը  
հաստատեն մարդկային բնութեան ապականութիւ-  
նը, որպէս թէ չկան հարիւրաւորներ և մինչեւ  
անգամ ամբողջ գլուխներ, որոնք անմեկնելի կը  
մնան՝ եթէ մարդկային սրտին բնական ապա-  
կանութեան վարդապետութիւնը չեն հաստա-  
տեր :

Գլխոյն առաջին մասը կը կարդայ այսպէս՝  
“Գիտեմ որ իրաւունք ունին ընթերցող բա-  
րեմիտ անձինք յիշելու այս տեղս այն աստուա-  
ծային երկու անժիսելի վճիռները՝ որ մարդ-  
կանց համար եղած է։ ‘Ա,ախ՝ եթէ Այսք մար-  
դց հաստատեալ է՝ ի իսնամս չարին ՚ի մանկութենէ  
իւրմէ՛։ ԾԱՆ. Ը. 11. Եւ երկրորդ՝ թէ Զիք ոք  
բարի, բայց մի Աստուած՛. Պ. ու ժ. ԺԸ. 19. Այս  
երկրորդ վկայութիւնը թողունք յետագայ գլխոյն  
մէջ խօսելու” (Եթ. 25)։ Աս երկու վկայու-  
թեանց առաջինին մեկնաբանութիւնը ուրիշ բան  
չէ այլ միայն ամբարշտական յանդգնութիւն մը՝  
իր հերետիկոսական ցնորքները Աստուածոյ խօսքին  
վրայ դնելու։ Հետևեալ խօսքը մտադրութեամբ  
կարդայ, և ապա ըսէ՛ ո՛վ ընթերցող, թէ արդ-  
եօք բոլոր իր երազներէն մէկ բան մը կը գտնուի՛։  
Ծաննդոց գրքէն յառաջ բերած բնաբանին մէջ,  
կամ Առւրբ Գրոց որ և իցէ խօսքին մէջ՝ թէ ուղ-  
ղակի թէ անուղղակի կամ թէ ո՛ և իցէ հնարա-  
ւոր մակաբերութեամբ։ “Վրդ՝ առաջին վկայու-  
թիւնը Աստուածոյ՝ յայտնի կ'ընէ, որ մարդիկ ի-  
րենց ազատ կամքով զգայական մարմնաւոր բաղ-  
ձանքներնին փոյթ և ջանք կ'ունենան յառաջ-  
տանելու, միտքերնուն իմացական կարողութիւնը  
շուտով կը խաբուի արտաքին զգայութիւններ-  
նուն տուած զգալի չար գաղափարներուն և  
կամքին ալ թոյլտուութիւն կու տայ գործով կա-  
տարելու” (Եթ. 25)։

Ասիկայ մեծ անարգութիւն է Եպիսկոպոսի մը  
որ Աստուծոյ խօսքը այսպէս չարջրկէ : Եւ 26:17  
երեսէն անզին ըրած պարղաբանութեան ժամա-  
նակը մտքէն չանցաւ թէ ուշիմ ընթերթող մը մէ-  
կէն պիտի ըսէ ինքիրեն, “Տղամբ շուտով կը սոր-  
վին փախչել կրակէն՝ որքան որ հրապուրիչ ալ  
ըլլայ լցուր . և անդամ մը խայթուելէն ետքը երկ-  
լորդ անդամ չեն բոներ մեղու մը” . ու ինչպէ՞ս  
կ'ըլլայ որ՝ եթէ “՚ի բնէ բարի են” գոնէ նոյնպէս  
շուտով չեն սորվիր չարէն խորշիլ : Եթէ տղայք  
բարի են, (ըսէլ կ'ուղենք բարոյականապէս բարի, և  
ոչ թէ “բարի ՚ի կերակուր”,) ինչէ՞ն է որ փորձու-  
թեան դէմ չեն գներ : Ինչէ՞ն է որ՝ արարչադոր-  
ծութեան մէջ երեցած Աստուծոյ խմաստութեա-  
նը՝ սիրոյն և կարողութեան լուսափայլութիւնը ա-  
նոնց սրտին մէջ չղարթուցաներ համապատասխա-  
նող զգացմունք մեծարանաց, սիրոյ և պաշտե-  
լութեան : Ինչո՞ւ համար շփայրան+ը զմարդ ՚ի մեղս  
կ'առաջնորդէն : Եւ ինչո՞ւ համար զզայարանք  
աւելի չեն առաջնորդեր միայն ՚ի սէր ճշմարտին,  
զեղեցկին և օդտակարին : Ուսկից է ան ընդ-  
հանրական հակամիտութիւնը՝ Աստուծոյ մեր մէծ  
և փառաւոր բարերարին պարզեները աղօքէնաւոր  
և չարաչար գործածելու : Ասոնց ամենուն միայն  
մէկ հատիկ բանաւոր պատասխան մը կընայ  
տրուիլ, որ է աս՝ “Եթէ մէտք մարդ ապահնեալ և մ-  
ռանական բնաւորութեան մը ունի : Իսայց Ամատթէոս  
Եմքեպիսկոպոսը կ'ըսէ, ոքովներեւ մարդ բարդ է

ի բնել , քանզի բոլոր իր տրամաբանութիւնը պէտք է հոս հասնի եթէ մարդուն բնական բարութեան վարդապետութիւնը ճշմարիտ է . իսկ երկրորդ գըլ-խուն մնացած մասին մէջ՝ ընթերցողաց մտադրութիւնը կ'ուղենք դարձընել երկու ուրիշ բաներու որոնք քիչ կամ շատ բոլոր դրբին մէջ կը տեսնուին : Արօնց առաջինն է իր սիրելի իմաստակութիւնը զոր տրամաբանք կը կոչեն “կրկնումն սկըզ-բան” և “յոռի շրջան” :

Եթէ Ռփհամի ( Վրիստոտէլի՞ ) փիլիսոփայութիւնը ծայրէ 'ի ծայր կարդար , պիտի գտնէր 2001 երեսին 1991 յօդուածին մէջ՝ իմաստակութեան վրայ կանոններ , որոնք կրնար ըլլալ որ զինքը ետ բռնէին այնպիսի տրամաբանութեան մէջ գլորելէն , որով յայտնի եղաւ թէ կամ հեղինակին միտքը ըստ ամենայնի անմշակ է , կամ իր պաշտպանած լիաստը պաշտպանութեան ընդունակ չէ : Օրինակ մը մէջ բերենք և ուշիմ ընթերցողք շատ ուրիշներ ալ կրնան գտնել դրբին մէջ :

“Օ արմանք պիտի ունենաս Հիմակ և պիտի ըստ մտօքդ . ի՞նչորես կ'ըլլայ , որ ընտեսան լուսով մտաց զարդարուած մարդ մը լցոյսը մերժէ ու չընդունի , ինքնիրէն խաւարի մէջ մնալը ախորժի : Վեզի մէկ բնական օրինակ մը տամ նախ և յառաջ . և ապա դու ինքիրմէդ պիտի համազաւիս այս իօնքս ընդունելու : Օոր օրինակ մարդու մը աչք երբ բժաբեր ցաւոտ կ'ըլլայ՝ հարկաւ առևու և

Ճրադի լրսերը կ'ատէ և կը մերժէ լստ ամենայնի ,  
և կը սիրէ խաւարի մէջ մնալը , մանաւանդ վար-  
շամակաւ ալ կը վարագուրէ աչքը՝ որ բնաւ չըն-  
դունի լրւսց շառաւիղը անդամ : Ահա այս մարմ-  
նաւոր օրինակաւ իմացիր հոգեւորը : Ա ամս զի  
չարագործներուն խղճմտանաց աչքը չընդունիր ,  
կը մերժէ աստուածային օրէնքներուն իմանալի լր-  
սը . ապա որոնք որ Աստուծոյ մօտաւոր են , հաւա-  
տով և բարի գործով , հարկաւ անոնք ունին Աս-  
տուծոյ օրինաց և շնորհաց լրսը : Ա ատիք առ-  
տէր և առէք զլոյս : Ասու . ԼԳ . 5\* : Լոյս ծագեաց  
արդարոց , ուղղոց սրախց եղեւ ուրախութիւն :  
Անդ . ԴԶ . 11 : Եւ որոնք թերեհաւատութեամբ  
և չարագործութեամբ հեռացած են Աստուծոյ օ-  
րէնքներէն և շնորհքներէն՝ անշուշտ մերժած են  
այն իմանալի և աստուածային լրսը և կորստեան  
խաւարին մէջը կը խարիսափին : Ա հաւասիկ ոյք  
հեռի ալիարին զանձինս իւրեանց 'ի քէն , կորիցեն .  
սատակեսցես զամենեսեան , ոյք ապստամբ եղեն  
'ի քէն : Ասու . ՀԲ . 20 : Ըօշափեսցեն զորմն ,  
իբրև կոյլք , և իբրև զաշացուս խարիսափեսցին ,  
և գլորեսցին 'ի միջօրէի՝ իբրև 'ի հասարակ գիշե-  
րի : Եսայէ . ԾԹ . 10 : Ես եմ լրս աշխարհի , որ  
գայ զկնի իմ , ընդ խաւար մի գնասցէ , այլ ընկալցի  
զլոյսն կենաց' : Յօհ . Ը . 12" (Յօհ . 31, 32) :  
Խոլոր պարբերութիւնը ամբողջ օրինակեցինք որ

\* Հեղինակին բերած մկայութիւնները եօթանասնից  
թարգմանութենէն առնուած են :

Ընթերցողք կարող ըլլան դատելու մեր քննաբանութեան ճշմարտութիւնը :

Այս հօս Արքեպիսկոպոս մը՝ որ յօժարաժիտ յանձն առեր է լուսաբանել ան մեծ խնդիրը թէ աս աշխարհիս մէջ մեղքը ինչպէս սկիզբն առած է, կամ այլով բանիւ՝ ինչպէս եղաւ որ մարդ ծնեալ բարի, չար եղաւ : Եւ աս դժուարութիւնը կը լուծէ բաղդատութեամբ մը, որով իր միտքըն է փարատել իր ընթերցողաց ‘զարմանքը’, և բանը կատարելապէս դիւրահասկանալի ընել : Իր բաղդատութեան բոլոր իմաստը պարզապէս աս է թէ ինչպէս որ ախտացեալ աչքը կը խորշի լուսէն, ասանկ ալ չարերուն խիղճը կը մերժէ Աստուծոյ օրէնքը : Իսյց ասիկայ պարզապէս սա ըսել չէ թէ՝ մարդ մեղանչական է . որովհետեգէշ խիղճմտանք ունի, այլով բանիւ՝ ճարտ չը է, “բայց հետեւ չը է : Իսկ եթէ ընթերցողը դառնայ հարցընէ թէ, “վարդապետ՝ ինչո՞ւ համար մարդուն խիղճը չար է”, հարկաւ առած պատասխանը սա է թէ՝ “բայց հետեւ չը է . ուրեմն ուստի է որ մարդ չար է . բայց հետեւ չը խոնճուանի մը ունի : Աս հատը ընտիր փաստաբանութենէն ետքը ընթերցողէն կը ինդրուի որ՝ ալ ինքընքը վակարար լուսաւորեան ճանչնայ : Աստուծածաշունչէն բերած չորս վըկայութիւնները, և անկանոն դիլքերէն բերած մէկ վկայութիւնը նիւթին հետ կապակցութիւն չունին, և աս կողմանէ նման են գրքին մէջ յառակերուած բոլոր Առւրբ Գրոց վկայութիւններուն :

Ըստ ազեկ կ'ըլլար որ Տիմոթեոս Տէքսիթը առուն մարդուն օրինակին հետևէր, որ գիրք մը 'ի լցո ընծայեց՝ ծայրէ 'ի ծայր առանց գլխագրի և տրոհական նշաններու . և 'ի վախճանի գրքին՝ քանի մը երես գլխագիր և քանի մը երես տրոհական նշաններ տպեց՝ ըսելով թէ՝ որովհետեւ բնաւին չտեսաւ երկու հոգի զանոնք մի և նոյն կերպով գործածող, վասնորոյ գրքին ծայրը բաւական դրած է անոնցմէ, որ իւրաքանչիւր ընթերցող իր ուղածին չափ գործածէ : Եթէ Մատթէոս Առք եպիսկոպոսն ալ նոյն օրինակ ընէր իր յառաջ բերած բնաբանները . ընթերցողաց շատ հաճելի պիտի ըլլար . և ինքն ալ այնքան յընդունայնս չէր աշխատեր և ճգներ՝ բերած վկայութեան և նիւթին մէջի հապահութէնը երեւան համելու համար :

Ծնթերցողաց ուշադրութիւնը հրաւիրած երկու բաններնուս երկրորդն է աւելի ծանրակշիռ նիւթմը : Աստուծոյ խօսքը կը հաստատէ թէ ստախօսը երկնից թագաւորութեան ժառանգ չկրնար ըլլալ . և բացայայտ կը յայտնէ Աստուծոյ բարկութիւնը ընդդէմ բոլոր ստախօսութիւն սիրողներուն և գործածողներուն :

"Տէրը աս վեց բանէն կը զզուի, ու անոր հոգւոյն առջելը եօթը բան պիղծ է . Ամբարտաւան աչքեր, ստախօս լեզու, և անմեղ արիւն թափող ձեւքեր, Զար խորհուրդներ հնարող սիրտ, չարութիւն ընելու համար շուտ վազող ոտքեր, Ատութիւն խօսող անիրաւ վկայ, ու եղբարց մէջ

կոիւներ ցանող մարդ": Առաք. Զ. 16—19:

"Առելութիւնը ծածկողը՝ ստախօս շրթունք ունի, ու բամբասանք հանողը անմիտ է": Առաք. Ժ. 18:

"Ճշմարտախօս շրթունքը միշտ հաստատ կը մնայ, բայց ստախօս լեզուն վայրկենական է": Առաք. Ժ. 19:

"Առւտ շրթունքը Տէրոջք զզուելի է. բայց հաստատաբանթիւն լնովները անոր հաճոյ են": Առաք. Ժ. 20:

"Առւտ վկան անպատճիժ պիտի չմնայ, ու ստումիւններ խօսողը պիտի կորսուի": Առաք. Ժ. 21:

"Բայց վախկատներուն՝ ու անհաւատներուն՝ և պիզճերուն՝ ու մարդասպաններուն՝ ու պունիկներուն՝ և կախարդներուն՝ ու կռապաշտներուն՝ և բոլոր ստախօսներուն բաժինը՝ կրակով ու ծծումբով զառած լիճին մէջը պիտի ըլլայ, որ է երկրորդ մահը": Յայտ. Ի. 8:

"Բայց դուրս պիտի մնան շուները՝ ու կախարդները՝ և պունիկները՝ ու սպանութիւն ընտղները՝ և կռապաշտները՝ ու ան ամէնը որ ստումիւն կը սիրէ ու կ'ընէ": Յայտ. Ի. 15:

Խճէ ամէն քաղաքավարեալ երկիրներու մէջ, և թէ Աստուծոյ խօսքին մէջ, ստախօսութիւնն ու սուտ վկայութիւնը ընդդէմ ընկերութեան յանց սիք ռեպուած է. և մարդու վրայ ստախօսութիւն զըպարտող դատաստանական քննութեան և պատժ ենթակայ կ'ըլլայ: Բայց երբոր մարդ մը վը-

Նասակար ստախօս մը կ'ըլլայ , անատեն ընկերութեան օգուտը կը պահանջէ որ իրեն բնաւորութիւնը երեւան ելէ : (Օրէնքը զինքը չպաշտպաներ ընկերութեան իրաւունքները ոտքի տակ առնելուն համար . և ով որ ստախօսութեան կ'ունականայ՝ ստախօս կը կոչուի : Ասիկայ անանկ յանցանք մընէ , որ՝ մարդ մը որքան բարձրաստիճան ալ ըլլայ՝ տակաւին զանիկայ կը դատապարտէ վատահամբաւութեան , եթէ եղած ամբաստանութիւնը սուտ ելլէ , կրկնակի զօրութեամբ տմբաստանողին վըայ կը դառնայ :

Առ Աստուած ունեցած պատասխանատուութիւննիս և առ մարդկային ընկերութիւն ունեցած պարտականութիւննիս լիովին դգալով Նորմիք սարահասութեաննէր կը կոչենք գրքին մէջ դըտնուած քանի մը բաները :

Հետեւեալ իրեք օրինակները կու տանք աս երկրորդ գլխէն :

1. "Ո՞էկալ կողմէն ալ նորադանդ և կամ բողոքական անունով քարողիչներ , ասոնք ալ օրինակ առնելով պապականաց դրութիւնը՝ համարձակ կը քարողեն որ Շնթէ քրիստոնեայները մեր ժողովքին փորձուած անձնատուր անդամ չըլլան , և եթէ մեր վարդապետութեանը չհետեւին՝ փրկութիւն չունին կորուստ են" (Եր . 35) :

2. "Ո՞եր ժողովքին անդամ չեղողները փրկութիւն չունին՝ կորուստ են" (Եր . 38) :

3. “Յրիստոս մեր մէջն է, Կրիստոսով կը խօսինք Աւետարանը կը քարողենք, Աւետարանի ճշմարտութիւնը մեզի միայն յայտնուած է. ուստի մեր ժողովքին անդամ չեղողները՝ փրկութիւն չունին և արքայութեան ժառանդ չեն” (Եր. 38):

Ասոնք ամէնքն ալ Արքեպիսկոպոսին գրքին մէջ գրուած են Չակերտներով, որ կէ ընթերցողը կը կարծէ թէ ուրիշ գրքէ մը քաղուած ըլլան :

Մենք զանոնք սոստուստնեաններ կը կոչենք և կը հրատարակենք: Իր խարդաւանքն է. բաց ’ի ասոնցմէ, ուրիշ բաներ ալ կը շաղակրատէ, որոնք չարայօդ ստախօսութիւններ են, կը վկայէ 122:ր և 124:ր երեսները թէ Աստուծոյ Խօսքէն պյլ և պյլ մասոնք վերցուցեր ենք. ասիկայ սաայօդ խարդախարանութիւն է, որն որ պիտի քըննենք. 129:ր երեսին վրայ ըրած ամբաստանութիւնը սուտ է. 141 երեսին վրայ գրած է թէ “Եւ կը պարծենան որ մենք չոգւով սրբով կը խօսինք”, ասիկայ ալ նենգամիտ ստախօսութիւն մըն է: Երես 117:րին վրայ. “Ոուրբ հոգիով կը խօսինք կը գրենք կ’ըսեն”ը ստախօսութիւն է: Ծիրակի Շողոքական քարողիչք ինքզինքնին Աւետարանին օրինաւոր քարողիչքը կը ճանչնան և են. բայց և ոչ գրքի մը մէջ, քարողութեան մէջ, խօսակցութեան ատեն, կամ վարդապետարանութեան ժամանակ ոչ երբէք պահանջած չեն կամ ակնարկութիւն մը ըրած չեն թէ ներշնչելութեամբ կը

գործեն կամ թէ ճշմարտութիւնը մի միայն իրենց  
քովն է : Ութսուն կամ հարիւր միլիօն Բողոքակա-  
նաց հետ և անոնց համահաւասար կ'ընդունին Աս-  
տուծոյ խօսքը իբրև կանոն հաւատոյ , աշխարհա-  
քարող կը հոչակեն թէ սոյն աս Աստուածային  
խօսքն է կենաց և փրկութեան խօսք ամէն յօժա-  
րամիտ ընդունողներուն :

Ահա բուն իսկ աս գործքերնիս է որ Ազքե-  
ալիսկոսիսին սրտին խոց եղեր է : Խ՞նք ինչ ըրած է  
Աստուծոյ խօսքը իր ժողովրդին տալու անոնց հաս-  
կանալի լեզուաւ : Խնք քաջ գիտէ որ յոյժ սա-  
կաւք իր ժողովրդէն գրաբառ լեզուաւ գրուած  
Առւրբ Գլքէն օգուտ կընան քաղել . և իրեն ա-  
մօթ չէ՞ որ ելլէ սանձարձակ պարսաւէ . և սուտ վը-  
կայութիւն տայ ընդդէմ այնպիսի անձանց՝ որոնք իր  
պարտականութիւնը իրեն տեղը կը կատարեն կոր :  
Բայց իր աս անվայել ընթացքէն Ամիսիօնարաց  
վեաս մը չգալուն համար , և ասանկով իր կամաւոր  
ստայօդ զըպարտաբանութիւնը երևան ելլելուն հա-  
մար՝ իր ըրածին յանցանքը չթեթևնար : Աս ըն-  
թացքով կորսնցուց իր աստիճանը՝ ոչ իբրև հո-  
գեսոր ուսուցիչ , այլ իբրև բարեկիրժ և ազնուա-  
կան անձ մը . և չկայ ուրիշ ճամբայ ղանիկայ վե-  
րըստին ձեռք ձգելու , այլ 'ի սրտէ առաշխարու-  
թեամբ և խոնարհական խոստովանութեամբ :

Աս գրքին երրորդ գլուխը նուիրեալ է կուսա-  
կրօնութեան և պահոց :

Կուսակրօնութեան վրայ Բրօթեսթանդ վարդա-

պետութիւնն աս է . իւրաքանչիւր պք՝ թէ և կեղեց-  
ցական և թէ աշխարհական , աղատ է իրեն համար  
որոշելու , և հնտեւելու և կորնժացւոց է դլխուն  
մէջ Պօղոս առաքելոյն խրատներուն : Ոմանք իւր-  
ղբական քարոզչաց ամուսնացեալ են , իսկ ոմանք  
չեն : Օ անոնք պարտաւորող օրէնք մը չկայ :  
Ա տանգալից տառապանաց , և կատաղի հալածա-  
նաց ատեն անտարակոյս ամուրի վիճակը ընտրե-  
լի է :

“Արդ՝ ան բաներուն համար որ դուք ինձի  
գրեցիք , աղէկ է մարդուս՝ որ կնկան չմօտե-  
նայ : Ի այց պոռնկութիւնը արգիլելու համար ա-  
մէն մարդ թող իր կնիկը ունենայ , ու ամէն կնիկ  
իր երիկը թող ունենայ : Ես կը զքուցեմ թոյլ  
տալով , և չե թէ հրամայելով : Վանզի կ'ուզէի  
որ ամէն մարդիկ ինձի պէս ըլլային . բայց ամէն  
մէկը իր պարգել ունի Աստուծմէ , մէկը ասանկ  
ու մէկալը անանկ : Ի այց չամուսնացածներուն  
ու որբեարիներուն կ'ըսեմ . Եղէկ է անոնց՝ թէ  
որ ինձի պէս կենան : Հապա թէ որ ժուժ-  
կալութիւն չունին , թող ամուսնանան . ինչու  
որ աղէկ է ամուսնանալը քան թէ բորբոքիլը :  
Ի այց կոյսերուն համար Տէրոջմէն հրաման մը  
չունիմ , միայն թէ Տէրոջմէն հաւատարիմ ըլ-  
լալու ողորմութիւն գտածի մը պէս խրատ կու  
տամ : Ուրեմն ես կը սեպեմ որ ասիկայ աղէկ է  
հիմակուան նեղութեանը համար , այսինքն աղէկ է  
մարդուս որ ասանկ ըլլայ : Կա զուած ես կնկան ,

մի՞ ինտոեր արձակուիլ. արձակուած ես կնիկէ, մի՞ մինտոեր կնիկ։ Իսկ թէ որ ամսւսնանաս՝ չմշանցիր. և թէ որ կըսը ամսւսնանայ՝ չմշանց. բայց անանկները մարմնոյ նեղութիւն պիտի ունենան. սակայն ես ձեզի կը խնայեմ։ Ա կորնի։ Ե. 1—2. 6—10. 25—28.

Ես նիւթը մենք մենէ յառաջ չքերինք, այլ Արքեպիսկոպոսը ինք մէջ բերաւ այնպիսի կերպով որ՝ զմեզ պարտաւորեց երևան հանել իր տգիտութիւնը սուրբ գրոց և եկեղեցական պատմութեանց վրայ. և որքան որ կը ներէ, եկեղեցական պատմութեան քանի մը իրողութեանց վրայէն ծածկութը վերցնել, որոնց հրատարակութիւնը իր բանին չգալուն համար պիտի ուզէ որ չգիտցուեր։

Տողոր դլուխը հոս օրինակել կ'ուզէինք եթէ տետրին չափը ներելու ըլլար. չետեեալ պարբերութիւնը բոլոր գլխուն մէկ ընտիր օրինակն է։

“Առօրք Եւետարանէն կը սորվիմք, որ մեր տէր Ծիսուսը կը հրամայէ իրեն աշակերտներուն և առաքեալներուն թէ՝ բնաւ և չունենան աշխարհանիրութիւն՝ իսպառ մերժելով և հեռանալով աշխարհային փառքերէն և մժութիւններէն, որոշուած ըլլան աշխարհականներէն կուսակրօնութեան հրեշտակային վիճակի մէջ դանուելով. ըստ այնք, ‘Եթէ ոք գայ առ իս՝ և ոչ ատեայ զհայր իւր և զմայր և զկին և զորդիս և զեղբարս և զքորս, նաև զանձն իւր, ոչ կարէ իմ աշակերտ լինիլ’.

Պատէ . Ժ. 26 : Առաք . ԺԹ . 22 : Վարդ համար  
Պետրոս առաքեալը ամէն աշխարհաներուն և ա-  
ռաքեալներուն կողմանէ խոստովանեցաւ ըսելով .  
‘Եհա մէք թողաք զամենայն , և եկաք դկնի քո’ .  
Առէ . Ժ . 28 : Պատէ . ԺԸ . 28 :

‘Եհա այս երանելի առաքեալները Քրիստոսի՝  
կամաւ յամենայնէ հրաժարեալ ըստ հրամանի  
տեառն Հիսուսի՝ միայն կը պարապէին և կը ծա-  
ռայէին Վաւետարանի ծառայութեան և առաքելա-  
կան մեծամեծ պաշտամոն , կուսակրօնութեան վի-  
ճակին մէջ իրենց անձը արքայութեան սիրով , և  
հնազանդելով հրամանին Քրիստոսի բարոյական  
ներքինի ըրած էին , ըստ այնմ . ‘Եւ Են ներքի-  
նիք՝ որ զանձինս իւրեանց արարին ներքինիս վասն  
արքայութեան երկնից’ Առաք . ԺԹ . 12 : Վ. Ա.  
այնուհետև չեմք լսած և չեմք կարդացած ոչ սուրբ  
գրքին մէջ և ոչ ալ եկեղեցական պատմութեանց  
մէջ , որ առաքեալներէն մէկը ունեցաւ կին կամ  
որդիք և կամ թոռունք , և կամ այս ոք առաքե-  
լոյն կինը մեռաւ և նորէն կին մը առաւ : Ուրեմն  
մէկը որ կ'ըսէ , ես Վաւետարանի քարողիչ եմ , և  
առաքելական պաշտօն ունիմ , և կամաւը չհրա-  
ժարիր կին ունենալէն և որդիս յարուցանելէն , և  
եթէ կինը մեռանի՝ վերստին կ'ամուսնանայ ընդ  
այլում օրիորդի . վերջապէս առանց կնոջ չկարեր  
և չկամիր մնալ , այնպիսին ոչ Վաւետարանի քա-  
րողիչ է , և ոչ ալ առաքելական պաշտօնեայ .  
ինչպէս որ կը տեսնաս բողոքական քարողիները ,

որ Աւետարանի քարոզիչ եմք կ'ըսեն և առաքելական պաշտօն ունիմք, բայց չեն ընդունիր կուտակունութիւնը և չեն յանձնառու ըլլար իրենց անձանցը վրայ Քրիստոսի այն անժխտելի հրամանը ցուցանել գործով : Ենանկ է նէ եկոր, համազումէ, ըսէ, որ ասոնք անունով միայն Աւետարանի քարոզիչ են և դուրսեն առաքելական պաշտօնեայ կը ձեւանան բայց սրտովնին և կամքովնին իրենց մարմնական և զգայական բաղձանքներնուն կը ծառայեն, հակառակ աւետարանական և առաքելական ծառայութեան : Յիշենք այս տեղս մեր տէր Յիսուսի Քրիստոսի բացասական հրամանը . ‘Աչ ոք կարէ երկուց տերանց ծառայել’ Մատ . Զ . 24 ” (Եր . 45, 46) :

Յաւալի է որ Արքեպիսկոպոս մը ոչ իր Աստուածաշունչին մէջ և ոչ պատմութեան մէջ բան մը չէ կարդացած Առաքելոց վրայ : Արբեք չէ կարդացած առաջին Կորնթացւոց իններորդ զըլուկը : Բնաւ չէ կարդացած Մատթ . Ը . 14:17 տանը մէջ . “ Եւ Յիսուս Պետրոսին տունը գալով տեսաւ որ անոր զոքանչը ( ինո՞ջ բայրը ) ջերմէն բոնուած պառկած էր ” : Կը համարձակինք ըսելու թէ ալ ասիկայ սորվելէն ետքը պիտի ընդունի թէ Առաքելոց մէջէն գոնէ մէկը ամռանացած էր :

‘Քիչ մըն ալ նայինք Պօղոս ի՞նչ կ'ըսէ :

“ Միթէ մենք իշխանութիւն չունինք Քրիստոսով քոյր եղող կնիկ մը մեր հետը պտըտցընե-

լու” : Ա կո՞չնի . թ . 5 :

Կարծենք ալ պիտի խոստովանի թէ ոմանք Եռաքեալք ամուսնացած էին . և այսուհետեւ Վասուածաբանական նիւթոց վրայ գրելու ատեն առաջ Վաստուածաշունչը աղեկ մը կարդայ : Բախնք թէ եկեղեցական պատմութեան վրայ ալ տգետ է : Քանզի Ոսկեբերան , Եւսեբիոս և Վմբրոսիոս մինչև անգամ խոստովանեցան թէ բաց ’ի Պօղոսէն ամենայն առաքեալք ամուսնացեալ էին : Վրդարեւ բնաւին խնդիր մը եղած չէր աս նիւթին վրայ մինչև ոմանք պաշտպանելու ելան եկեղեցականաց կուսակրօնութիւնը . և անատենն ալ զգացին որ առաքելոց օրինակը իրենց ճամբուն վրայէն վերցուելու անպատեհ խոչնդու մըն է : Գանք մեր բերած վկայութեանը : Ուղղադաս քննաբանութիւն մը՝ որ կողմը դառնայ նէ , աս բնաբանէն ուրիշ իմաստ մը չէրար հանել , միայն աս թէ՝ Եռաքեալք ամուսնացեալ էին , և հետեւնին իւ պատրացնեին իրենց իտնայթը : Քայր բառը կը նշանակէ իրենց առ Քրիստոս ունեցած հասարակ վերաբերութիւննին՝ իբրեւ հաւատացեալք : Իրենց հաւատացեալ կանայքը ծնեալ նոյն հոգիէն և քայրեր ’ի Քրիստոս , Վաւետարանին մէջ գործակիցներ էին : Վախկայ ոչ միայն այժմեան Ծրոթէսթանդից և մեկնաբաններուն տեսութիւնն է , այլ և Ոսկեբերանին , և նախնի եկեղեցւոյն ուրիշ հայրերուն գաղափարն աս էր : Վմօթ չէ Վրքեպիսկոպոսի մը որ Վաստուածաշունչին և եկեղեցւոյ

տղատմութեան վրայ այնպիսի տղիտութիւն կը յայտ-  
նէ աշխարհի առջև :

Արդ՝ քննենք իր գլխաւոր բնաբանները՝ որոնց  
վրայ մեծապէս վստահացած է թէ եկեղեցականաց  
ամուսնութեան վարդապետութիւնը կը հաստա-  
տեն :

Կը հիմնէ իր փաստաբանութիւնը և ցուցմունքը  
Պուկասու ժԴ. 26: տան մէջ եղած խօսքերուն  
վրայ : Եւ մենք բոլոր պարբերութիւնը օրինակենք  
որպէս զի ընթերցադք կարենան դատել թէ՝ արդ-  
եօք Արքեպիսկոպոսը դժբաղդաբար այնպիսի վր-  
կայութիւն մը յառաջ չէ բերած, որ փոխանակ  
հաստատութիւն տալու յաւետ կ'եղծէ իր փաստա-  
բանութիւնը :

“Ու իր հետը շատ ժողովուրդներ կ'երթային . և  
դառնալով անռնց ըստ . թէ որ մէկը ինծի կու-  
դայ, ու չատեր իր հայրը և մայրը, ու կինը և  
զաւակները, ու եղբայրները և քոյրերը, նաև իր  
կեանբն ալ, չկրնար իմ աշակերտս ըլլալ : Եւ ով  
որ իր խաչը չվերցըներ՝ ու իմ ետեկս գար, չը-  
կրնար իմ աշակերտս ըլլալ : Ա ասն զի ձեզմէ ով  
աշտարակ մը շինել ուզելով, առաջ չնստիր ու  
հաշիւ ըներ ծախքը, թէ անիկայ լմնցընելու կա-  
րողութիւն ունի . Ու չըլլայ թէ երբ հիմը ձգէ, ու  
չկրնայ լմնցընել, բոլոր տեսնողները սկսին ո-  
նիկայ ծաղը ընել, Եւ ըսել, թէ Աս մարդկ  
սկսաւ շինել, ու չկրցաւ լմնցընել : Կամ թէ ո՞ք  
թագաւոր ուրիշ թագաւորի մը հետ պատերազ-

մելու երթալով , առաջ չնստիր ու խորհիր , թէ  
արդեօք տասը հազարով կրնայ գէմ կենալ ա-  
նոր՝ որ քսան հազարով իր վրայ կուգայ : Հապա-  
թէ չէ՝ քանի որ անիկայ հեռու է , դեսպան իր-  
կելով խաղաղութիւն կը խնդրէ : Ահա ասանկ  
ալ ձեր մէջէն ամէն մէկը՝ թէ որ իր բոլոր ստաց-  
ուածքէն ետ չկենայ , չկընար իմ աշակերտս ըլ-  
լալ” : Պահ . ԺԴ . 25—33 :

Մէջի անկարելի եղաւ նշմարել թէ ինչ խել-  
քով և ինչ սկզբունքով աս խօսքերն ընտրած է  
եկեղեցականաց ամաւսնութիւնը վաւերացունե-  
լու :

“Քանզի նախ՝ եկեղեցականաց ուղղեալ չէ խօս-  
քը , այլ բոլոր բազմութեան : Ամենուն ալ առ հա-  
սարակ կը վերաբերի : Բազմութեան կ'ըսէ թէ  
“Ենէ ու զի՞նէ ի՞մ եկեցէ” : Երկրորդ՝ իւրաքանչիւր  
ոք պարտական կ'ըլլայ առեւ եր զի՞նը : Արդ եթէ  
ասիկայ այր և կնոջ բաժանման կը նայի , ամենայն  
մարդէ կը պահանջուի իբրև պայման փրկութեան .  
Թէպէտե նոյն Փրկիչը ինք սաստկապէս պատուի-  
րեց չարձակել կի՞ն՝ միայն թէ շնագործութեան  
պատճառաւ : Երրորդ՝ հաւասարապէս նաև կը  
պահանջէ թողով զհայր , և զմայր , զեղբայր և  
զքսր : Արքեպիսկոպոսը կը համարձակի՞ ըսել թէ  
Փրկչին դիաստորութիւնները : Բայց եթէ ան խօս-  
քը ինչ և իցէ կերպով և որ և իցէ մէկուն ա-  
մաւսնութիւնը կ'արգիլէ կը խօրհինէ աս հայա-

ստկան եղբակացութեանէ ինքզինք չիրնար խալըսել։  
Չորրորդ՝ եթէ ան խօսքը ամուսնական վիճակին  
վերաբերութիւն ունի, ապա ուրեմն բոլոր և այսոց  
եկեղեցին հոգեկորսս մոլորութեան մը մէջէ . քան-  
զի պատկը կամ ամուսնութիւնը եկեղեցւոյ խոր-  
հուրդներէն մէկն է, քահանայից վրայ ալ պարտք  
դրած է եկեղեցին կարգուելու, և ամուրի անձն մը  
քահանայական կարդ վայելելու պատիւը չ'ընար  
ունենալ : Հինգերորդ՝ բոլոր պարբերութիւնը  
ամենին վերաբերութիւն չունի Աւետարանական  
քարողչութեան վիճակին և պաշտօնին . այլ միայն  
կ'ուսուցանէ Քրիստոսի աշակերտ ըլլուանձնուրա-  
ցական ոգւով :

Աս պարբերութեան իմաստը ինքնայսյոտ է . և  
առ է . կը պահանջէ լիակատար սեր և յօժարա-  
միտ հնազանդութիւն առ Քրիստոս ամենայն զըր-  
կանաց և վնասուց կամաւոր յանձնառութեամբ :  
Փրկչին բուն իր խափերը թող բացատրեն առ  
բանը , “Ան ատենը Յիսուս իր աշակերտներուն  
ըստ . թէ՛ որ մէկը իմ ետևէս գալ կ'ուղէ , թո՛լ  
իր անձը ուրանայ , և իր խաջը վերցընէ , ու իմ  
ետևէս գայ” : Առաջն . ժամ . 24 : “Յաւ Ան որ  
հայրը կամ մայրը ինծմէ աւելի կը սիրէ , ինծի  
արժանի չէ . և ան որ տղան կամ աղջի՛լը ինծմէ  
աւելի կը սիրէ , ինծի արժանի չէ . Եւ ան որ  
իր խաջը չառներ ու իմ ետևէս գար , ինծի արժ  
անի չէ : Ան որ իր անձը կը գտնէ , պիտի  
կորսընցընէ զանիկայ . և ան որ իր անձը ինծի

Համար կը կորսընցընէ, պիտի գտնել զանիկայ՞։  
Առաջ. Ժ. 37—39։

Երկրորդ վկայութիւնը ժառանջ կը բերէ Արք  
եղիսկոպոսը՝ Յայտնութեան գլուխէն։

Եւ լուս զձայն յերկնից՝ որպէս զձայն ջուրց  
քաղմաց՝ և ձայն որոտման մեծի. և լուս իրրե  
զձայն գլքնարահարաց, զի հարկանէին գլքնարս իւ-  
րեանց։ Եւ երգեին զերգս նորս առաջի ամո-  
ռոյն . . . և ոչ ոք կարէ գիտել զերգս նոցա  
քայց միայն հարիւր քառասուն և չորս հաղարըն,  
որք ազատեալ եին յերկրէ։ Առքա են՝ որք ընդ  
կանայտ ոչ խառնակեցան, և են կուտանք. սոքա  
զինի երթան գառինն՝ ուր և երթիցէ. սոքա ընտ-  
րեցան 'ի մարդկանէ առաջի Աստուծոյ և գառինն։  
Յայտ. 2—3—4։ Յայտնութեան գիրքը  
ամենէն աւելի այլաբանօրէն զրութիւն մըն է։  
Աս բոլոր գլուխը՝ ինչպէս որ աս գրքին շատ ու-  
րիշ մասերը, դիպողագոյն նշաններով՝ մեծ ու  
հոգեոր ճշմարտութիւններ կը սորբիցընէ. և ան-  
հնար է որ ողջամիտ մարդ մը զանիկայ նկարա-  
գրական սեպէ։ Ենկատկած ենք որ Արքեպիսկո-  
պուր՝ աս գլխուն մէջ յիշեալ՝ Աիօն լեռան վր-  
այ կեցած գառնուկը իրական և նկարագրական  
չճանչնար. կամ Աիօն լեռը ինքը նկարագրական  
է չկարծեր. ոչ ալ փրկելոց 144,000 գումարը.  
ոչ ալ Հօրը անունը ճակատներուն վրայ գլու-  
ռուիլը։ Զկրնար պնդել թէ աթուին առջել ի-  
րապէս չորս կենդանիներ կան նկարագրական մը-

տօք՝ և թէ հրեշտակ մը տւետարանը կը քարոզէ բոլոր աղդաց։ Չկրնար ցուցընել թէ նիւթականապէս՝ Շաբիլոն իր կատաղի պոռնկութեանը գինիէն արբեցուց ամէն աղդերը։ Կրնայ հաւատալ թէ Ժէրտ գլխուն մէջ նկարագրական է պատմութիւնը և թէ լրակէս բառական նշանակութեամբ հասկըցուելու է թէ մեծ պոռնիկը նստած է շատ ջուրերու վրայ. որուն հետ երկրի թագաւորները պոռնկութեանը գինիով գինովցան։ Արքեպիսկոպոսին միտքէն կ'անցնի։ Թէ բառական նշանակութեամբ հասկընալ պէտք է ան խօսքը թէ “Ու տեսայ մէկ կնիկ մը՝ որ կարմիր գաղանի մը վրայ նստեր էր. և ան գաղանը լեցուն էր հայհոյութեան անուններով, ու եօթը գլուխ և տասը եղջիւր ունէր”։ Ինք տեսած է երբէք տսանկ կնիկ մը. կար թէ ուրիշ տեսնող մը եղած է։ Երապէս կնիկ մըն էր՝ որուն ճակատին վրայ անուն մը գրուած էր՝ “Խորհուրդ. Մեծ Շաբիլոն պոռնիկներուն ու երկրի պղծութիւններուն մայրը”։ Եւ ճշմարտապէս աս կնիկը նիւթականապէս “Ուրբերուն արիւնովը ու Յիսուսի վկաներուն արիւնովը գինովցած էր”։

Շոլոր ասոնք հոգեւոր պոռնկութեան կը վերաբերին. և եթէ Արքեպիսկոպոսը աւելի կարդար իր Վատուածաշունչը, պիտի տեսնէր որ Վատուածային բարկութեան ահարկու սպառնալիքներ խօսուած է անոր դէմ։ Թաող կարդայ մարդարեից

և մանաւանդ Եղեկիէլի\* սյլաբանական լեզուն՝ որ  
շատ նմանութիւն ունի Հայտնութեան ոճին, ան  
ատեն աւելի լցո պիտի ունենայ Հայտնութեան  
դրբին իմաստին վբայ : Առ յիշեալ պոռնկու-  
թիւնը ուրիշ բան չէ այլ թողուլ զլստուած և  
իր ծշմարտութիւնը, և ստայօդ և կռապաշտական  
դրութիւններով պղծուիլ՝ որ է հոգեոր պոռնկու-  
թիւն :

"Անիկներու հետ չխառնուիլ ու կցս մնալը"  
միայն կը ցուցընէ հոգեոր պոռնկութենէ ազատ  
ըլլալին, և թէ ուղղակի և թէ անուղղակի ա-  
մենեին վրաբերութիւն չունի ամուսնութեան :  
Եւ յիրաւի հետեւալ խօսքը լաւ կը բացատրէ  
աս բանին իմաստը . "Եւ անոնց բերանը սուտ  
չգտնուեցաւ, ինչու որ ամբիծ են": Յայտ. ԺԴ.  
5: Ուրեմն մեկնութեան ու իցէ կանոնովն ալ  
ասիկայ նկարագրական կամ բառական նշանա-  
կութեամբ չկրնար հասկցուիլ: Բայց մինչեւ ան-  
դամ ենթադրենք թէ աս տանը խօսքերը ինքնին  
երկրայելի են (թէպէտ և այնպէս չէ), կան ու-  
րիշ վճռական փաստաբանութիւններ որոնք կը  
ցուցընեն թէ բառական նշանակութիւն չեն  
կրնար ունենալ: Ան տեսիլքին ատենը առա-  
քեալք՝ բաց՚ի Յովհաննէսէն ամէնքն ալ արդէն  
երկինքն էին . և երկնից մէջ եղողներն ամէնն ալ  
բաց՚ի Պօղոսէն՝ կարդուած մարդիկ էին երկրի

\* Տեղեկ. Ա. Ժ. Ժ. Պ.:

Քրոյ : Աս առաքեալներէն և ոչ մէկը արտօն  
նութիւն չունէր Քըիստոսի ետևէն երթալ իդ  
թագառութեանը մէջ : Պիտի համարձակի ՚ի  
բաց մերժել ան երանելոց դասէն՝ պառը Աստու-  
եաներն ու Տէրովը եւբանէները : Եթէ ինք չամչնար  
ոյսպիսի մեկնաբանութեան վրայ , իր ժողովուրդը  
իրեն համար կ'ամչնայ :

Եկեղեցականաց կուսակրօնութեան նկատմամբ  
երկու տեղ անանկ խօսքեր կան Ասուրը Գրոյ մէջ,  
որ Արքեպիսկոպոսին միտքը շփոթեր է , ու մե-  
ծապէս շուարած՝ անռնցմէ աղատելու հնար մը  
կը փնտռէ : Աս խօսքերուն երկուքն ալ Պօղո-  
սի՝ առ Տիմոթէոս թուղթերուն մէջն են . և զա-  
նոնք՝ Արքեպիսկոպոսին համարձակածէն աւելի  
լնդարձակօրէն օրինակենք հոս . ԿԱս խօսքը հա-  
ւատարիմ է , թէ որ մէկը եպիսկոպոսութեան կը  
ցանկայ՝ աղէկ գործի կը ցանկայ : Ուստի պէտք  
է եպիսկոպոսին անարատ ըլլալ , մէկ կնկան մը ե-  
րիկ , զգաստ , խոհեմ , պարկեշտ , հիւրասէր , սոր-  
վեցընող . Ոչ գինեմոլ , ոչ զարնող , հապա հան-  
գարտ , ոչ կռուող , ոչ արծաթասէր . Որ իր տա-  
նը աղէկ վերակացութիւն ընող ըլլայ , իր զա-  
ւակները հնաղանդութեան մէջ պահելով բոլոր  
ծանրաբարոյութեամբ . ( Հապա թէ որ մէկը իր  
տանը վերակացութիւն ընելը չդիտնայ , ինչպէս  
Աստուծոյ եկեղեցիին հոգաբարձու պիտի ըլլայ . )  
Ոչ ալ նորահաւատ ըլլայ . որ ըլլայ թէ հպար-  
տանալով Աստանացին դատապարտութեանը մէջ

իյնայ : Հապա պէտք է անոր դուրսէն եղողներէն  
ալ բարի վկայութիւն ունենալ, որ չըլքոյ թէ նա-  
խատինքի մէջ ու Աատանացին որոգայթին մէջը իյ-  
նայ : Կը յնպէս ալ սարկաւագները ըլլան ծանրաբա-  
րոյ, ոչ երկլեզու, ոչ գինեսէք, ոչ անարդ շա-  
հախնդրութեան ետևէ եղող . Հապա հաւատքին  
խորհուրդը պահեն մաքուր խղճմտանքով : Եւ ա-  
սոնք ալ առաջ թող փորձուին, ետքը՝ թէ որ ան-  
մեղադրելի գանուին, սարկաւագութեան պաշտօ-  
նը կատարեն : Անանկ ալ անոնց կնիկները՝ ծան-  
րաբարոյ ըլլան, ոչ չարախօս, հապա զգաստ, ա-  
մէն բանի մէջ հաւատարիմ : Աարկաւագները մէկ  
կնկան մը երիկ ըլլան . որ իրենց զաւակներուն ու  
իրենց տանը աղեկ վերակացութիւն ընող ըլլան :  
Վանդի անոնք որ սարկաւագութեան պաշտօնը  
աղեկ կը կատարեն, բարի տստիճան մը իրենց կը  
շահին՝ ու Վրիստոս Հիսուսի վրայ եղած հաւատ-  
քին մէջ շատ համարձակութիւն” :

“Րայց Հոգին յայտնի կըսէ, թէ ետքի ատեննե-  
րը մէկ քանիները հաւատքէ պիտի ապստամբին,  
և մոլորեցուցիչ ոգիներու, ու դիւաց ևւսմունք-  
ներու ուշադրութիւն պիտի տան, Ատախօններուն  
կեղծաւորութեամբը, որոնց խղճմտանքը խան-  
ձուած է . Որոնք ամուսնանալէն պիտի արգիլեն,  
ու ետ պիտի պահեն կերակուրներէն՝ որ Աստ-  
ուած ստեղծեր է որ հաւատացեալները և ճշմար-  
տութիւնը ճանչցողները գոհութեամբ վայելին :  
Ինչու որ Աստուծոյ ամէն ստեղծածը բարի է՝ ու

մերժելու բան մը չկայ, թէ որ գոհութեամբ ընդունուի . Վասնվի Աստուծոյ խօսքովը ու աղջմքով կը սրբուի : Աս բաները եղբայրներուն յիշեցընելով՝ Յիսուս Քրիստոսի բարի պաշտօնեայ մը պիտի ըլլաս, ու պիտի սնանիս հաւատքին խօսքերովը և ան բարի վարդապետութիւնովը, որուն հետեւող եղար: Ա Տէս. Գ. 1—13: Գ. 1—6:

Կարծենք ընթերցողք պիտի խոստովանին թէ Արքեպիսկոպոսը մեծամեծ դժուարութեան մէջ բոնուած ըլլալու է ասանկ վկայութիւններով հաստատել թէ Եպիսկոպոսները և Սարկաւագները պէտք է չամուսնանան : Ճ'շմարիս է որ զգուշութեամբ մը սարկաւագները լոլորովին անտես կ'առնէ, և իմաստութեամբ լոելեայն կ'անցնի . և ասիկայ կ'ընէ՝ կ'երեկի թէ երկու պատճառաւ . մէյմը որ մէկ մարդ մը եպիսկոպոսները միայն աղատ կացունելու կարող ըլլայ, մեծապէս բաւական է իրեն համար . և մէյմն ալ որ՝ ինչպէս որ Առորք Գիրքը, անանկ ալ իր եկեղեցին թոյլտութիւն կ'ընէ սարկաւագաց ամուսնանալ՝ բաց 'ի վարդապետցուները : Ա ասնորոյ աս վկայութիւններուն ամէն մասունքները իր մեկնաբանութիւններովը չէր կրնար բացատրել, մինչեւ սարկաւագաց ամուսնութիւնը ջնջել, առանց իր եկեղեցւոյն վրայ յանդգնաբար յարձակելու :

Ընթերցողք հոս պարզապէս կը տեսնեն որ մէկնաբանը իր աս ընթացքովը՝ լոելեայն կը խոսառ

վանի թէ իր իմաստութենէն վեր նիւթի մը ձեռա-  
նարկելու յանդգներ է :

Աս մեծ խնդիրին տուած իր առաջին պատաս-  
խանն է ( Եր . 50 ) ուրիշ օրինակ մը իմաստա-  
կութեան , որն որ Տրամանք կը կոչեն հինուն-  
ուշնան , և հեղինակին ամենասիրելի եղանակն է  
տրամաբանութեան :

Հեղինակը կ'ըսէ . Զկրնար ըլլալ որ Առաքեալն  
Պօղոս աս խօսքերով վաւերացընէ եպիսկոպոսին  
ամուսնութիւնը , որովհետեւ “Հակառակ աւետարա-  
նին ” կ'ըլլայ , “Մէկ տեղ մը Համեմատ սուրբ  
Աւետարանին կը խօսէր , և միւս տեղը Հակառակ  
Աւետարանին կը գրէ՞ր” :

Ով իմ սիրելի բարեկամն բուն իսկ ձեր հաս-  
տատելիք կէտը ատիկայ է , և 'ի Հաստատութիւն  
նորա դեռ ևս յառաջ չըերիր և ոչ մէկ վկայու-  
թիւն մը՝ որ վայրեեան մը քննութեան դիմանայ :

Իր երկրորդ պատասխանն է ամբողջ երես մը՝  
լի խառնախօս , անտեղի և անիմաստ ենթաղրու-  
թիւններով . զորս հոս օրինակենք 'ի զուարձու-  
թիւն և 'ի զարմացումն ընթերցողոց :

“Ուրեմն Աւետարանին քարողած կուսակրօնու-  
թեան Համեմատ ստիպեցաւ այն նամակը զրելու  
առաքեալը . որովհետեւ Տիմոթէոս աշակերտը ան-  
շուշտ գիր գրած էր իրեն , և նոյն գրին պատաս-  
խանն էր : Դժէ ոք եպիսկոպոսութեան ցանկոյ՝  
բարոյ գործոյ ցանկայ : Պարտ է և պիսկոպոսին  
անարատ լինել , միոյ կնոջ այր և այլն՝ : Հարկաւ

զրած պիտի ըլլայ Տիմոթէոս՝ որ նօրահաւատ  
հաւատացեալներուն մէջէն ցանկացողներ կան,  
յօժարութիւն ունին եպիսկոպոսական գործքերու  
մէջ գտնուելու, այցելու խնամածու ըլլալու հա-  
ւատացեալներուն, մանաւանդ քրիստոնէական  
կրթութեան ուսուցիչ ըլլալով՝ անոնց վրոյ հո-  
գևորապէս հսկել և հոգալ, որ է գործ եպիսկո-  
պոսաց : «Առեցաւ Պօղոս առաքեալը որ ասոնց  
բաղձանքը բարի է, բայց այս հաւատացեալները  
արդէն նոր են, մէջերնին կուսակրօնութիւն գեռ  
հաստատուած չէ, ոմանք 'ի հեթանոսութենէ եկ-  
եալ են, և ըստ սովորութեան իւրեանց ունին  
բազմակնութիւն, և կամ մէկը ձգելով և այլ  
մէս կին առած կ'ըլլան՝ և կամ մեռանելով ա-  
ռաջին կինն՝ վերստին ամուսնացած կ'ըլլոն, նոյն-  
պէս և 'ի հրէից դարձողները ունեին իրենց մէջը  
սովորութիւն արձակելու ունեցած կիներնին, և  
զայլ կին առնելու : Ո՞սք . ԺԹ . 7 : Եւ կամ  
կը գտնուէր մէջերնին որ կինը մեռած ըլլալով վե-  
րըստին ամուսնացած ըլլային . ասոնց լոլորը կու-  
սակրօնութեան վիճակին ըստ ամենայնի հակառակ  
էր : Բայց Պօղոս առաքեալը կամեցաւ, որ նորա-  
հաստատ քրիստոնէից մէջէն այս եղիսէապոսու-  
թեան ցանկացողներուն գոնէ ժամանակին յար-  
մար առ ժամանակեայ և ոչ մշտնջենաւոր տնօ-  
րէնութիւն մը ընէ, որ հակառակ չըլլայ սուրբ Ա-  
ռետարանին, այլ մերձաւոր համարուի կուսակրօ-  
նութեան վիճակին, և այսպէս վճռելով որբազան

առաքեալը Նորօրինակ օրէնք մը չյատկացուներ, իբր թէ եկեղեցւոյ հոգևոր պաշտօնեայները անպատճառ կին մը ունենան, այլ միայն ժամանակին յարմար ժուժկալ և անարատ ըլլալու պատուէր մը կուտայ, և ոչ թէ բացարձակ հրաման մը. ինչպէս ընդարձակ կը գրէ Ասկեբերան Շ'առ Ժ: Ա ասնորոյ կը պատուիրէ: «Պարտ է Եպիսկոպոսին անարատ լինել, միոյ կնոջ այր՝ » (Եթ. 50 — 51):

Երբեպիսկոպոսին ուղեղին աս անխելք աղջատանացը այսչափ պատասխան կուտանք թէ անոնք իր մտացածին հարազատ գիւտն են, որ ինչ և իցէ չեղինակութեամբ կամ իշխանութեամբ վաւերացեալ չեն, և նորին հակառակ Պօղոս Նոյն գլխոյն մէջ կ'ըսէ Տիմոթէոսին՝ թէ ինչու համար գրած է անոր աս ուղղութիւնները, որն որ շատ անտեղի բան մը պիտի ըլլար, եթէ ինչպէս որ ինք կը կարծէ՝ Տիմոթէոսին հարցմանցը պատասխան ըլլային անոնք: «Վս բաները կը գրեմ քեղի, յուսալով մօտերս քեղի գալ. Իսյց եթէ ուշանալու ըլլամ, որ գիտնաս թէ ինչպէս պէտք է քեղի Եստուծոյ տանը մէջ պտըտիլ, որ կենդանի Եստուծոյ եկեղեցին է, Ճշմ բտութեան սիւնը ու հաստատութիւնը»: Ա Տէս. Գ. 14 — 15:

Ուող ընթերցողք բաղդատեն Ա Տիմոթէոսի Գ. 4, 5. 11, 12, տուները՝ Երբեպիսկոպոսին տրամաբանութեանը հետ, և պիտի տեսնեն թէ ինչու համար չէ համարձակեր բոլոր պարբերու-

թիւնը Աջ բերելով քննելու :

Աս պարզ խօսքերը մեկնելու հարկաւորութիւն չըլսալուն համար, կը թողունք հեղինակը, թող երթայ կրցածին չափ յառաջ մղէ իր պատերազմը Աստուծոյ խօսքին դէմ : Անը հոս ընթերցողաց միտքը կը հրաւիրենք իրեք դիտողութեանց՝ առ գլխուն աս նիւթին նկատմամբ ըրած վարդապետաբանութեանը վրայ :

“Ա,ախ՝ անոն+ բոռն իսչ իր դրսութեանը դէմ են : Ինք կը դաւանի որ պսակը եկեղեցւոյ խորհուրդներէն մէկն է . և հետեաբար շնորհք կը հաղորդէ . և ապա անանկ կը ցուցլնէ և կը սորվեցընէ թէ ամենայն սրբութիւն և հոգեորութիւն կը կայանայ անուսնունիւնը մէրժելուն մէջ, Աս խորհուրդը ընդունողներուն ամէնքն ալ են աշխարհասէր, հեշտասէր առաւել քան թէ Աստուծածասէր . և ըստ ամենայնի անյարմար վարդապետի կամ եպիսկոպոսի “Հրեշտակային վիճակին :” Չէ՞ք խորհիր թէ ասիկայ եղական խորհուրդ մըն է՝ որ ընդունողին կը հաղորդէ շնորհք աշխարհասիրութեան և հոգեկործան մեղաց :

Երկրորդ՝ իր վարդապետութիւնը հակառակ է Նայոց եկեղեցւոյն վարդապետութեանն ու գործքին : Աարկաւագաց և քահանայից երկու կարգը ամուսնացեալ են եկեղեցւոյն վաւերացուցիչը, և ուստի յայտնի է որ եկեղեցին չըհաւստար թէ ամուսնական վիճակն է ամենայն չարութեանց և աղականութեանց կատարումն :

Հայոց եկեղեցականաց աս երկու կարդը այսպիսի անհանդուժելի վարդապետութեանց հաճութիւն կու տա՞ն :

Երբորդ՝ վստահ ենք որ աշխարհականք ալ արժանաւոր զղուանօք պիտի մերժեն այնպիսի վարդապետութիւն մը որ կ'ուսուցանէ թէ տիրապէս անկարելի է աշխարհականաց՝ հոգևոր և կրօնական կեանք անցընելը , և քահանայից և սարկաւագաց հետ միատեղ անոնք ալ կը զբկէ Աւետարանին բոլոր խոստմունքներէն , յշսերէն և մինիթարութիւններէն , քանզի ասոնք բոլորը վարդապետաց և եպիսկոպոսաց սեփիհականեալ են : Աշխարհականք կրօնից հետ դործ չունին : Եւ իրենց կենացը վախճանն է կատարելապէս աշխարհանիւր կենդանիւր ըլլալ՝ հեշտութենէ և շահէ 'ի զատ բանի վրայ չմտածելով : Իսյց որպէս զի չկարծուի թէ զինքը սխալ կը ներկայացընենք , ահա իր խօսքելը . “Իսյց աշխարհականները՝ որ օրինօք Աստուծոյ և սուրբ պսակօք ամուսնացեալ են , աշխարհի հոգերով միշտ զբաղած կ'ըլլան , վասն զի ընտանեկան ապրուստ և կենակցութեան հարկաւորը պատրաստելու համար հանապաղ կ'աշխատին և կը տառապին , որ չըլլայ թէ ամուսնական սէրը առիթով մը պակսի և ատելութիւնը տեղի դրտնայ , ըստ այնմ , ‘Եւ որ կանամբին է հոգայ զաշխարհիս՝ թէ որպէս հաճոյ լիցի կնոջ իւրուժ’ : ” Եր . 66 .

Տե՛ս ինչ որ Առաքեալը կը յիշէ իր ակներեւ տհաճութիւնը ցուցընելով, Արքեպիսկոպոսը նոյն բանը յառաջ կը բերէ իբրև Աստուածային օրէնք՝ ծայրագոյն աշխարհասիրութիւնը արդարացընելու համար : Իր գաղափարն աս է թէ ժողովուրդը բոլորովին աշխարհային պէտք է ըլլալ աս կենացս հոգերուն մէջ ընկղմած . և Բուռուս կրօն+ը Եպիսկոպոսին Յեր+ը , որ ան լաւագոյն կերպով զանիկայ բանի բերէ իր առանձնական շահուցը համար :

Աս բանը ամէն քահանայապետութեան ախտէ . անարդել և նուաստացուցանել զժողովուրդը , և ուրանալ ու զլանալ անոնց՝ իրենց անմահ պատասխանատու էակ ըլլալու իրաւունքն ու պատիւը , որպէս զի զանոնք հնազանդ գերիներ ընեն :

Կան յիշատակելու արժան շատ բաներ ալ՝ որ միայն մարդուս ծաղըը և ծիծաղը կը շարժեն : Վերեկի թէ անպայման տենչ մը ունի ցուցընել իր նախնի փիլիսոփայութեան վրայ ունեցած գիտութիւնը : Ասոր մէկ օրինակը տուինք Արիստոտելին նկատմամբ : Աս գլխուն մէջ ալ ջանահնար կ'ըլլայ Պէտրաֆուլա մը ներս մոցընելու , որ էր փիլիսոփայ մը նախ քան զՊրիստոս 600 տարիէն աւելի : 65:ր երեսին վրայ Ենկրատեանք՝ որոնք մերժեցին զամուսնութիւնը , հետեւող կ'ընէ Պիւթագորայ՝ որ կ'ուսուցանէր թէ կանայք հատարակաց են : Ենկ-

բատեանք չորրորդ դարուն կուսակրօն աղանդն էր : Դժուարին է տեսնել թէ աս հեղինակը ինչ մըտօք հոս մէջ խոթեր է Պիւթագորասը, միայն թէ իր գիտութիւնը փայլեցընելու : Անք բնաւին լսած չունինք Պիւթագորեան աղանդ մը Տրոթէսթանդից մէջ : 69:10 երեսին վրայ ալ՝ Կը հանէ 'ի տեսարան՝ այնպիսի հակադրութեամբ մը ան ատենի ժողովրդեանը՝ որոնք "կանայս առնեին և արանց լինեին". որ եթէ երբէք նշանակութիւն մը ունի, հոս պէտք է նշանակէ թէ 'Ա՛ Անմայ, Վամայ և Յարեթի հայրը, ամուսնացած չէր': Յիրաւի լուծ ունինք որ կուսակրօն Եղիսկոպուներ շատուներ ունեցո՞ն են, բայց բնաւին տեսած չունեինք 'Ա՛ Ճիշդ ոյսպիսի ծաղրաշարժ վիճակի մէջ մասծ :

Աս գլխուն մնացած մասը պահոց վրայ է : Աս նիւթին վրայ անոր չենք հակառակիր՝ բաց'ի կերպէն : Անք պահք ըսելով ծոմապահութիւն կը հասկընանք, այսինքն կերակուրէ ետ կենալ բռորովին, ու ոչ թէ միայն միսէ . և մեր ծոմապահութեան օրերը՝ աղօթից օրեր ալ են : "Պիւթագորաս" իր հետեւողացը սորվեցուց միտէ ետ կենալ . և Արքեպիսկոպոսը իր պահոց նկատմամբ "Պիւթագորեան" մը չէ : Եւ որովհետեւ ինք ինքինքը կը հերքէ օրինակելով ձեռավճ. ԺԴ. 3, և Ա կորնի. ը. 8—13, վասնորոյ յանպէտս չվատնենք մեր ժամանակը աս կէտին վրայ :

Գլուխը կ'աւարտի հետևեալ ինքնահաճ ոճովը ,  
“Գիտեմ , հիմայ պիտի ըսես սիրելի ընթեր-  
ցող , բողոքական քարողիչները , որոնք միշտ սուրբ  
գիրք կը կարդանք կը ըսեն , և սուրբ գիրքով կը  
խօսինք , արդեօք չե՞ն մի կարդար կուսակրօնու-  
թեան երանելի վիճակին և աստուածահաճոյ  
պահեցողութեան վրայով վերսցրեալ փոքր 'ի  
շատէ բերուած վկայութիւնները : Այս՝ կը  
կարդան , բայց ուզածնուն պէս և իրենց մօլար  
զրութիւնը հաստատելու համար կ'այլայլեն սուրբ  
գիրքերուն ուղիղ միտքը , ինչպէս պիտի տես-  
նուի այս յետագայ դլիսցն մէջ” : Եր . 75 :  
Արդ 'ի տեղեկութիւն ընթերցողաց համառօտ  
գծու գրութիւն մը ընենք քրիստոնէական եկե-  
ղեցւոյն եկեղեցականաց կուսակրօնութեան հրեշ-  
տակային վիճակին վրայ : Աշխարհածանօթ է՛ որ  
նախնի տնտեսութեան մէջ աս բանը գիտցուած  
չէր : “Աահապետները՝ Աբրահամ , Իսահակ ,  
Յակոբ , Յովսէփ և մարդարէք՝ Առվսէս , Աս-  
մուէլ , Դաւիթ , Եսայի , Եղեկիէլ , բոլոր Ա-  
հարոնեան քահանայութիւնը , և որքան որ գի-  
տենք , նախնի սուրբ անձանց խիստ շատը ամուս-  
նացած էին : Քրիստոնէական եկեղեցւոյն մէջ  
առաջին իրեք դարերը՝ կուսակրօնութիւնը ձանչ-  
ցուած չէր իբրև վարդապետութիւն մը որ պար-  
տաւորէ մարդուս խիղճը առ այն՝ թէ եպիսկո-  
պոս և թէ աշխարհական :

Ամբոսիոս՝ եպիսկոպոս Ահլանի , կըսէ թէ ա-

մենայն առաքեալք՝ բաց 'ի Յովհաննէսէն և Պօ-  
ղոսէն, ամուսնացեալէին։ Կղեմէս ու Եւսերիոս կը  
վկայեն թէ Պետրոս և Փիլիպպոս զաւակներ ու-  
նէին։ Պելլարմինի և Խօօմմասինի բոլոր գիտու-  
թիւնն ու քննութիւնները առաջին իրեք դարուց  
մէջ վհայութիւն մը չկրցին նշմարել կուսակրօ-  
նութեան նկատմամբ։ Իսկ Որոգինէսի ըսածը մի-  
այն սա կը հաստատէ թէ իր առանձնական կար-  
ծիքը կուսակրօնութեան կողմէն էր, և թէ Եկե-  
ղեցւոյն սովորութիւնը իր կարծեացը կը հակա-  
ռակէր։ Հինգերորդ առաքելական կանոնը կը  
բանադրէ ան եպիսկոպոսը, քահանան կամ սար-  
կաւադը որ կրօնական պատճառանքով իր ինը կ'ար-  
ձակէ։ Աս առաջեւական կանոնները գրուեցան  
երրորդ դարուն վերջերը։ Չորրորդ դարուն սկըս-  
ուեցաւ պաշտպանելանամուսնութիւնը, և մասնա-  
ւորապէս սրբազն վիճակ մը համարուեցաւ։ Հը-  
ռավմայի հեթանոսական ժականայութեանը մէջ մէծ ըն-  
դունելութիւն ունէր աս վիճակը, և իր ծագումը  
հեթանոսութենէ։

Գնոստիկեանք ու Մանիքեցիք ընդունեցին և  
պաշտպանեցին զանիկայ՝ իրեւ հիմնական վարդա-  
պետութիւն կրօնի։ Եկեղեցականաց կուսակրօ-  
նութիւնը պարտ ճանչցող առաջին օրէնքը՝ յամին  
385 Հռովմայ Աերեկիոս եպիսկոպոսին օրինադրու-  
թեամբն հաստատուեցաւ։ Եւ բոլոր ան դարուն մէջ  
անամուսնութիւնը՝ որ Եկեղեցականաց համար ալե-  
կանանց համար ալ մասնաւորապէս սրբազն վի-

Ճակ մը ըլլալուն բազում փաստաբանք կային . բայց  
շատ ալ հակառակ խօսողներ պակաս չեն :

Գանկրայի ժողովը՝ ամուսնական վիճակը սուրբ  
կոչեց . իսկ Աերեկիոս ուսոյց թէ պիղծ և մարմ-  
նաւոր վիճակ մըն է , որուն մէջ անկարելի է Աս-  
տուծոյ հաճոյ ըլլալ . աստնկով Աստուծային սահ-  
մանադրութիւնը ըրբենի բերնով արհամարհելով  
մրաբան գտնուեցաւ Տ . Աստթեոս Արքեպիսկո-  
պոսին ։ Առաջ ուրեմն եկեղեցին երկպառակե-  
ցաւ աս խնդրոյն նկատմամբ :

Պապական եկեղեցին ընդունեց կուսակրօնու-  
թիւնը ամենայն կարդէ եկեղեցականաց համար :  
Իսկ Արքելեան եկեղեցիները միայն եպիսկոպո-  
սաց անամուսնութիւնը վաւերացուցին , և քա-  
հանաներն ու սարկաւոգներն ամուսնացուցին :  
Աս նիւթին վրայ Լատին և Արքելեան եկեղե-  
ցեաց մէջ եղած վիճաբանութիւնները մեծահատոր  
գիրքեր կը լեցընեն : Աեր նպատակն է քանի մը  
իրողութիւններ պատմել , ցուցընելու թէ՝ կուսա-  
կրօնութիւնը անամուսին եկեղեցականաց վրայ ինչ  
քարոյական աղոթեցութիւն ունեցաւ . միանգամայն՝ աս  
գրութիւնը պաշտպանուելուն քանի մը պատճառ-  
ները երևան հանել :

Հատ մը ճամբաներ հնարեցին ամուրի եկե-  
ղեցականք որ օրէնքը ըստ երեսյթին պահուի . բայց  
արդեամբ դանիկայ չնկատեցին :

Չորրորդ գարուն մէջ անգամ կը գտնենք Աէ-  
նիսէ+նէնիլ կոչուած գրութիւնը . այսինքն է՝ բազումք

եկեղեցականաց իրենց տանը մէջ կին ընկերներ կը պահէին, որոնք կուսակրօնութիւն կը դառանէին, առանց ուխտագրութեան։ Իրենց պաշտօնն էր եւ պիսկոսներուն կամ քահանայից տնական կառավարութիւնը։

Ներոնիմոս և Ասկերերան՝ աս բղջախոհական վարուց պատկերը ըստ բաւականին անախորժ գյուներով գծագրեցին, և անպարկեշտ գործքը արշամարհանօք վատահամբաւեցին։ Ասկերերան որոշակի կը սլախարակէ ըսելով թէ Ամէ նորածին մանկանց աղաղակները և մանկաբարձաց այնքան յաճախ երթեւեկութիւնները չըլլային, խոստովանած պարկեշտութիւննին աւելի դիւրահաւատալի կ'ըլլար։”

Դարձեալ յայտնապէս հարճ պահելն ալ սովորական բան մը եղաւ։ Ախանոն՝ Պապական պատմիչ մը, կը վկայէ թէ անառակութիւնը զօրացաւ եկեղեցականաց մէջ՝ որոնք ամենայն տեսակ լըբութիւն կը գործեն։ Պաթիրիոս եպիսկոպոս Անրոնայի կը պատմէ թէ եկեղեցականք՝ ինչպէս որ աշխարհականք ալ շաղախեալեն երկնութեան, արբեցողութեան և պոռնկութեան յանցանքներով։ Եւ Ամո կ'ըսէ թէ եկեղեցականք պիղծքողեր կը պահեն տուներնին։

Տեմիան կ'ըսէ թէ մեղսագործ պոռնիկը կը խոստովանի իր մեղքը՝ մեղսագործ քահանային որ թողութիւն կը շնորհէ թեթև ինչ ապաշխարանքով մը։

Աս ահարկու անառակութիւնը ան աստիճան  
հասած է որ մարդուն հաւատալիք չդար պատ-  
մութեանց։ Աստ բանին Անցի ժողովոյն յամին  
888, քահանաներ կային որ բուն իրենց քշրե-  
րէն զաւկըներ ունեցեր են։

Աիկից ժողովը և յետ այնորիկ ուրիշ ժողով-  
ներ ալ արգիլեցին կանանց հաղորդակցութենէն  
բոլոր եկեղեցականները, 'ի բաց առեալ զմայր,  
զքսր, զմօրաքոյր և զհօրաքոյր, բայց որովհետեւ  
աս ընթացքն ալ ամենասոսկալի պղծագործու-  
թեան տարաւ զիրենք, վասն որոյ Անցի ժողովը  
իր տասներորդ կանոնովը արգիլեց եկեղեցական-  
ները՝ մինչև անգամ իրենց ամենամաս կի՞ն ազգական-  
ներուն ընկերութենէն։

Այսու ամենայնիւ աս բարոյական ապականու-  
թեան բոլոր դարերուն մէջ՝ մինչև Հիլտեպրանտ,  
այսինքն է Կրիգորիոս Է ին ժամանակը, Եւրո-  
պից շատ կողմերը կային եկեղեցականք որ աս վա-  
տահամբաւութենէ ազատելու համար, օրինաւոր  
ամուսնական վիճակ ունեցան։ Կրիգորիոս Է ու  
ինք հզօր բազուկով պարտք դրաւ անամուսնու-  
թիւնը եկեղեցականաց վրայ, թէպէտեւ տրտմա-  
ռիթ կասկածներ եղաւ իր բարուցը վրայ՝ նկատ-  
մամբ Ամիլտա կոմուհւոյն Անթօայի։

Թէպէտեւ Կրիգորիոս Անտասաներորդ դարին  
մէջ կատարելապէս խաբանեց եկեղեցականաց ա-  
մուսնութիւնը, սակայն եկեղեցին ևս աւելի գոհ  
է հած էր հարծ պահելու։ Թաօլիթօյի ժողովոյն

ԺԵՐ կանոնը կը վճռէ թէ իւրաքանչիւր քրիստոնէի օրինաւոր է կին մը ունենալ, և այլկայլ դէպքերումէջ ալ՝ հարծ մը\*: “Այլկայլ դէպքեր”, անտարակոյս կը վերաբերի կուսակրօն քահանայից։ Աս վերջին կտորը յայտնապէս կրօնաւորաց կը նայի և կանոնը հաստատութիւն և ընդունելութիւն գտաւ Պապէն։ Աս Ճամբով պոռնկութիւնը ոչ միայն թշլտուութիւն գտաւ եկեղեցականաց մէջ, այլ նախապատիւ քան զամուսնութիւն համարուեցաւ։

Պապական ՎՃԵՇՈՒՅՆՆԵՐԷՆ (դիպուածաբանք) բազումք, ինչպէս՝ Գոսթիրոս, Տեկիոս, Հոսիոս և Վամբիձիր պոռնկութիւնը օրինաւոր ամուսնական վիճակէն վեր բարձրացուցին եկեղեցականաց մէջ։ Գոսթիրոս կը պնդէ թէ քահանայ մը ևս առաւել ծանր մեղք կը գործէ ամուսնանալով քան թէ պոռնկութիւն գործելով։ Այս օրինակ կ'ուսուցանեն Տեկիոս, և Հոսիոս։ Վամբիձիր կը հաստատէ թէ քահանայ մը աւելի աչաւոր մեղք կը գործէ ամուսնանալով քան թէ շատ մը բողպահելով իր տանը մէջ։ †

Եղբիբաս պատմիչը կ'ամբաստանէ թէ Եպիսկո-

\* Christiano habere licitum est unam tantum, aut uxorem, aut certe, loco uxorius, concubinam. Python. 47.

† Quod sacerdotes fiant mariti multo esse gravius peccatum, quam si plurimas domi meretrices alunt. Campeggio in Sleidan 96.

պոնք ներողութիւն կը ծախեն քահանայից և սար-  
կաւագաց՝ շնութիւն դործելու : Եպիսկոպոս մը  
պարծենցած է որ իր վիճակին մէջ 11,000 քահանայ  
ունի, որոնք տարեկան մէյմէկ ֆիօրին տուգանք  
կու տան հարձ մը պահելու համար : Երեքտասասնե-  
րորդ, Չորեքտասասներորդ և Հնգետասասներորդ  
դարերուն մէջ եկեղեցականաց պատմութիւնը ան  
աստիճան լի է պղծութեամբ և գարշելեօք որ հա-  
մեստութիւնը չներեր տեղնդժեղը պատմելու : Օ-  
րինակի համար առ Լիոնի ու Գոսթանցայի երկու  
ժողովները : Արբազան ժողովը լուծուելէն ետքը՝  
Քարտինալ Հիւկօն ատենաբանութիւն մը ըրաւ  
քաղաքացւոց, որուն մէջ հեքնօրէն յայտնաբար-  
բառ խօսեցաւ թէ դեռ ժողովը չժողովուած Լիոն  
ունէր միայն երկու կամ երեք բողանոց, և ժողովը  
լուծուած ատենը միայն մէկ հատիկ մը, սակայն  
ասիկայ կ'ընդարձակի քաղաքին մէկ դուռնէն մին-  
չև միւսը :

Գոսթանցայի ժողովը քաղաքը պոռնիկներով  
լցուց : Պապական պատմաբանք թուոյն կող-  
մանէ կը տարածայնին իրարմէ 700—1500 ին մէջ:  
Ժողովը հաղարի չափ հոդիէ բաղկացեալ էր, և  
իր երեսնի գործքն էր այրել Յովհաննէս Հուոր  
աւետարան քարոզելուն համար : Պոռնիկ կին մը  
կը պարծէր որ 800 ֆիօրին վաստըկեր է սրբազան  
Հայրերէն՝ : Ան ատենի համար բաւական մեծ  
գումար մըն էր ասիկայ : Մարդ չկրնար չտեսնել  
աս սրբազան կոչեցեալ Հայրերուն երկու տեսակ

վարմունքը՝ այսինքն պոռնիկ կնկան մը և Ա-  
ւետարանին քարողիչին ցուցըցած վարմունք-  
նին : Աէկը անառակ լրբութեամբ գործածե-  
ցին և ստակ հատուցին , միւսը դատապարտե-  
ցին և այրեցին :

Հայոց եկեղեցին ալ իր ամուրի կրօնաւորաց  
պարկեշտութեանը վրայ ունեցած վարկումը կը  
յայտնէ , զանոնք ընտանեաց մէջ բնակելէն ար-  
դիկելով :

Ամէն դարու մէջ և մինչև հիմա ամուրի կրօ-  
նաւորը (թերեւս նոյն ինքն Մատթէոս Արքեպիս-  
կոպոսն ալ երբեմն այսպիսի խորհուրդներ ունեցած  
ըլլայ) ստէպ ջանք ըրին որ խալսուին կուսակրօնու-  
թեան նուաստ , աղտեղի , արհամարհելի և անբնա-  
կան վիճակէն : Համին 1858ին 400ի չափ քահանայք  
Աւստրիայի մէջ աղերսագիր մը ստորագրեցին , և ի-  
րենց եկեղեցական իշխանութիւններէն խնդրեցին  
որ աս օրէնքը ջնջուելու ճար մը գտնեն :

Ուրեմն ինչէ՞ն է որ այսպիսի ողբալի բարոյական  
չարիքներու առիթ եղող օրէնք մը այսչափ հաս-  
տատ բռնած կը պաշտպանեն : Արնայ ըլլալ որ ո-  
մանք սիրեն աս վաւերացեալ և իրենց սիրելի ե-  
ղած ապականեալ վիճակը , բայց անտարակոյս ա-  
մէնքն ալ այսպէս չեն : Ոմանք գուցէ կարծե-  
ցեալ սրբութեան վիճակ մը համարելով . բայց ան-  
տարակոյս ասոնք ալ սակաւք են : Ոմանք ալ  
թերեւս անկէ ծագած ծուլութեան վիճակը նախա-  
պատիւ կը սեպեն : Բայց թէ աս և թէ ամէնքը

միատեղ առնելով ալ տակաւին բաւական պատճառ չեն աս կուսակրօնութեան վիճակին այսքան դարեր տեսելուն :

Տրիտենգեան ժողովոյն մէջ եղած վիճարանութիւնք՝ զոր կը պատմէ Պօղոս Աարքի Ծխուսեան պատմաբանմը, բացէ ՚ի բաց երեան կը հանեն Ճշմարիտ պատճառները թէ ինչո՞ւ համար այնքան սաստկութեամբ դէմ կեցան կուսակրօնութեան վրայ եղած յարձակմանց :

Կայսրն ու երեւլի իշխաններ՝ իրենց թիկունք առած կարգ մը զօրաւոր անձինք՝ պահանջեցին որ կամ ամուսնանալ ուզողներուն թոյլտութիւն ըլլայ, կամ անամուսնութիւնը բոլորովին խարանի :

Երկու զօրաւոր պատճառներ յառաջ բերին իշխանք ուղղափառք՝ իրենց պահանջմանը իրաւացի ըլլալուն. որոնց մէկն էր կուսակրօնքահանայից գայթակղեցուցիչ վարքը. և երկրորդն էր՝ թէ խիստ դժուար էր ողջամիտ և պարկեշտաբարոյ մարդիկ գտնել՝ քահանայական պաշտամունք կատարելու համար : Եւ ՚ի հաստատութիւն աս գաղափարնուն, յառաջ բերին Աուրք Օգոստինոսի վկայութիւնը՝ թէ իր օրովն ալ ոմանք մենակեացներ ամուսնացան, և թէպէտե ինք աս գործքը մեղք կը համարէր, սակայն իրենց ամուսնութիւնը Ճշմարիտ ամուսնութիւն կը ճանչնար, և դատապարանց զանոնք որ ուղեցին անոնց ամուսնութեան կապը լուծելու : Եւակ յառաջ մղեցին Պիոս

Երկրորդին նշանաւոր խօսքը՝ թէ “Արևելեան ե-  
կեղեցիք արգիլեցին քահանայից ամուսնութիւնը  
իրաւացի պատճառներով, բայց այժմ առելի զբա-  
ռու պատճառներ ունին զանիկայ շնորհելու” :

Ասոնց դէմ պատասխան տրուեցաւ թէ իմաս-  
տուն բժիշկ մը մէկ ախտ մը չըուժեր ուրիշ չա-  
րագոյն ախտով. ( այսպէս ամուսնութիւնը շնու-  
թենէն չարագոյն ախտ մը համարեցին .) թէ Պա-  
պերը բնաւին թոյլտուութիւն ընելու չեն, քանզի  
իրենք միշտ ամուսնութիւնը անարդ և մարմնաւոր  
վիճակ կոչեցին, և թէ Ճշմարիտ դարմանն է կու-  
սակրօն և ամբիծ անձինք դժնել, և՛, և՛ :

Անոնք (հոգեւոր ծերակցյատին անդամները ) սաս-  
տիկ մեղաղբեցին նուիրակները՝ այնպիսի վտան-  
գաւոր խնդիրի մը վրայ հետազօտութիւն ընելու  
թոյլտուութիւն ընելնուն համար : Քանզի ինք-  
նայայտ բան էր որ օրինաւոր ամուսնութիւնը ե-  
կեղեցականաց մէջ մտնելով անոնց սիրտը իրենց  
կանանց և զաւակացը և հետեւաբար իրենց ըն-  
տանեացը և հայրենեացը վրայ կը դարձընէ, ու  
բնականապէս Արբազան Աթոռէն ունեցած սերտ  
կախումներնուն կապը կը խզէ : Եւ անոնց ամուս-  
նանալու հրաման տալը հիմնակործան ընելէ եկե-  
ղեցական քահանայապետութիւնը, և Պապն ալ-  
փոխարկելէ ’ի սոսկական եպիսկոպոս մը Հռովմայ,  
և ոչ այլինչ : Ասրբէ, Պատ. Տէլ. Ժառ. Հառ. Բ.  
Եր. 607 :

Օմէպէտև ակներեւ տեսան որ կուսակրօնութեամբ

քահանայ և ժողովուրդ առհասարակ կ'ապականին ,  
կրօնքը կ'անարգուէր և հայրենասիրութիւնը ան-  
հետ կ'ըլլար . այսու ամենայնիւ իրենց գլխաւոր  
վախճանին հասնելու և քահանայական իշխա-  
նութիւնը աճեցընելու համար եկեղեցականաց  
անամուսնութիւնը պաշտպանեցին և կանգուն պա-  
հեցին ընդդէմ մարդկային սրտին բնական ազդմանց ,  
ընդդէմ ընկերութեան ամենասուրբ շահուցը , և  
ընդդէմ Աստուծոյ բանին :

Եւ որովհետեւ Արքեպիսկոպոսը ինք աս նիւթը  
մէջ բերաւ , և ասանկով զմեղ պարտաւորեց որ  
մէյմը աչքէ անցընենք զանիկայ , պէտք է երախտա-  
պարտ ըլլայ մեզի որ շատ չափաւորութեամբ խօսե-  
ցանք . քանզի կը վստահացընենք մեր ընթերցող-  
ները թէ մարդկային պատմութեան ամենաաղետալի  
կտորն է եկեղեցականաց կուսակրօնութեան պատ-  
մութիւնը . անանկ անհամեստ ու նողտկալի տեսա-  
րան մը կը բանայ մարդուս աչքին առջեք , որկէ  
կը խորշի ամէն ողջամիտ մարդ :

Աս գրքին չորրորդ գլուխը կը խօսի կըս Ար-  
քիամին վրայ : Աարքի Տրի . Ճառշ . Պատմութեան  
մէջ (Թէպէտեւ ինք (Յիսուսեան մըն էր) կը գանգատի  
թէ Քրիստոս մոռցուած էր կըս Աարքիամին տարա-  
պայման պաշտամեւնքին մէջ , կամ եթէ երբէք կ'ե-  
րեկի , աւելի իբրև զարդարանք կ'երեկի իր մօրը գիր-  
կը : Տրիտենդեան ժողովէն հետէ իրեք հարիւր  
տարի անցաւ և ան միջոցին մեծամեծ փոփոխու-  
թիւններ եղաւ Քրիստոնէական եկեղեցեաց մէջ :

Հզօր Իրօթէսթանդ աղջեր ելան . Պապական  
նութիւնը տկարացաւ և ծերացաւ , այնպէս զի  
կարօտացաւ Դաղղիական և Առտօրիական զինուու-  
րական ուժի , իր իրաւասութեանը տակ գտնուող  
հաւատաբէմ վիճակներուն դէմ կանգուն մնալու . բայց  
կոյս Մարիամին նուիրուած պաշտամունքը զար-  
մանալի աճումն առաւ : Եսիկայ է հիմա Պապա-  
կանութեան միակ յոյսը . և Պապական հաւատոյ  
մասանց վրայ յաւելցուցին Անարատ Յղութեան  
նոր վարդապետութիւնը : Մատթէոս Աբքե-  
պիսկոպոսը Աւետարանին վարդապետութեանը  
գառնալու փոխանակ՝ կուսակցեցաւ աս նորոգ  
վարդապետութեանը :

Իր աս գլխուն մէջ երկու մէծ սլումունք կայ ,  
որոնց պատճառաւ աս գլխուն բովանդակութիւնը  
իրեն անօգուտ կ'ըլլայ և այլոց անվեաս :

Առաջին սխալն ան է՝ որ աս խնդրոյն վրայ  
ունեցած տեսութիւննիս սխալ կը ներկայացընէ .  
և երկրորդ՝ ըրած տրամաբանութիւնը հիւսուած է  
իր սովորական իմաստակութեամբ՝ կրկնումն սկզբա-  
նով , ու ասանկով իր տրամաբանութիւնը ինք-  
զինքը կ'եղծէ :

Մեր վրայ խօսելով , մենք կը խորհինք թէ Մա-  
րիամին մշտնջենաւոր կուսութիւնը էականապէս  
հարկաւոր վարդապետութիւն մը չէ մեր փրկու-  
թեանը : Առաջ մէջ յայտնուած չէ . և  
Աստուածաշունչը կանոն հաւատոյ բռնողները զա-  
նիկայ չեն կրնար ընդունել իբրև էական հաւա-

տալիք մը : Եւ նկատմամբ անոր մարդոցմէ հաւատը պահանջել, և իբրև հաւատալեաց էական մասը քարոզելը՝ “ուրիշ աւետարան քարոզել է” :

Դարձեալ՝ ատոր վրայ եղած Առւրբ Գրոց վկայութիւնները աւելի հակառակ կ'երևին, քան թէ անոր կողմանէ : Եւ որովհետեւ Աստուածաշունչը աս Խնդիրը անորոշ ձգած է, մենք ալ զանիկայ անորոշ ձգելու գոհ կ'ըլլանք և մեզի ալ չդըպչիր եթէ մէկը հաւատայ :

Ի՞նչ երբոր մէկը կ'ելլէ անկէ կ'անցնի կոյս Արարիամին միջնորդութեանը և բարեխօսութեանը, ան ատեն յայտնապէս և ուղղակի կը մաքառի փրկութեան էական վարդապետութեան մը գէմ : Այնպիսին կը մերժէ մեր Տէրոջը Ծիսուս Քրիստոսի միակ միջնորդութիւնը, և արարած ու հունաւոր էակի մը կ'ապաւինի, փոխանակ անհուն Փրկչին :

“Որէն դառնանք Արքեպիսկոպոսին տրամաբանութեանը : Պահանջ կ'ընէ ապացուցանել թէ “մինչ իր անդրանիկ որդին ծնաւ” խօսքին մէջին “միջնորդութիւնը” բառը կը նշանակէ “Հաւիտենական և մըշտընջենաւոր” . որպէս թէ ան խօսքը կ'ապացուցանէ անոր մշտնջենաւոր կուսութիւնը :

Աէյմը [ժող փորձ մը ընէ սա խօսքերուն վրայ ալ “Ելիր առ մանուկը, ու անոր մայրը ու Եգիպտոս փախիր, և հոն կեցիր միջնորդ ես քեզի ըսեմ” (Ապող. Բ. 13) . որ ըստ Արքեպիսկոպոսին պէտքէ նշանակէ յաւելուան հոն իւցիր՝ : Դարձեալ “ինչուոր բոլոր մարդարէները ու օրէնքը միջնորդ Յով-

Հաննէս մարդարէութիւն լրին” (Մատթ. ԺԱ. 13)։ այսինքն է ցաւելուան մարդարէացան և հետևաբար ամենքն ալ տակաւին կը մարդարէանան կոր։

“Առջի պատմութիւնը ... որ Յիսուս սկսաւ ընել և սորվեցնել մնալ ան օրը” (Պատթ. Ա. 1. 2)։ այսինքն է որ Յիսուս ակաւ ընել և սորվեցնել մնալ ջընջնաւորապէս։

Ուղածիդ չափ կը նայինք համրել այսպիսի օրինակներ, բայց այսչափիը բաւական է՝ կարծենք, ցուցընելու Առքեպիսկոպոսին՝ թէ մնալը միշտ ցյաւիտեան չնշանակներ։

Աս բառին վրայ ըրած քննութիւնները և հետազոտութիւնները բոլորովին տղայական են։ Իրգաղափարին համեմատ նշանակութիւն մը տալը կրկնում սկզբան է, և ոչ ուրիշ բան։

Տարօրինակ ճամբով կը ջանայ ցուցընել թէ “անդրանիկ” բառէն կը հասկըցուի որ Մարիամ ետքը ուրիշ զաւակ չունեցաւ։

Ադ սկզբունքին նայելով երբոր Տէրը զարկաւ Եգիպտացւոց անդրանիկները, անոնց բոլոր զաւկըները սատկըցուց հասկընալու ենք։ Միածին և Անդրանիկ բառերուն վրայ տուած իր բոլոր ծանօթութիւնները չնչին, անտեղի և յիմարական են։ Փրկիչը երբէք Մարիամայ մեածինը կոչուած չէ, այլ Մստուծոյ միածինը։

Ամէն միածին առհարկէ անդրանիկ կըլլայ, բայց ամէն անդրանիկ հարկաւորապէս միածին չըլլար։ Եւ հոս ադ ենթադրութիւնը ընելը պարզապէս

կրկնումն սկզբան իմաստակութիւն է, որն որ կ'երևի թէ Արքեպիսկոպոսին մինչև ցարդ սորված մէկհատիկ տրամաբանական իմաստակութեան ձևն է : Ուրիշ գերք մը թէ որ յօրինելու ըլլայ, կը յուսանք որ ուրիշ ձև մընալ միատեղ գործածէ՝ ընթերցողաց սիրտը չնեղացընելու համար, թող ըլլայ որ ան ալ իմաստակութեան մը ըլլայ :

Կաևս կը պնդէ թէ “Եոր կտակարանին մէջ Տեառն մերոյ Յիսուսի “Եղբարք և քորք” անուաննեալները չեն Յիսուսի համահայր կամ համամայր եղբարք, այլ մէջաւոր աղջական+ : Սակայն աս նիւթին վրայ ալ իր բոլոր ձեռնարկութիւնը ան նոյն գեղեցիկ իմաստակութիւնն է, կրկնումն Ակզբան : Անտարակօյս աս հաստատել չէ՝ թէ “Եղբայրներ և ‘Քոյրեր’” անուններով ընդհանրապէս ամենայն աղդականաց կը հասկրցուի, և թէ ատ բառերը երբէք միևնոյն ծնողաց զաւկըներ ցուցընելու չեն գործածուիր : Եւ ոչ իսկ կրնայ ուրանալ՝ թէ եղբայր և քոյր բառերուն ամենէն հասարակ և ընդհանրական գործածութիւնը մէկ հօր կամ մէկ մօր զաւկըներ նշանակելու համար է : Իսկ աս կտորին մէջ ատ մտքով չեն գործածուած ըսելը պարզապէս կրկնումն Ակզբան ընելէ . վասնզի բուն իսկ հաստատուելու բանն ատ է :

Այսպէս ահա աս գլուխը ամբողջապէս իրեք իմաստակութիւն կը բովանդակէ ծայրէ՝ ’ի ծայր . իմաստակութիւններն ալ իրարմէ շատ տարբերութիւն մը չունին . վասնզի առաջինը՝ կրկնումն

Ակզբան է, և երկրորդը՝ Կրկնումն Ակզբան է, իսկ  
երրորդը՝ Կրկնումն Ակզբան է ””:

Ենցնինք հիմա Հինգերորդ Գլուխը, ուր  
հրաւեր կը կարդայ պերճիմաստ Արքեպիսկոպոսը  
ըսելով, “Ըրդ՝ եկ ու բարեմիտ ընթերցող, մէկ  
քննութիւն մըն ալ ըսէ այս բողոքական քարո-  
ղիներուն վրայով” :

Իժշկական արուեստին ուղիղ գործադրու-  
թեանը վրայ Արիստիպպոսէն առած գեղեցիկ բա-  
ցատրութիւն մը ընելէն յետոյ, յառաջ կը բերէ  
աս գլխուն ամբաստանութիւնները հետևեալ խօս-  
քերով: “Ոստ սմին օրինակի՝ այս բողոքական  
քարողիներուն գործը ոչ թէ միայն բնական դը-  
րութեան է հակառակ, այլ և աւետարանական և  
առաքելական պաշտօնի իսկ և իսկ անհամեմատ:  
Ա ասն զի՞ Քրիստոսի փրկչին մերոյ է այս վճիռ:  
Այս է պիտոյ բժիշկ կարողաց, այլ հիւանդաց՝:  
Մատ. թ. 12: Այնպէս է նէ՝ այս բողոքական  
անուանեալ քարողիները ի՞նչ բան ունին Քրիս-  
տոսական ուղղափառ հաւատքով և մկրտութեան  
շնորհիւ յաւիտենական կենաց ժառանգաւոր քրիս-  
տոնեայ ազգերուն մէջը: Զէ՞ որ մէր տէր Յի-  
սուսը վճուեր է: ‘Որ հաւատայ և մկրտեսցի,  
կեցցէ’: Մատ. ԺԶ. 16: Անանկ է նէ այս  
հաւատացեալները ասոնց հաւատոյ քարողութեանը  
կարօտ չեն, առողջ ողջամիտ գործունեայ հա-  
ւատք ունին: ‘Ոչինչ է բժիշկ ողջոց’: Այդ.  
Բ. 17: Այլ հոգեոր հիւանդներուն, անհա-

ւատներուն, կռամզներուն, հեթանոսներուն միայն  
քարողելու են: Ո՞վ ստգտանելի վարմունք հա-  
կառակ աւետարանական քարողութեան: Առաք-  
եալներուն ի՞նչ պատուիրեց Քրիստոս: «Գնա-  
ցէք այսուհետեւ՝ աշակերտեցէք զամենայն հեթա-  
նոսս, մլրտեցէք զնոսա յանուն Նօր և Որդւոյ և  
Նոգւոյն սրբոյ»: Մատ. Իլ. 19: Մարէ. ԺԶ. 15:  
Քսելէ որ՝ առաքելական պաշտօն ունեցողները պի-  
տի Աւետարանը քարողեն քաղաքէ քաղաք, դիւ-  
ղէ գիւղ հեռաւոր երկիրներ ընդ ծով և ընդ ցա-  
մաք անցնելով, բայց Աւետարանը չքարողուած  
տեղուանք՝ անհաւատներուն, հեթանոսներուն մէ-  
ջը:” Երես. 89—90.

Աս իր խօսքերուն մէջ, ինչպէս ուրիշ տեղեր  
ալ, մնոցած ըլլալկրթուի Արքեպիսկոպոսը թէ ինչ  
որ ինքն ուրիշի դէմ կը բերէ կրնայ ևս իրեն դէմ  
դառնալ: Ինքն որ կը քարողէ Տրօմէսթանդից,  
ինչպէս աս իր գրքովը, Կուսին Մարիամայ եր-  
կրպագութիւն, Արքոց բարեխօսութիւն, Պատ-  
կերապաշտութիւն, Ա երստին ծնունդ ձեռամբ  
Մկրտութեան, Պեղագեան հերետիկոսութիւնը  
իր ամէն ձիւղերովը, անկանոն գրքերը իբրև Ասա-  
ուածաշունչ մատեանկ և փրկութիւն ՚ի ձեռն բա-  
րեգործութեան, Ա՛, Ա՛, Ա՛, ինտոր կը պահանջէ  
ադ Քրիստոնեաներէն, որոնք ատ իր վարդապե-  
տածներուն հոգեկործան մոլորութիւններ ըլլալը  
քաջ գիտեն, ինտոր կը պահանջէ ատոնցմէ որ բե-  
րաննին չբանան ու լուռ կենան: Մենք Առ-

եպիսկոպոսը մեծ և հոգեկորոյս մոլորութեան մէջը լալ կը հաւատանք , և Աւետարանի ճշմարտութիւնները կը քարողենք՝ ոչ թէ այոց Եկեղեցին պառակտելու կամ կործանելու նպատակաւ , այլ զլբքեպիսկոպոսն ու իրեն նման Քրիստոսի Աւետարանէն խոտորածները և Աստուծոյ յաւիտենական ճշմարտութիւններուն հետ մարդկային գիւտերն ու աւանդութիւնները փոխանակողները յորդորելու համար որ դարձի գան՝ ապաշխարեն և ընդունին , ոչ թէ զմեզ , և ոչ իսկ մեր Եկեղեցին , այլ Աստուծոյ խօսքը իբրև իրենց միակ առաջնորդ անսխալ : Անը հաւատացածը , Առւրբ Գրոց համեմատ , աս է՝ որ մէկը չկընար “յաւիտենական կենաց ժառանգորդ” ըլլալ Ակրտութեան շնորհիւը , այլ Աստուծոյ շնորհքովը , և թէ փոխանակ Քրիստոսի մկրտութեան վրայ յոյսերնին դնողները , չարաչար պիտի զբկութին փրկութենէ :

Արքեպիսկոպոսը դեռ չէ սորված Քրիստոնէութեան առաջին սկզբունքները : Այնպէս կ'երեայ թէ չգիտեր որ հաւատքն է հիմն մկրտութեան , և վասն այնորիկ մկրտութիւնը նշանակ է հաւատոյ , և թէ անհաւատ մը մկրտութեամբ կարելի չէ որ փրկուի : Աը խրատենք զի՞նքը որ շերմուանդ երկիւղածութեամբ և արդարախոչ մըտքով և ճշմարտութեանը վերահասու ըլլալու անկեղծ բաղձանքով առնէ կարդայ մեր տպարանէն ելած “Ճառ Ակրտութեան և Աերստին Օնընդեան” տետրակը : Աստահ ենք թէ ով որ

ուշի ուշով կարդայ զայն, յստակ պիտի տեսնէ  
որ Ակրտութիւնն ու հաւատքը այնքան տարբեր  
բաներ են իրարմէ, որչափ որ սոսկ նշանն ու նշա-  
նակեալ իրը:

Իւրիեմիտ Արքեպիսկոպոսին սիրտը աւելօք նե-  
ղացած կերեայ Իրօթէսթանդ քարողիչներուն իր  
ժողովրդեանը քարողելուն վրայ, և քանի մը դժո-  
ռարտառ բաներ կը խօսի անոնց նկատմամբ:

“ Այս բողոքական քարողիչներուն անիրաւ  
գործքերնին ի՞նչ կը նմանի. դողտուկ մը օտարի  
մշակած աշխատած ագարակին, արտին մէջ մըտ-  
նալ, և հասած հունձը դարիի ըլքայ՝ և կամ ցո-  
րենի, իրեն մանգաղով հնձել քաղել և ժողովել,  
ու իրեն շտեմարանին մէջ համբարել. այս է յի-  
րաւի առաւել անիրաւութիւն և յայտնի դողու-  
թիւն. ահա այս օրինակին պէս չէ՞ մի բողոքական  
քարողիչներուն վաստակիլը՝ ուրիշ ուղղափառ ե-  
կեղեցիներէն ժողովուրդ գողնալ իրենց ժողովին  
անդամ ընելով, իրենց ժողովարանը լեցունել ե՛ւ:  
Ասոր համար կը զգուշանային Աւետարանին ճշմա-  
րիտ քարողիչները սրբազան առաքեալները՝ որ  
չըլսյ թէ մէկզմէկու վաստակին ու արդիւնքին մէջ  
մտնան, ու իրենց սեպհականելով ուրիշին ար-  
դիւնքը իւրացուցանեն, ասոր համար կը գրէ Պիո-  
ղոս առաքեալը կորնթացւոց եկեղեցւոյն, որ իրեն  
քարողած եկեղեցին էր: Եւ ոչ յանչափս պար-  
ծիմք օտար վաստակօք, և կամ թէ՝ ոչ օտար  
կանոնաւ ՚ի պատրաստականս ինչ պարծել:

Առնել. Ժ. 15—16 :” Եր. 96 :

Արդ՝ ամէն մարդու գիտցած բանն է որ Տէրօ-  
թէսթանդ քարոզիչները “Գողովուկ” բան մը ըրած  
չունին : Իրենց աշխատեղիները որ և է ազգէ  
բոլոր մարդկանց բաց է : Կոստանդնուպօլսոյ մէջ  
կը քարոզեն Հայերէն, Տաճկերէն, Յունարէն,  
Անգղիերէն և Ապանեօլերէն լեզուներով : Գրօ-  
քեր ալ կը հրատարակեն աս ամէն լեզուներով :  
Յայտնապէս և հրապարակաւ կը վաճառեն իրենց  
հրատարակած գրքերը գրանցներու մէջ գրատա-  
րածներու ձեռամք ամէն ազգէ և ամէն կրօնքէ  
անձանց՝ որոնք որ կ'ուղեն ծախու առնել : Իրենց  
դպրոցները բաց են ամենուն որ երթալ կ'ուղեն :  
Իրենց գործքերը ասանկ կարելի եղածին չափ հրա-  
պարակական կերպով տեսնող մարդոց համար “Գող-  
տուկ մը արտին մէջ կը մտնան կոր” Խօսքը որչափ  
պատշաճութեամբ որ ըրեր էր Արքեպիսկոպոսը,  
կրնար նցն պատշաճութեամբ պնդել ևս թէ ա-  
րել “Գողառուկ” կ'արձակէ իր ճառագայթները :  
Խակ իր “Ագարակին մէջ” մտնելնուս նկատմամբ,  
թող ինք ու իր ընկերակից Եպիսկոպոսներն ու  
Վարդապետները փոխանակ ժողովուրդը սնուի  
արարողութիւններով և մարդկային հնարքներով  
սովամահընելու, և “Աստուծոյ Խաղաղութիւն ը-  
սած ատենը՝ Խաղաղութիւն է Խաղաղութիւն է՝  
ըսելու, թող Աւետարանը քարոզեն անոնց, մենք  
ալ կ'ելլենք ուրիշ տեղ ուրիշ ազգի կ'երթանք :  
Այլ քանի որ կը յարատեէ մարդահնար վար-

դապետութիւններ և արարողութիւններ Աստուածադիր բաներու պէս ժողովրդեան քարողելը և Պեղագեան հերետիկոսութիւնը սարսափելի անդմութեամբ ազգին մէջ սերմանելը, մենք ալ զ'Յրիստոս և իր Աստուածահնար փրկութիւնը պիտի քարողենք անոնց և անդադար պիտի հրաւիրենք զանոնք ան բարի Հովիվն ետևէն երթալու՝ որ յաւիտենական կեանք կու տայ իրեն հետևողներուն :

Ես յիշեալ գլխուն մէկ մեծ մասին մէջ ամենածաղրալի միամտութեամբ մը կը գանգատի թէ Յրօմէսթանդ քարողիչները չեն երթար հեթանոսաց քարողեր, որոնք զ'Յրիստոս չեն ճանաչեր, ե՛ւ, փոխանակ ուղղափառ քրիստոնէից քարողելու .  
Տես երես 90—100: Արդ՝ կը հարցընենք Արքեպիսկոպոսին թէ ի՞նքն ինչ ըրեր է հեթանոսաց համար մինչեւ հիմա: Սուրբ Աւետարան քարողեր է անոնց: Իր առաքելական եկեղեցիին հասկըցուցե՞ր է Աւետարանը հեթանոսաց քարողելու պարտականութիւնը: Խրկած ունի տեղ մը քարողեչ մը: Ի՞նչ գործ գործած է հեթանոսաց համար. որ իր վրայ կ'առնու այլոց իրենց պարտը ճանցընելու պաշտօնը: Եւ հիմա՝ որ ամենայն հայոց կաթուղիեկոս եղած է, հեթանոսաց բազմութեանը համար առաքելական եկեղեցւոյ պատշաճ գործ մը գործելու տակաւին ձեռնամուխ եղե՞ր է: Ուշ որ չէ, աւելի պատշաճ չըլլար որ աս բանիս մէջ լեզուն կարձեցընէ ու այնչափ իրար չանցնի

և չղայրանայ , մինչեւ անգամ եթէ ըլլայ որ ու  
բիշներն ալ իր ցաւալի և Վրիստոնելի անվայել  
օրինակին հետեւող ըլլան , ու իրեն պէս հեթա-  
նոսաց քարոզելու պարտականութիւնը զանց ընեն :

Դարձեալ կը պատասխանենք որ՝ եթէ մենք  
գրիստոս չանցողներուն Սուրբ Աւետարանը  
քարոզելու պարտականութիւննիս կը ճանշնանք  
(Երես 97) , մեծ ուրախութիւն պիտի համարինք մե-  
զի՝ Արքեպիսկոպոսին տունը երթալ աս պաշ-  
տօնը կատարելու , եթէ զմեղ ընդունել բարեհաջի :  
Ես իր գրած դիբքը անտարակուաելի վկայութիւն  
մըն է թէ Վրիստոս ճանցուած չէ հոն : Հա-  
րիներ յառաջ քիչ շատ աշխատած ենք աւետա-  
րանը իրեն ճանցընելու . և ան ատենները ըրած  
ադ ջանքերնիս առաւել ծանրութիւն մը կուտայ  
իր հիմակուան սաստիկ դառնութեանը որ չվախնար  
ցուցընելու կենաց խօսքին քարոզութեանը դէմ :

Մելի դէմ ըրած ամբաստանութիւնը , թէ մենք  
հեթանոսաց չենք քարոզեր , ըստ ամենայնի սուտ  
է : Մենք ազատօրէն կը քարոզենք Աւետարանը  
չայոց , Յունաց և այլազգաց , և ով ոք ո՛ւ աս  
յիշեալ ազգերուն մէկէն կամ որ և իցէ ուրիշ ող-  
գէ ընդունի գրիստոս իբրև իր Փրկիչը , և Քո-  
տուծոյ խօսքը իբրև իր առաջնորդը , անիկայ  
իբրև Վրիստոնեայ կը ճանշնանք և իբրև հաւ-  
տակից եղքայր կընդունինք : Կոփէ աղէկ գիտէ  
Արքեպիսկոպոսը , և անոր համայ ամօթ և նա-  
խատինք է իրեն որ ադպիտի սուտ ամբաստանու-

թիւն մը կը համարձակի ընել մեր վրայ :

Եւ ոչ իսկ անփոյթ եղած են Ռոմէսմանդ Վրիստոնեայք Ասիայի՝ Ափրիկէի և Ամերիգայի կռապաշտ ազգերուն և Խաղաղական Ովկիանոսի հազարաւոր կղղիներուն վրայ : Եթէ Արքեպիսկոպոսը այդքան նկատում ունի հեթանոսաց վիճակին վրայ, ինտոր կ'ըլլայ որ մինչեւ անգամ ուրիշներուն անոնց մէջ տեսած գործերուն վրայ տեղեկութիւն մը չունի : Ուրեմն իր ադ ըրած ամբաստանութեանը մէջ որչափ որ իր չարամտութիւնը կ'արտայայտէ, նշնչափ ալ իր տգիտութիւնը կը ծանուցանէ :

Միացեալ Ա, ահանգաց Ռոմէսմանդ Վրիստոնեաները հինգ հարիւրի չափ քարողիչ ունին աշխարհիս այլևայլ կռապաշտ ազգերուն մէջ : Աշնչափ մըն ալ քարողաց օդնականներ ունին, և հինգ հարիւրէն աւելի բնիկ օդնականներ՝ աւետարանիչներ՝ դաստիարակներ և դրատարածներ ունին անոնց մէջ : Աւետարանը հարիւրէն աւելի լեզուներով տպագրած են, որոնց շատին գիրն ալ երենք յօրինեցին . և Միացեալ Ա, ահանգաց եկեղեցիները տարուէ տարի մէկ միլիոնէն աւելի թալէու կ'ընծայատրեն աս գործին յառաջատարութեանը համար : Անդղից Ռոմէսմանդներուն ըրածը հաւանականաբար այնքան աւելի է Ամերիգացւոց ըրածէն, որչափ որ անոնց հարստութիւնը կը գերազանցէ քան զասոնցը : Առղքականք տարուէ տարի երկուքէն մինչեւ իրեք միլիոն թալէու,

ան է՝ հարիւր քսանէն մինչև հարիւր ութսուն հազար քսակ կը խարծեն հեթանոսաց մէջ Աւետարանին գիտութիւնը տարածելու համար :

Ասիկայ ասանկ ըլլալով՝ կ'աղաչենք զԱրքեպիսկոպոսը որ բան մըն ալ ինքն ընէ վասն հեթանոսաց, և նաև իր առաքելաշաւիղ եկեղեցին սորվեցընէ աս պարտականութիւնը և ապա Յարօթէսմանդից քարողէ :

Աս հինգերորդ գլուխը կ'աւարտի հետեւալ խօսքերով։ “Ապաքէն բաւական համարինք այս մեր խորհրդածութիւնը այն աստուածային վճռոյն վրայով, որ գրուած է։ Միտք մարդոյ հաստատեալ է՝ ի խնամն չարին՝ ի մանկութենէ իւրմէ։ Եւ ձեռնամուխըլլանք բոլորովին ապաւինելով՝ ի շնորհն աստուածային այն միւս բնաբանին վրայ խորհրդածելու, որն որ տէր մեր Յիսուս Քրիստոս վըճռած է։ Զիք ոք բարի, բայց մի Աստուած”։” Եր. 106 :

Խնչ վերաբերութիւն ունի աս գլուխը աս պարբերութեանը, կամ աս պարբերութիւնը աս գլուխուն, մենք չկրցանք հասկընալ։ “Միտք մարդոյ հաստատեալ է՝ ի խնամն չարին”, և, խօսքին վրայ խորհրդածութիւն մը չկար, և կ'երեւայ որ պարբերութեան առաջին մասը և ոչ մէկ տեղի մը վերաբերութիւն ունի, իսկ երկրորդ մասը յաջորդ գլխուն կը վերաբերի։

Ա եցերորդ գլուխը քառասուն երեսի չափ կը բովանդակէ։ Տգիտութեան և Ատութեան այս-

պիսի քառասուն երեսնոց խառնուրդ մը կարդալու  
բարեբաղդութիւնը և ոչ մէկ գրքի մը վերծանու-  
թեանը մէջ պատահած էր մեզի : Հանձարաբա-  
նութեան ալ ձեռք զարնել խորհեր է պերծիմաստ  
հեղինակը . և ատոր մէջ իր կարողութիւնը բա-  
ցատրեր է Աստուածաշունչէն մէկ տան մը ու-  
ղիղ թարդմանութիւնը ծաղը առնելով : Եւ .  
114—119 :

Ի՞այց աս կերպ ճարտարախօսութեան մէջ այս-  
պիսի սկզբնաւորութիւն մը ընելէն չենք կարծեր  
որ աւելի յաջողութիւն մը պիտի գտնէ Հանձարա-  
բանութեան մէջ , քան որչափ որ գտեր է Տրտ-  
մաբանութեան մէջ :

Աս գրած գլխուն նիւթը պիտի ըլլար , “Զիք  
ոք բարի բայց մի Աստուած” . և ասիկայ գլխովին  
մէկդի կը թողու իր գեղեցիկ հանձարաբանու-  
թիւնը , այսինքն ծաղըաշարժ ճարտասանութիւնը  
արտայայտելու հետևեալ կերպով : “Ի՞այց , բարե-  
միտ ընթերցասէր , ևս մէկ ծիծաղելի բան մը կար-  
դացի բողոքական քարողիներուն գործ և նորէն  
սրբադրուած վերցիշեալ Կրիստոնէական Հարուտիւ-  
նութիւնն կոչուած գրքին մէջ , որուն մէջ հարց  
պատասխանիի ձեռով սուրբ գիրքէն շատ հեռու և  
անհամեատ այս անհեթեթ և անձունի դրու-  
թիւնը ըրած են . Հարբոր Ադամ և Եւան  
ստեղծուեցան , չափահաս մարդիկ էին : Պատրու-  
թանի . Այս՝ կատարեալ մարդիկ էին : Հ . Տէրը  
անոնց բանական ու անմահ հոգի տուա՞ւ : Պ .

Հրամերես : Եւ Աստուած ստեղծեց մարդը երկրի հողէն , ու անոր քթին ծակերուն փչեց շունչ կենդանութեան , և մարդը ապրող հոգի եղաւ : Եւ այսպէս տեսայ աշխարհաբառ տպուած Աստուածաշունչ գրքերնուն մէջ ալ գրուած :

Աս քթին ծակերուն փչելը ուրկէց առին . սուրբ գիրքէն դուրս վարդապետութիւն չընդունող բողոքական անուանեալ նորաղանդ նոր քարոզիչներուն հոգնիլը նայեցէք . սուրբ գրքին ծայրէն կ'սկսին նորաձե , այլակերպ և անսովոր վարդապետութիւն ընելու սուրբ գրոց վօայ , սուրբ գրքին ողջմտութիւնը այլայլու ելեր են , սուրբ գիրքը երես կ'ըսէ . ‘Փչեաց յերեսս նորա’ : Երեսին վօայ քիթ տեսնալով ոնդային վարդապետութիւն ըրեր են : Ուր մնաց ասոնց մեծախօսութիւնը , որով կը պարծենան ռամիկ պարզամիտներուն մէջը , եթէ մենք սուրբ գիրքերով և սուրբ հոգիով կը խօսինք : Սուրբ գրքին մէջը բնաւ չենք տեսնար որ Աստուած մարդուն քթին ծակերուն փչելով՝ արժանաւոր մարդկանց շնորհք մը պարգևած ըլլայ . բայց կը կարդանք , որ Աստուած կը հրամայէ երբեմն իրեն ժողովուրդներուն իրեն շնորհքները տալու համար : Ես եմ Տէր Աստուած քո , որ հանի զքեղ յերկրէն Եղիպատացւոց , բայց զքերան քո և լցից զդա’ : Ասու . 2.10 .” Եւ . 114—115 .

Կը թօւիթէ տգէտ է ասբանիս վրայով թէ բարօթէսթանդք Աստուածաշունչ մատեանները բնա-

գիրներէն կը թարգմանեն, Հին Կտակարանը Եթէ  
բայական բնագրէն և ‘Աոր Կտակարանն ալ Յու-  
նարէնէն։ Իրեք հարիւր տարիէն աւելի է որ  
Բրօթէսթանդ Աստուածաբանք Եւրոպայուր՝ Անդ-  
ղից և Ամերիգայի ամէն կողմերը այսպէս թարգ-  
մանած են աս յիշեալ կտորը, ինչպէս նաև շատ  
Պապական թարգմանիչներ։

Ասոնք ձեռնամուխ եղած չեն բնագիրը վոխիրխե-  
լու և իրենց ճաշակին յարմարցընելու։ Աս սկզբան  
վրայ եղած են դրեթէ 200 այլ և այլ հին և նոր  
լեզուներով թարգմանութիւններ, և ատոնցմէ  
100,000,000էն աւելի օրինակ տպեալէ, և մեզիքիչ  
մէ ծիծաղելի բան կը թուի Աշտթէոս Արքեպիսկո-  
պոսին այսքան Քրիստոնէից ըջած այսպիսի մեծա-  
գործութեանը դէմ իր չնչին ձայնը բարձրացընելը։  
Հռովմէադաւան գիտնական Աստուածաբանք շա-  
տոնցուընէ մէկդի դրին Աստուածաշունչին բնագիր  
լեզուները ուսանելուն դէմ ունեցած հակառակու-  
թիւննին, և Եբրայեցերէն բնագիրն՝ որ տպած են  
մերինին համաձայն է բոլըրովին։ Անծ դժբաղ-  
դութիւն է Արքեպիսկոպոսին որ Բրօթէսթանդ  
քարոզիչները ծաղրաբանելովը կամ տդիտութեամբ  
և կամ չարամտութեամբ Աստուծոյ խօսքը ծաղը ը-  
րեր է։

Արքեպիսկոպոսը ուրիշ երկու օրինակ ալ յա-  
ռաջ կը բերէ հաստատելու համար թէ Բրօթէս-  
թանդ քարոզիչք Աստուծոյ բանը կ'այլայլեն, ոուտ  
թարգմանութիւններով։ Աս օրինակները ‘Աոր

Ատակարանէն են, և կը ցուցընեն թէ Երբայեցերէնի որչափ որ անտեղեակ'է, նոյնչափ ալ Յունարէնի տգէտէ: Ասոնց մէկն է բ. Կորնի. ե. 20, "Ուրեմն Քրիստոսի կողմանէ դեսպանութիւն կ'ընենք, իբրև թէ Աստուած կը բարեխօսէր մեղմով. կ'աղաքենք ձեզի Քրիստոսի կողմանէ, հաշտուեցէք Աստուծոյ հետ": Եթէ մէկը քննելու ըլլայ Յունարէն բնագիրը, կը տեսնէ որ թարգմանութիւնը ուղիղ է. և մեր հոգը չէ բնաւ թէ Արքեպիսկոպոսին գաղափարներուն համաձայն գայ թէ չգայ: Մեր թարգմանութեան ու իրենին մէջ եղած տարբերութիւնը իրեն երկիւղ մը պատճառելու բան մը չէ ամենեին:

Եթէ իրենը ընդունելու ըլլանք, անկէց ալ Արքոց բարեխօսութիւնը հաստատելու բան մը չքաղուիր, և մերինին յարելու միմիայն պատճառնիս աս է որ ան Շատրվանութեանը բնուադրուն իստադը կատարելաղես և Ֆլուունութեանը իւն բացառը: Խսկ երկրորդ օրինակին մէջ կը թուի թէ Արքեպիսկոպոսն ինքն ալ կը ճանչնայ խօսքին իմաստը այլայլած չըլլալնիս: Յովն. Ե. 45ին մէջ Կառոցօքան բառը ամբարտանութեան կ'ընէ թարգմանած ենք, և ինքը կը կարծէ որ Հարախօսութեան կ'ընէ թարգմանուելու էր:

Արդ՝ եթէ այսչափ է միայն Աստուածաշունչին թարգմանութեանը գէմ բերուածները, ասիկայ ամենահաստատ վկայութիւն մըն է թէ թարգմանութիւնը ճշգրիտէ: Իր ըրած յարձակման արդիւնքը ուրիշ բան չէ, բայց եթէ ամենայն

Աստուածաբանական խնդրոց վրայ ունեցած անձ  
նական տգիտութեանը յաւելեալ բացատրութիւն  
մը , թէպէտե այդպիսի բացատրութեան մը ամենեին  
հարկաւորութիւն չկար , Աւրիշ ամբաստանու-  
թիւն մ'ալ կը բերէ Տրօթէսթանդ քարոզչաց դէմ  
ֆետեեալ կերպով : “ Հիմայ այս բողոքական  
քարոզիչները միայն ելան , որ ուղղափառ քրիս-  
տոնեայներուն սուրբ ժողովքներով ընդունած  
սուրբ գիրքը աղաւաղեն , պակսեցունեն իրենց  
վարդապետութեանը՝ յարմար չեկած տեղուանքը ,  
ու այնպէս սուրբ գիրքը տպեն : Ո՞վ ճշմարտու-  
թեան հակառակ խարդախութիւն . կը տեսնա՞ս որ  
չէ թէ միայն թարգմանութիւնները աղաւաղեր  
են , այլև սուրբ գրքին մէջէն շատ բանները վեր-  
ցուցած են : Ասոր ապացոյց այս տեղ նշանա-  
կեմք քանի մը հատը միայն , որոնք պիտի տես-  
նաս պակաս ասոնց տպած Աստուածաշունչէն .  
առջի տպածներէն ասոնք պիտի գտնաս պակաս ,  
իսկ 1853 ին տպածներնուն մէջի պակասը յետ  
գրելցյս պիտի տեսնաս :

Դիրք Ա. Եղբասայ , ամբողջ Թ. գլուխը պակաս ;  
Դիրք Խոթերի , Ֆ. գլխոյն 10 համարը , և Ֆ. Ա. գլխոյն 1 համարը պակաս ;  
Դիրք Յուդիթի , Ֆ. գլուխը ամբողջ պակաս ;  
Դիրք Տովեհիմայ , Ֆ. գլուխը ամբողջ պակաս ;  
Դիրք Ա. Մակաբայեցւոց , Ֆ. գլուխը ամբողջ  
պակաս ;  
Դիրք Բ. Մակաբայեցւոց , Է. գլուխը ամբողջ  
պակաս ,

Գիրք Բարուքայ, Ե. գլուխը ամբողջ պակաս :  
Գիրք Դանիէլի, Գ. գլխոյն (Օրհնութիւն երից  
մանկանց) 70 համարը պակաս : Անդ, Ա. գլուխը  
ամբողջ պակաս (Ըստշանի փրկութիւնը) :

Իսկ 1853ին տպած Աստուածաշունչն պակ-  
սեցուցածնին յայտնի տես :

Եզրասայ Ա. և Դ. գիրքերը չեկայ :

Գիրք Տովբիթայ չեկայ :

Գիրք Յուղիթի չեկայ :

Եսթերէն վեց գլուխ պակաս :

Մակաբայեցւոց Ա. Բ. Գ. գիրքերը չեկան :

Գիրք Խմաստութեան չեկայ :

Ակրաք չեկայ :

Գիրք Բարուքայ չեկայ :

Գիրք Դանիէլի երկու գլուխը պակաս :

Ասոնք երթալով աւելի պակսեցունելու են ա-  
մենքը անշուշտ, մինչեւ որ բոլոր սուրբ գիւքը ա-  
ղաւաղեն պիտի . և ապա Առթէոի և Աօլնէի  
ունեցած անկրօնութեան գաղափարնին պիտի  
յայտնեն : Զէ նէ ի՞նչ օգուտ պիտի քաղեն  
սուրբ գիրքը աղաւաղելէն, պակաս տպելէն և ի-  
րենց ծուռ սխալ վարդապետութեանը յարմարե-  
լով թարգմանելէն : Մէկ մը որ իրենց նորահնար  
և կամակոր աղանդը դիւրաւ պիտի հաստատեն,  
բայց գիտնանք, որ պարտաւոր պիտի ըլլան և ե-  
ղած են Վրիստոսի տեառն մերոյ Ճշմարտութեա-  
նը և աստուածային կամացը որ ըսաւ : Մի հա-  
մարիք եթէ եկի լուծանել զօրէնս կամ զմարդա-

բէս, ոչ եկի լուծանել, այլ Ընուլ։ Ամէն ասեմ  
ձեզ՝ մինչչե անցցեն երկինք և երկիր յովա մի,  
որ նշանախեց մի է, ոչ անցցէ յօրինացն և 'ի  
մարդարէից՝ մինչե ամենայն եղիցի։” Եւ. 121—  
123 :

Արդ՝ եթէ ճշմարտութիւն մը ըլլար աս ամբաս-  
տանութեանը մէջ, եթէ Շրօթէսթանդ քարո-  
ղիչք ուր ուրեք և իցէ Աստուծոյ խօսքէն բան մը  
պահսեցընէին կամ անոր վրայ բան մը աւելցընէին,  
ոչ միայն ուղղակի հակառակութիւն մը գործած  
պիտի ըլլային բոլոր իրենց կրօնական սկզբունքնե-  
րուն դէմ, այլ Անգղիայի՝ Գերմանիայի և Ամե-  
րիկայի մէջ և ոչ մէկ ընկերութիւն մը պիտի պահէր  
զանոնք քարողչական գործին մէջ մէկ օր մը՝ այդպի-  
սի մեծեղեռն անօրէնութիւն մը գործելնէն յետոյ։  
Եթէ եղած է մէկը որ ամենափոքր աստիճա-  
նաւ հաւատք ընծայած ըլլայ վերսիշրաւ ամբաս-  
տանութեանը, զարմանքով թող իմանայ որ բո-  
լորովիմք սուտ է։ չարամիտ զըպարտութիւն մըն է։  
Զկայ այնպիսի տպագրութիւն մը Առւրբ Գրոց,  
քարողիչներուն ձեռօքը եղած՝ 1853էն առաջ-  
կամ ետքը, որ Հին և Կոր Կտակարանին Կանո-  
նական գրեթէն ՚ի զատ ուրիշ բան մը գտնուի մէջը։  
Քարողիչք երբէք տպագրած չեն Աստուծաշունչ  
գիրք առանց ամբողջ Եղբասը՝ որ տասը գլուխ  
ունի, և ամբողջ Եսթերը՝ որ տասը գլուխ ունի և  
Դանիէլը՝ ամբողջ տասն և երկու գլուխով՝ մէ-  
ջըն ունենալու։ Խսկ ան միւս գրքերն որ Աբք-

եպիսկոպոսը կը յիշէ , անկանոն գրքեր են . անոնք Երրայեցերէն Աստուածաշունչին մէջ չէին գրուած . անոնք անծանօթ էին Հրէից , որոնցմէ որ Քրիստոնէական Եկեղեցին ընդունած է չին Կտակարանը . անոնք չներշնչեալ մարդոց ձեռօք գրուեցան Առաքելոց օրերէն շատ դարերով ետքը . անոնք սխալմունքներ և հակասութիւններ կը պարունակեն , որ ատանկ բաներ կարելի չէ որ գտնուի ներշնչեալ գրոց մէջ , և Աստուածային հեղինակութեամբ գրուած չեն ընդունիր զանոնք Տրոթէսթանդք :

Վիմանանք թէ Առևաւորչակրօն Հայոց Եկեղեցին մէջ ալ չեն կարդացուիր աս գլուքերը , որ եթէ միւս ներշնչեալ մատեաններուն պէս ըլլային անոնք ալ պիտի կարդացուեին : Արդ՝ քանի որ մենք բնաւերբէք աս անկանոն գրքերուն մէկն ալ տպած չենք , և կանոնականներուն մէկն ալ այլայլած չենք կամ աւելադրութեամբ և կամ զեղչմամբ , 1853 էն յառաջ կամ յետոյ , ի՞նչ պէտք է որ մոածենք Արքեպիսկոպոսին աս ըրած ամբաստանութեանը վըրայ : Ի՞նչ ուրիշ բան է ասիկայ , բայց եթէ շիտկէ շիտակ՝ անտարակուսելի անպատրուակ՝ սեադէմ սուտ մը : Եթէ կարելի է բացատրութիւն մը տալ աս բանին և պահել Արքեպիսկոպոսին պատիւը , մեծաւ ուրախութեամբ պիտի ընդունինք ատանկ բացատրութիւն մը , այլ կը վախնանք որ նորին իսկ “կուսակրօնութեան հրեշտակային վեճակը” անգամ պիտի չկարենայ օգնութիւն մը

Ընել իրեն՝ աս բանիս մէջ։

Որոնք որ խնամով բաղդատեն վերոյեղեալ երկու ցուցակները, յայտնի պիտի տեսնեն թէ ինչ ահագին խարդախութիւն մը բանեցուցեր է Արքեպիսկոպոսը զարմանալի յանդգնութեամբ։ Վէյմը որ՝ առաջին ցուցակին մէջ հինգ անկանոն գիրքեր յիշեր է, առջևները այսպէս գրուած։ “տասնութեց գլուխը ամբողջ պակաս”, “տասնուչորս գլուխը ամբողջ պակաս”։ Իսկ վարի ցուցակին մէջ նոյն գրքերուն “չկայ” գրեր է. որպէս զի պարզամիտ ընթերցողը անանկ հասկընայ թէ ադ յիշեալ գրքերէն ֆԶ՝ ֆԴ՝ Ա գլուխ պակասնցուցեր ենք 1853 էն առաջ տպած Աստուածաշունչներնուս մէջ, և ետքէն բոլորովին պակսնցուցեր ենք։ Ի՞այց առ գրքերը ընդ ամէնը ֆԶ՝ ֆԴ՝ Ա գլուխ ունին, և պէտք էր որ վերի ցուցակին մէջ ալ՝ ինչպէս վարինին մէջ “չկայ” գրեր, և ոչ թէ այսչափ կամ այնչափ պակաս։ — Երկրորդ՝ վարի ցուցակին մէջ քանի մը գրքեր յիշեր է որ վերի ցուցակին մէջ չկան։ Ասկէ պիտի հասկընայ ընթերցողը թէ մենք 1853 էն առաջ տպած Աստուածաշունչներնուս մէջ Գ Եզրասը, Եսթերի վեց անկանոն գլուխները, Գ Վակաբայեցւոց գիրքը, Իմաստութեան գիրքը, Դանիէլի վերջին աւելադրեալ գլուխը և Աիրաքայ գիրքը կը գնենք եղեր, և 1853 էն ետև զանոնք ալ պակսնցուցեր ենք։ Հիմա՝ ո՛վ բարեմիտ ընթերցող, գնա՛ մեր բոլոր գրանոցները ու աչքէ անցուը մեր

բոլոր այլ ևայլ տպագրութիւնները Աստուածաշաշունչի, տես թէ որո՞ւն մէջ մենք ադ գրքերուն մէկը դրած ենք. մենք ե՞րբ Աստուածաշունչ տրպած ենք անկանոնական գրքերը կանոնականներուն հետ խառնած, ի՞նչ պիտի ըլլայ 1853էն առաջ այսչափ պակսեցուցեր են, ետքն ալ այսչափ ըսելը։ Ի՞նչ անչափելի յիմարութիւն ունենալու է մէկ մարդ մը, որ այնպիսի սուտեր յօրինէ, որոնք ամենափոքր հաւանականութիւն մըն ալ չունին ծածուկ պահուելու, և որոնք ստուգիւ հեղինակողին գլուխը պիտի թափին ջախջախիչ ուժգնութեամբ։ Ադ մարդը յիրաւի կը փափաքի եղեր ստախօսութեան մէջ գերակայութեան համբաւն ստանալ։ Դժուարին բան է դրած գիրքը ասկէ 'ի զատ ուրիշ սկզբան մը վրայ հասկնալ, և նյոնչափ ալ դժուար է ըմբռնել՝ թէ ո՛ ոք, բայց եթէ խելագարեալ անձ մը կրնայ ցանկալ այդպիսի պատույ։\*

Այսուհետեւ ինչ որ դտնենք իր գրքին մէջ մեզի զարմանք պիտի չպատճառէ. 125 և 126 երեսներուն վրայ Դրօմէսթանդներուն այլ ևայլ աղանդները կը համրէ, իր աղանդն ալ անոնց կարգէն դուրս չգելով՝ ինչպէս որ ասկէ առաջ ցուցը ցինք։

\*Աստուածաշունչին կանոնական եւ անկանոն գրքերուն որոշմանը վրայ ընթերցողը կրնայ ըստ բաւականին տեղեկութիւն ստանալ մեր տպարանէն ելած մէկ տետրակէ մը, վերնագրեալ։ "Աստուածաշունչին կանոնական գրքերը որոշելու վրայ"։

Աս ցուցակին մէջ խորին տղիտութիւն մը  
կ'երևցընէ Եկեղեցական պատմութեան վրայ,  
և ին Յունաց և Հռովմէականաց աղանդներ խառ-  
ներ է նորերուն հետ միատեղ։ Օրինակի աղա-  
գաւ Արտավետն+ , Բ կամ Գ դարու աղանդ մը որ  
ատեն ատեն երևան կ'ելլէր , շատ անգամ Հռով-  
մէականաց մէջ։ Բաժնետան+ ըսեր է , որ կարծենք  
թէ 12 ու դարու բասակինեանք են։ Մեթա-  
թիսթք և Ուվեզլեանք միւնոյն են։ Ենտիփէռանք  
Լեթիթիւթինէոք և Ծայլեռանեանք բնաւին ա-  
ղանդներ չեն , ածականներ են որ ուկիցէ աղան-  
դէ մարդոց կը տրուին , որոնք որ այսինչ դաղա-  
փարներուն տէր են։ Ենտէբէնտանդք՝ Փիւրի-  
թանք և Քոնկրիկասիօնալիսթք ամէնը մէկ բան են ,

Աս սկզբունքով կրնանք մենք ալ ամբաստա-  
նել Հռովմէադաւանները թէ բազմաթիւ աղանդ-  
ներ ունին , և մինչև անգամ Արքեպիսկոպոսն  
ինքը։ Արդէն ցուցըցած ենք թէ ինքը անձամբ  
չորս հինգ աղանդ է։ Եթէ հաւաքելու ըլլանք  
Հռովմէադաւան՝ Յունադաւան և Լուսաւորչադա-  
ւան Եկեղեցեաց նախնի այլեայլ մասերուն աղանդ-  
ներունեւ հերձուածներուն անունները , հարիւրա-  
ւոր անուններու ցանկ մը կը շինուի :

Աս իրողութիւնները պէտք է մտքերնիս պա-  
հենք Ծրոթէսթանդներուն այլեայլ բաժանում-  
ներուն նկատմամբ :

‘Կախ’ կատարեալ աղատութիւն կայ Արօ-  
թէսթանդ ազգաց մէջ։ Ան չնչին և ստորին

աստիճանի միութիւնն որ ունին Պապական և այլ  
եկեղեցիք, բռնութեամբ կը պահուի : Ա երցուք  
հետևանքներէ ծագած երկիւղը, և ադ եկեղե-  
ցիները անմիջապէս մասն մասն պիտի ըլլան աւե-  
լի բաղմաթիւ բաժանումներով քան որչափ որ կը  
գտնուի Ծրօթէսթանդներուն մէջ :

Երկրորդ՝ եղած բաժանումներուն շատը առէային  
բաժանմունք են և ոչ թէ աստուածաբանական :  
Լուտերականք Գերմանացւոց՝ Հոլանտական վե-  
րանորոգեալ եկեղեցի՝ Ակովտիոյ Փրեզպիդէրեանք  
(Երիցականք)՝ ‘Առ Անդղիոյ Փիւրիթանք և շատ  
ուրիշ ասոնց նման անօւններ կը վերաբերին այլև  
այլ ազգային բաժանմանց : Աշխարհիս քառա-  
սուն Ծրօթէսթանդ կառավարութեանց կամ Տէ-  
րութեանց մէջ առ հարկէ շատ այսպիսի որոշում-  
ներ պիտի ծագին : Կը զարմանանք որ քառա-  
սուն ազգէն չէ կրցեր ցանկ մը շինել առանց Յու-  
դարու հին ազանդներն ալ մէջ խառնելու :

Երրորդ՝ ինչ և իցե յարանուանութենէ որ ըլ-  
լան՝ ամենայն Աւետարանական եկեղեցիք իբրև  
եղբայր կ'ընդունին մէկզմէկ և իբրև եղբայր միա-  
բանութեամբ կը գործեն բաղմաթիւ բարեսիրա-  
կան և կրօնական ձեռնարկութեանց մէջ : Այս-  
պէս անոնք ունին “Ոիութիւն Հոգւոյն”, որ շատ  
առաւել գերազանց է քան սոսկ արտաքին միու-  
թիւնը՝ տղիտութեամբ կամ բռնութեամբ պահ-  
պանուած և հոգեսոր կեանքէ խապառ զըկուած :

Յուսանք որ աս դիտողութիւնները Արքեպիս-

կոպոսին միտքը հանգչեցընեն, և այսուհետեւ իրեն ցաւ չընէ Շրօթէսթանդից մէջ տեսած բաժանմունքները :

«Բննաբանեալ դլխոյն մնացած կտորը դլխաւորապէս տուած է Ակրտութեան նիւթին : Եւ քանզի «Ճառ Ակրտութեան և Ա երստին ՞Օընընդեան» տետրակը լիովին պատասխան է այսպիսի Սուրբ Գրքէ դուրս ծուռ ու փուճ տրամաբանութիւններու, ընթերցողը վերստին ան տետրակին կը վերածենք :

Արքեպիսկոպոսը բնաւ երբէք այնչափ դըժբաղդ չգտնուիր, որչափ տրամաբանելու ձեռնամուխ եղած ատենը : 141 երեսին վրայ մէկ օրինակը կայ :

«Ո՞ւէ որ սուրբ Հոգիով դրած ըլլային՝ հարկաւ թլիատութեանը համար խորհուրդ չի պիտի գրէին . այլ նշան կամ նշանակ աստուածապաշտութեան, և մկրտութեան խորհրդոյն համար՝ սրբարար խորհուրդ . վասն զի թլիատութիւնը նշանակ մըն էր, որով որոշուեցան անթլիատ աղգերէն Արքահամ և որդիքն Արքահամու իրու ժողովուրդ Աստուծոյ, և աստուածապաշտութեան կը քոնից տէր : Զէ՞ր որ թլիատութիւնը դլխաւոր նշան մը եղաւ Աստուծոյ այն ուխտին, որն որ Արքահամ նահապետին հետ ըրաւ, զանիկայ հայր աղգաց բազմաց ընելու և անոր զաւակներէն աշխարհի թագաւորներ յարուցանելու, կարդա . Կան . Ժէ . 2—5—7—10 . Ա ասնորոյ Հոգ-

առվ սրբով խօսողը և գրողը համեմատութեամբ  
սուրբ գրոց թլիատութիւնը նշան կամ նշանակ  
պիտի անուանէ՛՛: Եշէ 141: Արդ հոս կ'երեւ  
նայ թէ բոլորովին անդիտութեամբ սխալմունք մը  
ըթեր է, բայց ըրած սխալմունքը փոքրիկ բան մը  
չէ, վասն զի թլիատութիւնը խորհուրդ մը չեն  
հաստատելու աշխատած ատենը ձիշդ ան նոյն  
խօսքերովք ի՞նչո՞նի նե խորհուրդ է: Խորհուր-  
դին սահմանը՝ որ Աստրին Օգոստինոս տուած է  
և եկեղեցին մէջ ընդհանրապէս ընդունուած է  
ան ատենէն մինչև հիմա՝ աս է, Անտեսանելի շը-  
նորհքի մը տեսանելի մէկ նշանակը: Խորհուրդն  
է նիւթական և արտաքին նշանակ մէկ բանի մը  
որ ներքին և հոգեոր է: Արքեպիսկոպոսը կը  
հաստատէ թլիատութեան համար թէ խորհուրդ  
չէ, բայց “նշան կամ նշանակ” է, կ'ըսէ, աստ-  
ուածպաշտութեան և Աստուծոյ Աբրահամու հետ  
ըրած ուխտին: Թաերես պիտի պատասխանէ թէ  
“Աստուածպաշտութիւն” և “Աստուծոյ ուխտը”  
ըսելով ինչեիցէ հոգեոր բան մը նշանակել չու-  
զեր, այլ միայն աղատութիւն 'ի կռապաշտութե-  
նէ: Արքեպիսկոպոսը միշտ ասանկ ծանծաղ ջու-  
րերու մէջ կը նաւարէ: Արօնքը իրեն ուրիշ  
բան մը չէ, բայց եթէ արտաքին ձեւակերպու-  
թիւն մը: Այլ տես Արքեպիսկոպոսին դժբաղ-  
դութիւնը որ Պօղոս Առաքեալ խօսած է աս նիւ-  
թիս վրայ և բացայսյտ խօսքով այսպէս կ'ըսէ.  
“Ու ետքը թլիատութեան նշանը առաւ՝ իբրև ան-

թլիատութեան ատենէն ռւնեցած հաւատքին արդարութեանը մէկ կնիք մը, որ ինքը հայր ըլլայ ան բոլոր հաւատացողներուն՝ որոնք անթլիատութենէ են, (անոնց ալ արդարութիւն սեպուելու համար, ) եւ հայր թլիատութեան՝ չէ՛ թէ մինակ թլիատութենէ եղողներուն, հապա անոնց ալ՝ որ մեր հօրը Աբրահամին անթլիատութեան ատենի հաւատքին շաւիղներուն մէջը կը քալեն” :

Հառովն . Դ . 11 , 12 :

Ուրեմն թլիատութիւնը, նոյն իսկ Արքեպիսկոպոսին խօսքովը, անոնեսանելի՝ ներդին շնորհաց “արտաքին նշանակ մի” ե . և պյառէս կ'ըլլայ խորհուրդ : Ինքը կ'աշխատի աշտարակ մը կանգնել, և կ'սկսի ձգած հիմանցը տակեն ական հատանել, և բոլոր շինածը գլխուն կ'անցնի : Ինք իր ձեռքովը կ'ընէ կոր իրեն, և մենք պէտք ե թողունք զինքը շինած բանին փլատակներուն տակը :

Արքեպիսկոպոսին եղրակացութիւնը՝ թէ “Ուրեմն մկրտութիւնը վերստին ծնունդ է”, ոչ միայն բնաւին հաստատութիւն մը չէ գտած՝ նոյն իսկ իր ըրած տրամաբանութիւնովը, այլ այնպիսի վարդապետութիւն մըն է՝ որ Աւետարանին հոգեոր զօրութիւնն ու յատկութիւնը բնաջինչ կ'ընէ, և զանիկայ լոկ արտաքին արարողական բանի մը կը դարձընէ : Աւերստին կը յորդուրենք զինքը որ “Ճառ Վկրտութեան և Աւերստին Ծոննդեան” տետրակը կարդայ, և կտրե-

լի է թէ քիչ մը լըս ընդունի անկէ՝ եթէ խը-  
նամով վերծանելու ըլլոյ:

Եցօթներորդ դլխուն սկզբնաւորութեանը մէջ  
կը յիշեցընէ ընթերցողաց թէ գրքին բոլոր նա-  
խընթաց մասը աս ցուցընելու համար էր՝ թէ  
“Վարդս բնականապէս չար չէ այլ բարի”:  
Վենք ալ պիտի հարցընենք կարդացողին, քանի՞  
երես կրնայ դանել աս նիւթիս նուիրեալ:  
Ամե-  
նը միատեղ հաւաքելու ըլլաս, 145 երեսէն 45  
երես չելլար: Ամէն գի՛ յաջ և յահեակ թա-  
փառելով իր նիւթէն, բոլոր գիտցածը գրքին մէջ  
լեցուցեր է, որոնց մեծագոյն մասն է անտեղի  
պատմութիւններ, անպատշաճ բացատրութիւն-  
ներ, Աստուածաշունչէն վկայութեանց կոչում-  
ներ՝ առանց նկատողութեան անոնց նշանակու-  
թեանը, իմաստակութիւններ՝ որ իր փաստին տը-  
կարութիւնը կը յայտնեն, ժամանակագրական  
այլայլութիւններ՝ որ հաղարաւոր տարիներ անդին  
կը ցատքեն՝ Յւր դարը 19:ր դարուն տեղը դը-  
նելով և զԼորիստոտէլ Ափհամին տեղն անցը-  
նելով:

Գրքին միւս մասին մէկ մեծ բաժինը Պապա-  
կանաց դէմ է, և չէ թէ մեզի. և մէկ մասն ալ  
(Տէ՛ Թ. և Ժ. էլ.) աս հաստատելու համար է  
թէ մարդս, որ բնականապէս բարի է, չար կ'ըլ-  
լայ արտաքին աղդեցութիւններէ, և բարի կ'ըլ-  
լայ բնական լըսով և իր աղատ կահօքը, և Աստ-  
ուածային շնորհաց և փրկութեան արժանաւոր

է՛լլայ իր անձնական սուպերինութեամբն ու բարի գործքերովը : Բոլոր ասոնց ըստ արժան բաւականին պատասխանի մը պիտի գտնէ ընթերցողը մարդուս բարոյական բնութեանը և ազատ կամաց ճշգրիտ վարդապետութեանը վրայ տալու տեղեկութիւններնուս մէջ :

Աւրախ ենք որ գովութեան արժանաւոր բան մը գտանք գրքիս մէջ : Արդարեւ ցաւալի բան պիտի ըլլար Արքեպիսկոպոսի մը գրչէն ելած 313 երեսով գիրք մը ծայրէ 'ի ծայր կարդալ և քըրիստոնէի արժանավայել բան մը մէջը չգտնալ : Աեծ բերկրանօք մէջ կը բերենք վերցյիշեալ գլխուն վերջին երեսը, յայտնելով մեր մոտադիւր հաւանութիւնը և անկեղծ գովութիւնը, և բարեմաղթելով որ Արքեպիսկոպոսին վարքը գըլլավին համաձայնի իր ըսած խօսքերուն : Աղօթող ենք միշտ որ քահանայական փառամոլութիւնը խսպառ անհետանայ եկեղեցիէն, և յայնժամ ամենայն թշնամնք և դառնութիւնք և հալածանք, որ մինչև ցարդ 'ի գործ կը դրուին խանդարեալ Քրիստոնէութիւն մը անկործան պահելու համար, պիտի դադարին ըոլորովին :

“Այնպէս է նէ՝ մէկ քրիստոնեայ մը որ աստիճանէ կ'ուզէ թող ըլլայ, իրեն թէ հոգեւորական և թէ աշխարհական փառքը ու պատիւր խնդրելու ետքէ է, անանկը Քրիստոսի ճշմարիտ հետևողը չիկրնար ըլլալ : Որովհետեւ իրեն ուղղութեան և անմոլար հոգեւոր ընթացքին առաջնոր-

գող զօրացուցիչ աստուածային շնորհքը իրմէն  
հեռացուցած է, թէև Վրիստոսի ճշմարտութեա-  
նը մասնաւորապէս ծանօթ ալ եղած ըլլայ, հա-  
ւատոյ ճշմարտութեան լոյսը անանկին որտին մէջը  
ըստ ամենայնի ներգործած չըլլար :

Այս խօսքերուս վկայ ունիմ Յօհաննէս սրբա-  
զան աւետարանիչը, որ ընդարձակ կը գրէ. Դւ-  
այնչափ նշանս արարեալ էր տռաջի նոցա, և նո-  
քա ոչ հաւատացին 'ի նա, զի լցցի բանն Եսայ-  
եայ մարգարէի՝ զոր ասացն, տէր, ո՛ հաւատաց 'ի  
լուր մեր և բազուկ տեառն ո՞ւմ յայտնեցաւ:  
Վ ասն այնորիկ ոչ կտրէին հաւատալ, զի միւ-  
սանգամ ասէ Եսայի, թէ կուրացոյց զաս նո-  
ցա, և ապշեցոյց զսիրտս նոցա զի մի տեսցեն ա-  
չօք, և իմասցին սրտիւք, և դարձցին և բժշկեցից  
զնոսա: Զայս ասաց Եսայի, զի ետես զփառ  
նորա, և խօսեցաւ վասն նորա: Բայց սակայն և յիշ-  
խանաց անտի բազումք հաւատացին 'ի նա, այլ  
վասն փարիսեցւոցն ոչ յայտնէին, զի մի՛ 'ի ժո-  
ղովոդենէն ելանիցեն: Վանզի սիրեցին զփառ  
մարգկան առաւել քան զփառսն Աստուծոյ':  
Յօհ. Ճ.Բ. 37—43:

Ի՞նչ ըսենք ատանկ հպարտութեան փառասի-  
րութեան չար խորհուրդներ ունեցողը, բարի  
քրիստոնեայ կրնայ մի ըլլալ. Վրիստոսի եկեղե-  
ցիին մէջ պաշտօնատարութիւն մը կրնայ մի ու-  
նենալ, առաքելական յաջորդ կրնայ մի ըսուիլ.  
ո՛չ ընաւ: Անանկ է նէ արժան և հարկ է ոք՝

աշխարհային փառքերէ ու պատիւներէ ամեն բարի քրիստոնեայ որչափ կարելի է փախչի՝ սրտովը, մտքովը, կամքովը մերժելով այն ամեն աշխարհի փառքերը : Մանաւանդ եկեղեցականները և հոգևոր հովիւները՝ որ արժանապէս հոգևոր հովիւ կ'անուանին Պրիստոսի բանաւոր հօտին . ապա թէ ոչ միշտ կը սխալին, ու կը մոլորին իրենց աշխարհային փառքերէն ու պատիւներէն . ինչպէս հետևեալ գլխոյն մէջ պիտի տեսնուի” : Եր. 157—158 :

Այսչափով կ'աւարտենք մեր քննաբանութիւնը աս գրքին Աստուածաբանական հանդամանացը վրայ, թէպէտե շատ բաներ աննկատ թողուցինք, որոնց կրնայինք իրաւամբք առարկել իրեւ Ճշմարտութեան հակառակ բաներ : Միայն կը մնայ մեզի ճառել, ինչպէս որ խոստացանք, մարդուս բարոյական բնութեանը և ազատ կամաց վարդապետութեանը վրայ եղած Աւետարանական տեսաութիւնը : Եթէ մէկը կայ հակամիտեալ Արքեպիսկոպոսին Պեղագեան աղանդը ընդունելու, անանկէն կը խնդրենք նախ և առաջ որ եթէ բնաւին նկատումն ունի Աստուածաշունչ Սուրբ Պրոց՝ աղէկ քննէ անոր սորվեցուցածը և անոր վստահանալի և ապահով առաջնորդութեանը հետևի :

Մենք ազատ կամաց վարդապետութիւնը ևս առաւել կ'ընդունինք քան թէ Արքեպիսկոպոսը, թէպէտե ոչ ճիշդ իր կերպովը :

1. Ամէն մարդու ինք իր գիտակցութիւնը կը վկայէ կամքին ազատութիւնը : Խւրաքանչիւր ոք գիտէ՝ թէ աս բանը կ'ընտրէ և ան բանը կը մերժէ, ոչ թէ ինչպէս որ մեքենայ մը իր գործը կը կատարէ, այլ իբրև պատասխանատու գործակատար մը՝ իր ընտրած բանը կը սիրէ և մերժած բանը կ'ատէ :

2. Խողճմտանքը կը վկայէ մեր բարոյական աղատութեանը : Անիկայ կը յանդիմանէ զմեղ երբոր չարը ընտրենք, և կը գովէ զմեղ երբոր բարին կ'ընտրենք : Խողճմտանքը բնաւ երբէք չդատապարտեր մէկ մարդ մը՝ չընելուն համար ան բանը զոր բնականապէս անկարող է ընելու : Ուրեմն նոյն իսկ խողճմտանքին բնութենէն կը հակցուի որ մարդուս կամքը աղատօրէն կը գործէ :

3. Իոլոր մարդկային սեռին հասարակ դատումը՝ յամենայն աղջու և յամենայն դարս աշխարհի՝ անսխալապէս հաստատած է աս ճշմարտութիւնը՝ թէ մարդս աղատ բարոյական գործակատար մի է, և պատշաճ ենթակայ՝ օրինաց, և արժանի գովութեան՝ վասն բարի գործոց, և դատապարտութեան՝ վասն չար գործոց : Արդարև իրաւունք և անիրաւութիւն բառերուն ընդհանրական գոյութիւնը վկայութիւն մըն է մարդուս աղատ կամքի տէր ըլլալուն վրայ եղած հատաքին ընդհանրութեանը :

4. Ամէն մարդ, ինչ փիլիսոփայական գըրութիւն որ ընդունած ալ ըլլայ, իր գործքերոգո

կ'ապացուցանէ թէ իսկութեամբ և անկեղծութեամբ կը հաւատայ կամքին ազատութեանը, քանզի միշտ՝ որ ատեն որ ուզէ իր գաղափարները յառաջ տանիլ, շարժաւիլներ և յեւնորիունիւններ էլ դործածէ՝ մարդիկ ան բաներուն համոզված համար։ Աս ըրած գործը անտեղութիւն մը պիտի ըլլար, եթէ իրօք չհաւատար թէ մարդիկ ազատ են ձեռնարկութիւն մը ընդունելու և կամ մերժելու։

Ուստի կ'ընդունենք կամքի ազատութեան վարդապետութիւնը իբրև ճշմարտութիւն մը որ չկըսնար ամենափոքր աստիճանաւ մը խախտիլ իր հաստատութենէն որ և իցէ առարկութեամբք։ Այսանգամայն մտադիւրութեամբ աս ալ կը խոստովանինք ոք շատ խնդիր կընայ ծագիլ աս նիւթիս նկատմամբ, որոնց չենք կարող պատասխան տալու։ Ոմէ հին և թէ նոր ատեններու ամենէն երևելի փիլիսոփիայը և աստուածաբանք ազատօրէն խոստովանած են իրենց անկարողութիւնը ադխոնդիրները լուծելու, նոյն ատենը առանց փոքր ինչ տարակուսանաց ընդունելով մարդկային ազատութեան իրողութիւնը։

Աակսյն բոլորովին կը մերժեմք ան Պեղագեան վարդապետութիւնը թէ՝ որովհետև կամքը ազատ է, և ոգին Աստուծոյ չկընար ազդեցութիւն ունենալ անոր վրայ կամ այդպիսի ազդեցութիւնը կամքին ազատութիւնը կը կործանէ։ Աարդուս բարոյական բնութեան վրայ և ոգւցն Արքոց ըրած ներգործութեանը Ֆիւդ ինչ եղանակաւ գոր-

ծաղրուելուն վրայով այնքան նուազ է մեր ու  
նեցած գիտութիւնը, որ ատանկ հաստատութիւն  
մը չենք կրնար ընել: Աս ստոյդ է որ կամքին  
ազատութիւնը չեղծանիր եթէ ամենազօրեղ շար-  
ժառիթներու միջոցաւ անգամ անոր վրայ ազդե-  
ցութիւն ըլլայ: Եթէ մարդու մը տունը գիշե-  
րով բուրնկելու ըլլայ, ու երթաս ձայն տաս անոր  
և մերձակայ վտանգը իմացընես իրեն, կատարեալ  
քաջ գիտես որ պիտի ձգէ փախչի տունէն անյա-  
պաշ, և սակայն աս ստոյդ է որ վերջին աստիճան  
ազատութեամբ կամքի կ'ելէ կ'երթայ: Ոմէ  
ի՞նչ եղանակաւ կը գործէ Հոգին Սուրբ Աստ-  
ուած, չենք գիտեր: Ա.ՅԼ ասոնք միայն գիտենք.  
մէյ մը՝ մարդոց սրտին մէջ գործելուն իրողու-  
թիւնը, մէյմալ իր գործելուն արդիւնքները: Աս  
արդիւնքները “Հոգիին պտուղը” անուանեալ են  
Աւետարանին մէջ, ինչպէս են ‘Պէր, խնդութիւն,  
խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն,  
բարութիւն, հաւատարմութիւն, հեղութիւն,  
ժուժկալութիւն’: Գաղ. Ե. 22, 23:

Սակայն աս պտուղները բերած ատեն հոգին  
ճիշտ այնքան գիտակցութիւն ունի իր կատարեալ  
ազատութեանը վրայ, որքան որ ուրիշ որ և է  
գործքի մէջ:

Արդ՝ երբոր երկու ճշմարտութիւն կայ առջե-  
նիս, որոնց երկուքն ալ կատարելապէս հաստա-  
տեալ են, ճշմարիտ փիլիսոփայութիւնը կը պա-  
հանջէ մեղմէ երկուքն ալ ընդունիլ, թէ կատա-

բելապէս հասկընանք անոնց իրարու հետ ունեցած բոլոր առնչութիւնները՝ թէ չէ : Ո՞վ կը տարակուսի “Օանբութեան Օրէնքին գոյութեանը վրայ, և սակայն ո՞վ վերահասու եղած է անոր նկատմամբ որ և իցե բանի մը, բայց եթէ միայն անոր ազդեցութեան արդիւնքներուն : Ճիշդ այսպէս է բնական գիտութեան բովանդակած ճշգմարտութիւններուն շատը՝ մարդուս միաքը շռտով սահմանի մը կը հասնի, ուսկից անդին կարելի չէ որ անցնի : Ո՞վ գիտէ՝ թէ ի՞նչ բան է “Ախւթը : Փիլիսոփայութիւնը երբեք պատասխան մը կրցած տալ ատոր : Միթէ բնաւին իսկ մերձաւորագոյն կէտի մը մէջ է հիմա պատասխանը տալու, քան որչափ որ եր ասկէ 3000 տարի յառաջ :

“Ահեղեմոս իշխան մըն եր և Ավարդապէտ իսրայէլացւոց” հոչակաւոր պրէայ աստուածաբան մը : Եթէ մարդ կարող ըլլար ըմբռնել վերտօին ծննդեան վարդապետութիւնը իր ամէն առնչութիւններովը, աս անձն ալ պիտի կրնար իսլք հասցընել : “Կաես ինքը եռանդեամբ կը բաղձար վերահասու ըլլալ “Քաղաք ի՞ւլլայ” ին . ըստ այնմ թէ՝ “Ատ ի՞նչպէս կրնայ ըլլալ” : Եւ սակայն Փրկիչն մեր ջանաց զանիկայ իրեն մեկնելու, այլ միայն անոր մտադրութիւնը բնութեան մէջ պատահող եղելութեան մը հրաւիրեց, զոր “Ահեղեմոս չէր կարող հասկընալու, զանիկայ իրեն իբրև պատճառ մը ցուցընելով՝ թէ ինչու համար պէտք

չ որ ակնկալե թէ կարող պիտի ըլլայ շնորհաց  
բոլոր գաղանիքներուն խելք հասցընել : Եթէ  
ոք միանգամ սկսի հերքել ամեն ինչ որ չկարե-  
նայ հասկընալ, ստուգիւ վերջապէս հոն պիտի  
հանի որ իր գոյառթեանն ալ չհաւատայ :

Անցնինք այժմ՝ մեր դլիսաւոր խնդրոյն հետա-  
զոտութեանը : Ի՞նչ է մարդուս բարոյական բը-  
նութիւնը : Հաւատատալու ենք ընդ Պեղագեայ և  
ընդ Մատթէոսի Արքեպիսկոպոսի թէ բարոյա-  
պէս բարի է . կամ թէ բարոյապէս ապականեալ  
է, անկեալ իր սկզբնական սրբութենէն և կա-  
տարելութենէն :

Աս խնդրոյն որոշմանը համար ընելու առաջին  
հաստատութիւննիս աս է՝ թէ Հայաստանեայց ե-  
կեղեցին՝ ընդհանրապէս ՚Քրիստոսի եկեղեցւոյն  
հետ համաձայնութեամբ՝ միշտ ընդունած է ընա-  
ծին վատթարութեան վարդապետութիւնը իբրև  
Սոտուածային ճշմարտութիւն մը :

Ասոր ապացոյց նախ քան զամենայն յառաջ կը  
բերենք ՚Շփեսոսի ժողովը, որուն արդէն վերա-  
բերութիւն ըրած ենք, և զոր Հայաստանեայց ե-  
կեղեցին կ'ընդունի : Պեղագիոս արդէն քննեալ  
և դատապարտեալ էր այլ և այլ գաւառական ժո-  
ղովներով, ինչպէս Հռովմայ և Կարթագինէի,  
և դատապարտութեան վճիռը կատարելապէս հաս-  
տատուեցաւ ՚Շփեսոսի մէջ :

Մանկանց մկրտութիւնը անիմաստ արարողու-  
թիւն մը կ'ըլլայ, եթէ նոքա սուրբ ծնեալ են,

և եթէ չկայ այնպիսի բան ինչպէս սկզբնական մեղք ,  
կամ՝ թէ որ չկայ կապակցութիւն մը Ադամայ մե-  
ղացն ու աշխարհի վատթարացեալ վիճակին մէջ :

Ու ուսաւորչական եկեղեցին կը ճանչնայ բնա-  
ծին վատթարութեան վարդապետութիւնը , հե-  
տեւեալ վկայութիւնները հերիք են հաստատելու  
չափ : Ասոնք կատարելապէս կը հաստատեն մարդ-  
կային ազգին անկումը՝ սրբութեան վիճակէ մը մեր  
նախահօրը մեղօքը :

“Որ բարձրացցց զանկեալ բնութիւնս ’ի քէն  
ծննդեամբ որդին յերկինս . զկարօտեալքս ելից  
հացիւ և զմեծատունն ելցծ ունայն . երանեն” լ՛ :  
Որ ողորմեցար ’ի մեղքս ծնեալ մարդկան հայր երկ-  
նաւոր ըստ մարդարէին” : Ը արական , Տպեալ  
յօրթագիւղ յամի Տեառն 1834 Երես 6 :

“Անօրէնութեամբ ’ի մեղքս երկնեաց վիս մայր իմ ·  
աղաչեմ փրկիչ . ողորմեա : Ա իրաւորեալ մեղօք  
անկանիմ առ քեզ փրկիչ . մի՛ անտես առներ .  
ողորմեա” : Անդ , Եր . 89 , 90 :

“Որ յանէից գոյացուցեր զքո զարարածս իս-  
կըզբանէ . ’ի պատկեր աստուածութեանդ քո ըս-  
տեղծեր մարդ ’ի հողս . ժառանգել նմա զանպա-  
տում զկեանսն : Իսկ պատրանօք բանսարկուին ’ի  
զրախտէն արտաքս անկեալ . ’ի յաւէժ կենդա-  
նութեանն մահառիթ պտղով մեռեալ . մերկացաւ  
զիառս անստուեր լուսոյն : Այլ դու փրկիչ բա-  
րերար որ մարմնացար ’ի սուրբ կուսէն . և հեղ-  
մամբ արեանդ քո բարձեր զյանցանս նախա-

ստեղծին . փրկելով զմեղ յանիծից նորա : Որ  
ըստ պարտեաց նախահօրն յանձն առին յօժա-  
րութեամբ . ըմպել զբաժակ չարչարանաց ընդ  
քեզ որդիքն զեբեթեայ . շնորհեամ մեզ տէր զբա-  
ժակ քո փրկութեան : 'Ի միւսանգամ քո գալըս-  
տեանն յորժամ գաս դատել զերկիր . ընդ նոսին  
դասաւորեա զմեղ 'ի փառս յաջակողմեանն . որով  
հանցուք քեզ զօրհնութիւն յանսպառ յաւի-  
տենին" : Անդ , Եր . 122 :

Աս ճոխ ասացուածքին մէջ կը դտնենք մեր  
նախահօրը սկզբնական մեղքը , մեր ընութեան  
զեղծումը , և փրկութիւն 'ի Քրիստոս Յիսուս :  
Հատ դժուարին բան ըլլալու է Վատթէոս Աբք-  
եպիսկոպոսին՝ աս երգս երգելը , և պէտք է ժա-  
մանակ չանցուցած շարականի սրբագրեալ տիպ մը  
'ի լցու ընծայէ :

"Այսօր զենար գառն աստուծոյ . վասն յանցա-  
նաց նախաստեղծին 'ի վերայ խաչին պատարագեալ  
հեղեր զարիւնդ 'ի փրկութիւն . օրհնեալ տէր  
աստուծ հարցն մերոց : Այսօր ընդ գիտութեան  
փայտին մահու . որով նախահայրն մահացաւ .  
զփրկականդ քո նշան փոխանակեալ կենաց փայտ  
մեզ շնորհեցեր . օրհ" : Այսօր զՃանապարհ ծա-  
ռոյն կենաց . զոր և քրովբէից պարունակեալ պա-  
հէին զգուշութեամբ . սովաւ զբոցեղէն սուրն  
բարձեալ բացեր որդւոց ադամայ . օրհ" : Օտէր  
օրհնեցէք բարձր արարէք զնա յաւիտեան : Որ  
բեւեռելով 'ի խաչին քրիստոս . ելցծ զկապեալսն

և զմշնամին անըցծ կապեաց կենարար խաչիւն  
իւրավ. բարձր": Որ փոխանակ պտղց մահարեր  
ծառոյն. կենաց պտուղն որ 'ի վերաց քառաթեմին  
կերակրեաց զաղգս որդւոց մարդկան. բարձր": Որ  
զգիր պարտեաց կողածնին լուաց. հրահոս վտա-  
կօքն 'ի տիգախոց կողէն բղիւեալ զոր արբոց տի-  
եղերաց": Ա՞դ, Եր. 248:

"Օք օրինակ՝ եթէ ոք զշուն դարշելի տեսա-  
նիցէ սատակեալ 'ի փողոցի որդնալից, նեինեալ  
տրորեալ և աղականեալ, և ժահահոտոթիւն  
դիոյն զմերձաւորս և զհեռաւորսն փախուցանէ.  
իսկ նա 'ի վեր առեալ (զայն) 'ի մարդ կերպարանէ  
վայելուչ և գեղեցիկ հասակաւ, զմիջնն ունել  
հասակ. զի ոչ կտրի ծեր իցէ և ոչ պատանի, այլ  
երիտասարդ գեղեցիկ, և ճառապայմբ 'ի դիմացն  
հատանիցին, և տեսիլ նորա շնորհալից և չքնաղ  
տեսողացն երևեսցի, և ինքն զարմանալի և ցանկալի  
առաջի ամենեցուն կայցէ. և նա զայն բաւական  
չհամարիցի' (նմա) 'ի փառս, այլև թագիւ զարդա-  
րիցէ և ծիրանիս զգեցուցանէ, և մատանի ոսկի 'ի  
ձեռինն եղեալ թագաւոր ամենայն տիեղերաց (զնա)  
կացուցանէ :

Արդ՝ զի՞նչ (արդեօք) ոչ վարկանէիր զայն պիսի  
պատիւն, (ասա ինձ ·) և կամ որպիսի ոչ սքանչա-  
նայիր ընդ այնպիսի մարդասիրութիւնն՝ կամ ընդ  
փոփոխումն բնութեան :

Եւ արդ՝ յօրինակէս ուսիր զիրացն առաւե-  
լութիւն (և զաստուծոյ անեղբական գթութիւնն ·)

Կառնա դասն զըրբեալիու զըստիւթեադոյն է և մարդու կայլին բնաւ-  
թեանու , մարդ բերեալ և ՚ի վիշվեն ապահութեանու ան-  
կեալ , և զըրբեալ յաջուր կահան ինձաւմոյն , և վօրիսնակ կե-  
նոյն՝ մասն ու զարդ առ ու ուղեալ , և փոխառնակ ուրբարին՝  
շահնիմութեալ ինձանու ժամանակ ինչեալ , և փոխառնութեալ  
ուրբար մասնանոյն՝ զըմաշենակն զեւնոյը հաստքելի . համընալ  
՚ի մեղացն , նեխեալ և փոխառն յարդութեան համակեալ .  
յորից մինչև ցիւլուին վե՛ր օստիուզանիւն , ոչ ձեւի և  
ոչ պատանս ՚ի վերայ եղեալ . ոչ վերակացու , ոչ  
օդնական , ոչ այցելու , ոչ պաշտպան , և ոչ վրեժ-  
խընդիր . և նորին աղաղաւ վատթարեալ՝ և քան  
զըուն մեռելոտի գարշելի՝ եղեալ , և ժահահոտու-  
թիւն մեղացն պղծութեան՝ զմերձաւորն աստուած  
և զուրբ հրեշտակսն փախուցանէր :

Ա ասն զի դիմուց նմանեցին մարդու անօրէնաւթեամբ ,  
և ևս զանցուցին զչարութեամբն նոցա . զի զոր  
ինչ միանդամ նոքա անմարմնաբար արուեստակե-  
ին ՚ի չարեաց , զայն մարդիկ առեալ՝ մարմնացու-  
ցանէին , և արդեամբ զնոյն գործէին :

Տեսէր զամտկութիւն չարեացն՝ և զանպատ-  
ռութիւն բնութեանս . արդ՝ տես և զգիթութեանն  
աստուծոյ զառաւելութիւն , հիացիր և զարմացիր :

Ո՞չ գարշեցաւ ՚ի պղծութենէն , և ոչ դար-  
ձոյց զերեսսն յաղտեղութենէն , (ոչ զազրացաւ  
՚ի նեխութենէն , ոչ յետս դարձաւ ՚ի չարահոտու-  
թենէն .) այլ տեսեալ ողորմեցաւ եղքեալ առակե-  
նին , իստակու ծառու զաշեւացեալ բնաւթենէն , և սրբաց  
յաղանակութեանէն , մարդուց ՚ի շարապացն , իւնդանացացն

՚ի մեւելունենէն, գեղեցկացոյց արդարութեամբն, լուսաւորեաց մլրտութեամբն, պատուեաց որդեգրութեամբն, թագ՚ի զլուխ եղ զաստօւածութիւնն, և ծիրանիս զգեցոյց զմարդկութիւնն, հաւասարեաց միաւորութեամբն, և ընդ աջմէ հօր նստոյց յաթու փառաց՝ թագաւորել յաւիտեանս :

Արդ՝ ահա զայս ամենայն պանչելիսս հանդերձեալ էր մեղ ուսուցանել, նորին աղագաւ ասաց :

Կամ Եցեալ ծնառ շնոր բանիւն ճշմարդունեան՝ լինել մեշտակ՝ որուսուլ ինչ սուսցուածոց նորս” : Անկ. Կան. Սարդուի Հնորհաւոց, Տպեալ ’ի Կոստանդնուպօլիս յամի Տեառն 1828, Երես 50, 51 :

“Վ ասն այսորիկ մի ըստ միոջէ ծանրացուցանէ ’ի վերայ բնութեանս մերոյ զերախտիսն աստուծոյ . որպէս զի տացէ մեղ միտս իմանալ (զերախտիսն,) եթէ զի՞նչ երբէք էաք նախքան (զգալ շնորհացն, և ո՞րպիսիք ոմանք եղաք զինի գալստեանն քրիստոսի՝ և մարդկեղէն չարչարանացն վասն մեր. վասն զի մեղաւորք էաք նախ քան) զիսաչն, սեաւք և աղջամղինք, և ’ի տոռունս մեղաց կապեալք, և ’ի շղթայս անօրէնութեան վարակեալք՝ նստէաք ’ի խաւարի մեղացն, զի և գնալ անգամ ոչ գիտէաք՝ ծածկեալք աղջամղին խաւարաւ անօրէնութեան” :

“Վ. Ալ մեր ամենայն ինչ ընդ վայր հարեալ էր և ապականեալ . ոչ ոք առաջնորդ՝ և ոչ ոք խորհրդակից և վրէժինդիր, ոչ ոք այցելու՝ և ոչ ոք օգնական . և որ ըմբռնեացն՝ կալաւ և ծառա-

յեցոյց անաշառ, և անմտութիւնս մեր օգնական .  
այսպիսիք էաք նախ քան զգալ շնորհացն :

Խսկ իբրև երևեցաւ շնորհն աստուծոյ՝ փրկիչ,  
ոչ միայն արդարացոյց զմեղ զմեղաւորքս՝ և լուսա-  
ւոր արար զխաւարեալքս, այլ և արձակեաց զկա-  
պեալքս՝ և լուաց 'ի տղմոյ անօրէնութեան, այլ և  
յինքն ընկալաւ զմեղաւոր զսեաւ և զաղջամղջին  
բնութիւնս մեր՝ և խառնեալ միացոյց ընդ լուսաւոր  
և ամենասուրբ բնութիւն աստուածութեանն իւ-  
րցի : Անդ, Եր. 280, 281 :

“Եմին իրի յառաջինսն յարեալ՝ ասէ . Ենէ  
առիցեմ՝ Ենէ մեղս ինչ մե+ ո՛չ ունիմ+, զանցինս իսա-  
բեմ+. և ճշարդունիւն ’ի մեղս ո՛չ էոյ :

Եւ զոր ասէ՞ այսպիսի ինչ է . Եթէ որ մարդ  
է և մարմին զգեցեալ, և յաշխարհի շրջի, առանց  
մեղաց ո՛չ է . և զայս ասել ո՛չ կարէ՝ Եթէ մեղս  
ինչ ես ո՛չ ունիմ :

Ա ասն զի զայս՝ մի մարդն միայն կարաց ասել,  
որ արդարնէր յաւէտ և արդարացուցիչ, և սուրբն  
էր բնութեամբ և սրբարար . որ մեղս ինչ ո՛չ ա-  
րար՝ ըստ մարդարէին, և որ համարձակութեամբ  
ասաց՝ զիս ո՞վ յանդիմանեսցէ վասն մեղաց :

Խսկ յայլոց 'ի մարդկանէ՝ որ յառաջ քան զնա,  
և կամ զկնի նորա, ոչ ոք գտաւ առանց մեղաց .  
Թէպէտ(և) արդարք և սուրբք էին, Թէպէտ և 'ի  
զլուկա ամենայն առաքինութեանց հասեալք էին .  
զի թէպէտ և մի օր իցէ կեանք մարդոյ յաշխարհի՝  
առանց մեղաց ոչ է, վասն զի ամենեքեան մեղան՝  
ըստ առաքելոյ :

Սորին վասն զգուշացուցանէ 'ի մնապարծութեանէ . Ես ասէ՝ ասացի, եթէ արիւնն յիսուսի սրբէ զմեղ 'ի մեղաց . և (եթէ) չըք յանդգնեալ ընդդէմ այսոցիկ՝ ասիցեն առ մնապարծութեան , եթէ մեղս ինչ ես ոչ ունիմ , և ոչ եմ կարօտ սրբութեան , այնպիսին ստուգապէս զանձնն խաբէ՝ և ճշմարտութիւն 'ի նմա ոչ է :

Ա ասն զի ամենեքեան մեղան՝ ըստ առաքելոյ , և ձրի արդարանան պատարագաւն քրիստոսի . վասն զի ամենեքեան կարօտք էին քրիստոսի պատարագին՝ արդարք և մեղաւորք . վասն զի անհնարին է ումեք կատարեալ սրբութիւն ստանալ առանց արեանն քրիստոսի": Անդ , Եր . 503 , 504 :

Կրնայինք ասոնց նման վկայութիւններ խիստ շատ յառաջ բերել , սակայն կը կարծենք թէ մեկը չկայ որ տարակոյս ունենայ Հայոց Եկեղեցւոյն ուղղափառութեանը վրայ՝ նկատմամբ սկզբնական մեղաց և բնածին ապականութեան սրտի մարդոյ : Ա ասն այսորիկ ադ եկեղեցւոյն գործն է կամ հերքել իր վաղեմի Հարց նախնի վարդապետութիւնները և հետեւելով իր նորընտիր կաթուղիկոսին՝ Պեղագեան սոսկալի հերետիկոսութեան մէջ իյնալ , և կամ ադ հին մոլորութիւնները նորէն հաստատող եկեղեցականը այնպիսի խրատի ենթակայացընել որ խելքը գլուխը բերէ ու վերստին հաւատքի գայ :

Մենք կընդունինք բնածին վատթարութեան վարդապետութիւնը , ոչ թէ եկեղեցեաց կամ ժո-

զովելու հեղինակութեամբը, ոյլ անոր համար որ  
բացայսյտ հաստատեալ է Աստուածային բանին  
մէջ: Ըսդդէմ անհաստատ և անհիմ ասացուա-  
ծոց Արքեպիսկոպոսին Մատթեոսի՝ մենք յառաջ  
պիտի բնիքենք հիմա “Այսպէս ասէ Տէր”ով գը-  
րուցուած խօսքերը, զորոնք “Ե՛ Հոգւոյն Արք  
կրեալք՝ խօսեցան մարդիկ յԱստուծոյ”:

Աետեեալերեք առաջարկութիւնները բաւական  
կըլլան Աստուծոյ խօսքին վճռական վկայութիւնը  
յառաջ կոչելու աս ամենակարեւոր և հիմնական  
խնդրացն վրայ:

Ա. Մարդկային բնութեան վատթարութիւնը  
ընդհանուր է:

Բ. Մարդկային բնութեան վատթարութիւնը  
ընածին կամ բնական է:

Գ. Աս վատթարութիւնը անանկ խորարմատ և  
մահառիթ է՝ որ մարդուս բնական սրտէն ամե-  
նայն ձշմարիտ սրբութիւնը բոլորովին դուրս ար-  
տաքսած է:

Յառաջ չգացած՝ նախ և առաջ սահմանենք  
թէ ինչ ըսել կ'ուզենք վարժարութիւնն կամ աղակա-  
նութիւն ըսելով: Իսուր իր աստուածաբանական  
իմաստովը գործածելով՝ երբոր մարդու մը համար  
վատթարացեալ կամ ապականեալ բնութեան  
տէր է կըսենք, ըսել չենք ուզեր թէ ան մարդը  
մարդկային դրական օրինաց դէմ յանցաւոր գլու-  
նուած է և կամ թէ բարի և օգտակար անդամ մը  
չէ ընկերութեան: Իսրոյական բնութեան վատ-

թարութիւնը կամ ապականութիւնը կը կայանայ ,  
1. “Եախ և առաջ՝ առ Աստուած գերագոյն  
սիրոյ և առ արարածս իւր ստորակարգեալ այլ ան-  
կեղծ սիրոյ տարագրութեանը մէջ : Աէր առ Աստ-  
ուած և առ արարածս իւր է իսկութիւն կամ  
էութիւն սրբութեան , և ատոր տարակայութիւնը՝ է  
նոյն իսկ էութիւն վատթարութեան կամ ապա-  
կանութեան : Վարդուս բարոյական բնութիւնը ,  
որ զուրկ է ’ի գերագոյն սիրոյ առ Աստուած , վատ-  
թարացեալ է , թէ ադ վատթարութիւնը արտա-  
քուստ ուրիշներու յայտնած ըլլայ թէ չըլլայ :

2. Վարդոց վատթարութիւնը կը կայա-  
նայ անչնատիրութեան մէջ , որ ասիկայ՝ Աստուծոյ  
սիրոյն տարակայութեան ատենը , կը թագաւորէ  
գերագոյն իշխանութեամբ , և ամեն բան իր իշ-  
խողութեանը կը հպատակեցընէ : Ասիկայ բնական՝  
անխուսափելի հետեանքն է Աստուծոյ սիրոյն տա-  
րակայութեանը : Երկու Տերանց չենք կրնար  
ծառայել , այլ միում միայնոյ . և եթէ ադ մին  
Աստուած չըլլայ , մեր անձը հարկ է որ ըլլայ :

3. Վարդկային վատթարութիւնը կը կայա-  
նայ ևս Աստուծոյ տարակայութեանը մէջ ’ի  
հոգւոյ մարդոյն :

Երբոր մարդն հեռացաւ Աստուծմէն , Աստ-  
ուած ալ հեռացաւ մարդէն : Վէկդի ա-  
ռաւ վատթարացեալ մարդէն ան աստուածա-  
յին հաղորդակցութիւնները , զորոնք՝ եթէ սրբ-  
ութեան վիճակին մէջ մնալու ըլլար , յարա-

ժամ պիտի վայելէր : Ադամ յետ անկման՝ ար-  
տաքսեցաւ Եղեմական գրախտէն . և ադ ար-  
տաքսումը միայն մէկ օրինակ մըն էր ան բացա-  
կայութեանը զոր Աստուած՝ մեղքին դէմ ունեցած  
իր սուրբ ատելութեամբը դրաւ իր և անկեալ  
մարդուն մէջտեղը :

Մեր երրորդ առաջարկութիւնը աւելի յստակ  
և կատարեալ կերպով մեր տեսութեանը կը ներ-  
կայացընէ մարդուն վատթարութեանը կամ ապա-  
կանութեանը բնութիւնը : Իսկ հիմա դանք մեր  
առաջին առաջարկութեան քննութեանը :

Ա . Ա . Հատթարունիւնը ընդհանրական է : Անի-  
կայ առ հասարակ բոլոր մարդկային ազգին վրայ  
կ'իշխէ , առանց ամենեին բացառութեան : Յով-  
հաննէս առաքեալ ինք իր վրայ և ամենայն քրիս-  
տոնէից համար խօսելով՝ կ'ըսէ . “Ուեւ որ ըսենք՝  
թէ Մենք մեղք մը չունինք , ինքինքնիս կը խա-  
բենք , ու մեր մէջը ճշմարտութիւն չկայ : Ուեւ  
որ ըսենք՝ թէ Մեղք մը չգործեցինք , սուտզրուց  
կ'ըսենք անիկայ , ու անոր խօսքը մեր մէջը չէ” :  
Ա Յով . Ա . 8 . 10 :

Պօղոս առաքեալ կ'ըսէ . “Եթէ մէկը ամենուն  
համար մեռաւ , ուրեմն ամենն ալ մեռած էն” : Բ  
կ'ընն . Ե . 14 : Ահա հոս երկու բաներ կան  
ներշնչեալ առաքեալի մը դատմանը մէջ անքակ-  
տելի կապով կապակցած : Քրիստոսի մահը վասն  
ամենեցուն է , այնպէս որ մէկը չկրնար փրկուիլ  
բայց եթէ իրմով . և ասիկայ կը հաստատէ թէ ա-

մէնքն ալ հոգեսրապէս մեռած են : Չկայ մէկ  
բառ մը որով հնար ըլլայ մարդկային վատթարու-  
թեան խորութիւնը աւելի ուժգնութեամբ բա-  
ցատրել քան առա անունը , և ահա հոս բացայայտ  
կերպով՝ դրականապէս և առանց ամենեաին բացա-  
ռութեան հրատարակեալ կը դանեմք , թէ աս  
մահը բոլոր մարդոց վրայ կ'իշխէ :

“Ի՞այց գիրքը ամենը մեղքի տակ գոցեց , որ  
խոստմունքը Յիսուս Քրիստոսի հաւատքովը տըր-  
ուի հաւատացեալներուն” : Պատմ . Գ . 22 : —  
Հարիւրաւոր այսպիսի պատգամներ կրնայինք Հին  
և “Այս կտակարաններէն յառաջ բերել , այլ  
հետեւալը ԺԴ Ապղմասէն և Հռովմայեցւոց Գ  
գլուխէն հերիք կ'ըլլայ :

“Անզգամը իր սրտին մէջ ըսաւ թէ՝ Աստուած  
չկայ . ապականեցան ու պիղծ գործքեր ըրին .  
մէկ մը չկայ՝ որ աղեկութիւն ընէ : Տէրը եր-  
կինքէն նայեցաւ մարդոց որդիներուն վրայ , որ  
տեսնէ թէ՝ կայ արդեօք իմաստուն մէկը որ  
զԱստուած փնտուէ : Ամէնքը խոտորեցան , մէկ-  
տեղ անպիտան եղան . աղեկութիւն ընող մը  
չկայ , մէկ մըն ալ չկայ” : Ապմ . ԺԴ . 1—3 :

“Ուստի ալ ի՞նչ ըսենք . բանով մը աւելի՞ ենք  
հեթանոսներէն . իրաւ որ բանով մըն ալ չէ . ի՞ն-  
չու որ առաջուց մեղադրեցինք Հրէաները և հե-  
թանոսները՝ թէ ամենքը մեղաց տակ են . Ինչպէս  
որ գրուած է , թէ Արդար մը չկայ՝ ո՛չ մէկ հատ  
մը . Աէկը չկայ որ հասկընայ , մէկը չկայ՝ որ

Աստուած մինտուէ : Ամէնքը խոտպեցան, մէկտեղ  
անպիտան եղան . աղէկութիւն ընող մը չկայ, մէկ  
մըն ալ չկայ : Անոնց կոկորդը բաց գերեզման  
է . իրենց լեզուովը նենգաւոր եղան . իմերու թոյն  
կայ անոնց շրթունքներուն տակը . Անոնց բե-  
րանը անէծքով ու գառնութեամբ լեցուն է . Ա-  
նոնց ոտքերը շուտ են արիւն թափելու . Կոր-  
ծանում և թչուառութիւն կայ իրենց ձամբանե-  
րուն մէջը . Եւ խաղաղութեան ձամբան չճանչ-  
ցան : Աստուծոյ վախը չկայ անոնց աչքերուն  
առջին : Այակայն գիտենք որ օրէնքը ինչ որ կ'ը-  
սէ, անոնց կ'ըսէ՝ որ օրէնքին տակն են . որպէս  
զի ամէն բերան գոցուի, և բոլոր աշխարհ դա-  
տապարտուած ըլլոյ Աստուծոյ առջելո՞յ : Հոգ-  
գ. 9—19 :

Աս տեղ միախառն հիւսուած կը դժնենք Հին  
և Աոր Կտակարանաց վկայութիւնը : Պօղոս ա-  
ռաքեալ այլ և այլ Աաղմոսներէ յառաջ կը բերէ  
աս վկայութիւնը . և կը մերձեցընէ զանիկայ թէ  
Հրէից և թէ Հեթանոսաց, և համայն աշխարհ յան-  
շաւոր կը Քրէ առաջէ Աստուծոյ :

Եւ հիմա կը հարցընենք՝ միթէ պատմութիւնք  
և դիտողութիւնք կատարելապէս համաձայն չե՞ն  
գար Աստուծոյ խօսքին աս վկայութեանը : Եր-  
բէք կարդացած կամ տեսած կամ լած ես մէկ  
հատիկ ժողովրդեան մը կամ հասարակութեան  
մը համար որ վատթարացեալ վիճակի մէջ չըլ-  
լար, այսինքն ոքոնց մէջ Աստուծոյ սէրը թագա-

ւորէր, այնպէս որ ոչ նենգութիւն՝ ոչ անիրաւութիւն՝ ոչ բռնութիւն՝ ոչ ամբարտաւանութիւն՝ ոչ անձնասիրութիւն՝ ոչ անժուժկալութիւն և ոչ մէկ ուրիշ մեղք մը դտնուէր : Չէ՞ որ ամէն հասարակութիւն պէտք ունի ձեւակերպեալ քաղաքական իշխանութեան մը հանդերձ օրինօք և դատաւորներով՝ ոստիկաններով և բանտերով : Ո՞վ կրնայ յառաջ բերել, չքոենք մէկ հատիկ հասարակութիւն մը՝ այլ, մէկ անհատ եղական անձն մը որ մարդկային կենաց այլ և այլ տարիքներէն անցած ըլլայ առանց մեղաց : Ա. չքերնիս պտըտցընելով մեր գիտութեան և դիտութեան բոլոր ասպարէզին վրայ ընդհանրապէս, չե՞նք տեսներ և չե՞նք զգար ամէն տեղ և ամէն ատեն ան Ա. ստուածային հրատարակման ճշմարտութիւնը, թէ՝ “Ա. մէնքը մեղք գործեցին, և Ա. ստուծոյ փառքէն պակսած են” : Հառվ. գ. 23 :

Բ. Վեր երկրորդ առաջարկութիւնը աս էր, թէ մարդկային վատթարութիւնը բնածին է :

Վարդս “բարի ծնեալ” չէ : Անիկայ “բնականապէս բարի” չէ, ինչպէս Գեղագիոս և Վատթէոս Ալբերտիսկոպոսը կը պնդեն : Անիկայ այնպիսի բնութեամբ մը ծնած է, որ իբրև պատասխանատու էակ գործել սկսելուն պէս՝ մեղք կը գործէ և Ա. ստուծոյ փառքէն կը պակսի :

Իայց ի՞նչպէս պիտի որոշենք մարդուս բնական եղածը՝ ունակութեամբ իրեն ստացական եղածէն : Ան ամէն բաները որ բնական են մար-

դուս չեն արտայայտեր ինքզինքնին անմիջապէս  
երբոր տղայ մը աշխարհք կու գայ : Յիշողու-  
թիւնը՝ Երևակայութիւնը և Տրամաբանութիւնը  
մարդուս բնական կարողութիւններն են, սակայն  
ժամանակի և դաստիարակութեան պէտք ունին  
կատարելապէս բացուելու համար : Եւ այլու-  
այլ անձանց մէջ զօրութեան և կատարելութեան  
կողմանէ իրարմէ շատ տարբեր աստիճաններով  
կը տեսնուին աս կարողութիւնները : Եւսակայն  
մէկը չկայ որ տարրակուսութիւն մը ունենայ ասոնց  
առ հասարակ ամեն մարդու բնական ըլլալուն վը-  
րայ : Բանականութիւնը՝ տղայ մը ծնանելուն  
պէս երևան չգար, և ոչ իսկ իր բնութեան վատ-  
թարութիւնը . սակայն ատենին երկուքն ալ հա-  
մահաւասար ստուգութեամբ ինքզինքնին կը յայտ-  
նեն : Եւսպէս կ'ըսենք թէ ծնողական և որդի-  
ական սիրոյ կիրքերը բնական են մարդուս, թէ.  
պէտե ասոնք երկուքը կենաց մէկմէկէ շատ տար-  
բեր տարիքներուն մէջ երևան կուգան կամ ներ-  
դործութեան կ'սկսին :

Երդ՝ մի և նոյն պատճառները ունինք բարոյա-  
կան վատթարութիւնը կամ ապականութիւնը բը-  
նական՝ բնածին անուանելու, որոնցմով որ Տը-  
րամաբանութիւնը՝ Յիշողութիւնը՝ Երևակայու-  
թիւնը՝ Դռնողական և որդիական սէրը բնական  
կ'անուանենք : Եսոնց ամենն ալ ներգործութեան  
կ'սկսին՝ բանին բնութիւնը պահանջած ատենք  
հասնելուն պէս :

Ա երը ցուցցինք թէ բարոյական բնութեան ապականութիւնը ընդհանրական է : Անիկայ մէկ դարու մը կամ մէկ ազգի մը սահմանեալ չէ . այլ յամենայն դարս և յամենայն ազգս կը տառածի , և թէ կառավարութեան՝ թէ փիլիսոփայութեան և թէ կրօնքի ամէն դրութեանց տակ ինքզինքը կը յայտնէ : Ահա ասիկայ ալ վկայութիւն մըն է թէ ադ ապականութիւնը բնական է : Այսպէս որ բարոյական վատթարութեան համար բնական չէ ըսելը՝ մողին կամ մարմինին որ ևիցէ կարողութեանը կամ ստորոգելիքին համար բնական չէ ըսելուն նման հաստատութիւն մը կ'ըլլայ :

Ա.Յ.Լ “Օրէնքին և վկայութեանը հարցընենք” : Տեսնենք ի՞նչ կ'ըսէ Աստուածաշունչը :

“Որ ատենօք մենք ամէնքս ալ անոնց մէջը կը պտղտէինք մեր մարմինին ցանկութիւններովը, և մարմինին ու միտքին ուղածը կը կատարէինք . և բնութեամբ բարկութեան որդէ՛ էխո՞՝ ինչպէս ուրիշերը” : Եժեւ. Բ. 3 : Ա եր հրեշտակային և սրբակրօն Եպիսկոպոսը բնաւ չե՞ր կարդացած աս պարբերութիւնը “Ա արդս բնականապէս բարի է և բարի կը ծնանի” խօսքը չհրատարակած : Եթէ մարդս բնականապէս բարի է, ինտո՞ր կ'ըլլայ բնութեամբ որդի բարկութեան : Դարձեալ Փըթիչըն մէր Ա երստին Ծոննդեան հարկաւորութեանը վրայ Անիկողեմոսին խօսած ատենը կ'ըսէ : “Ա արմինէն ծնած մարմին է, ու Հոգիէն ծը-

նածը՝ հոդի է": Յուղ. Գ. 6: Մարմին բառը  
շատ անդամ գործածուած է Առւրբ Գրոց մէջ  
մարդուս ապականեալ և մեղանչական բնութեանը  
համար . և Փրկչին մերոյ խօսքին միտքը յայտ-  
նապէս աս է թէ ծննդեամբ ապականեալ բնու-  
թիւն մը կը ժառանգենք՝ որն որ հարկ է որ նո-  
րոգուի Աստուծոյ Հոդիովը :

Դարձեալ՝ Առւրբ Գրոց բոլոր ան վկայութիւն-  
ները՝ որոնք կը խօսին Ադամայ վրայ իբրև մեղքը  
աշխարհք մոցընող , կը հաստատեն թէ մենք ալ  
նոյն ապականեալ բնութեամբ կը ծնանինք :  
“Եշանաւոր խօսքով մը զրուցուած է անկեալ  
մեղանչական նախածնողին համար՝ թէ “ի՞ նմանու-  
թեամբ՝ ի՞ պատիւրին պէս որդի ծնաւ , և անոր ա-  
նունը Աէթ դրաւ” : Օճճ. Ե. 3: Աստուծոյ  
բարոյական պատկերն որ մեր նախածնողք ունէին ,  
(ինչպէս որ կ'ըսէ գիրքը՝ թէ “իր պատկերին պէս  
ստեղծեց մարդը” ,) որ իրենց ամենաբարձր փա-  
ռաց վիճակն էր , մեղքը ջնջուեցաւ , և յետ այ-  
նորիկ բոլոր իր սերունդն ալ ի՞ նմանութեամբ աշ-  
խարհք պիտի գային : Աս է ան տեսութիւնը զրը  
Աստուածային յայտնութիւնը կու տայ մեզի Ադա-  
մայ և մարդկային սերունդին մէջ եղած կապակ-  
ցութեանը վրայ :

“Բանզի որովհետեւ մարդով եղաւ մանը , մար-  
դով ալ մեռելոց յարութիւնը : Ա ասն զի ինչպէս  
որ Ադամով ամէնը իը մեռնին , անանկ ալ Փրիս-  
տոսով ամէնը կենդանի պիտի ըլլան” : Ա կ'ո՞նի՞ :

ԺԵ . 21, 22 : “Ա ասն զի ինչպէս որ մէկ հարդէ ճը  
մեղքը աշխարհք մտաւ , և ան մեղքէն մահը , և  
այնպէս ամէն մարդոց վրայ տարածուեցաւ մահը ,  
քանզի ամէնքը մեղանչեցին” : Հառնվ . Ե . 12 :  
Այսպիսի վկայութիւնք վճռաբար կը հաստատեն  
թէ ամենասերտ կապակցութիւն մը կայ Արամայ  
և իր սերունդին մէջտեղը , անանկ կապակցու-  
թիւն մը՝ որով մեղքն ու մահը կը հասնին ա-  
նոնց իրրե իր որդւոցը , նաև մեղքը և յե-  
տոյ մահը ան մեղքին պատճառաւը : “Ո՞էկուն  
յանցանքովը շատերը մեռան” : “Ո՞էկ մարդուն  
մեղքովը մահը թագաւորեց ան մէկովը” : “Ո՞է-  
կուն յանցանքովը բոլոր մարդոց դատապարտու-  
թեան վճիռ եղաւ” : “Ո՞էկ մարդուն անհնազան-  
դութիւնովը շատերը մեղաւոր եղան” : Տես Հառնվ .  
Ե . 15, 17, 18, 19 :

Արդ՝ եթէ աս վկայութիւնները նշանակութիւն  
մը ունին , ասոնց սորվեցուցածը աս է՝ թէ մար-  
դուս վատթարութիւնը կամ ապականութիւնը  
բնական է , չնդաժին է : Անիկայ մէկ հետեւանք  
մըն է , նախահօր մեղքէն ծագած , զոր բոլոր իր  
դաւկըները պիտի կրեն իրենց վրայ :

Կրնայ ըլլալ անանկ մարդիկ որ մերժեն աս  
վարդապետութիւնը , այլ թող նենգամութիւն  
չընեն և պարզապէս ու շիտակը զրուցեն թէ ա-  
սիկայ ընելով կը մերժեն ևս ոչ միայն Վրիստո-  
նէական եկեղեցւոյն ընդհանրական հաւատքը այլ  
նաև Առորդ Գրոց իրրե կանոն հաւատոյ ունեցած

աստուածային հեղինակութիւնն ալ:

Դ. Մարդկային վատթարութիւնը ոչ միայն ընդհանրական է և բնական, այլ այնպէս խորարամատ և մահառիթ է՝ որ բնական սրտէն ամենայն ջշմարիտ սրբութիւնը արտաքսած է:

Ասիկայ երբեմն կ'անուանի ամբողջական ապականութիւն, բայց ասով հասկըցընել չենք ուզերթէ մարդիկ այնքան չար են, որչափ որ կընան ըլլալ: Մարդկային բարուց մէջ շատ ստորոգելիքներ կան որ սիրելի՝ պատուական և օգտակար են. որոնք ըստ ինքեան սրբութիւն չունին: Աս կարգէն են ընկերական սիրոյ կիրքերը: Ասոնք մարդուն երջանկութեանը մէկ մեծ մասը կը կաղմեն, մարդկային չարագործութեան առջեր շատ խափանարար արգելքներ կը դնեն: Այսկայն ասոնց 'ի հարկէ սրբութիւն չունենալը յայտնի է երկու դիտողութիւններէ: 'Եալս՝ որ առ Աստուած սէր չունեցողներն ալ ունին աս կիրքերը, և երկրորդ՝ որ անբան կենդանիներն ալ ունին նոյն բաները, և շատ անգամ բարձրագոյն աստիճանաւ:

Նշրկու ուրիշ դիտողութիւններ ալ պէտք է միշտ աչքի առջեւ ունենալ որպէս զի բարոյական բնութեան վատթարութիւնը կամ ապականութիւնը երջմարիտ դիրքովը երենայ:

'Եալս՝ մարդիկ իրենց չարութիւնը դուրս չեն տար առանց պատկանաւոր առիթներու կամ պարագաներու: Աւաղակը յարաժամ գողութեան մէջ չէ, և սուտզըրուցը յարաժամ ստախօսութեան

մէջ չըլւար . այլ երբոր յարմար պատեհութիւննեց  
կամ է՞ր նիւններ պատահին , յայնժամ կը գու-  
ղանան կամ սուտ կը խօսին : Այսպէս իմացիր  
ամէն մարդոց համար , երբոր յարմար պատեհու-  
թիւններ կամ փորձութիւններ չըլւան , որտին  
վատթարութիւնը երևան չգար :

Եւ ոչ ալ ամենավատթար մարդիկ անգամ ,  
(բաց 'ի եթէ մէկը ամենիշխան կիրքի մը բռնու-  
թեանը տակ ըլլայ , ինչպէս օրինակի համար դի-  
նեմոլը ,) անանկ գործքեր կը գործեն , որոնք իրենց  
ներկայ անմիջական անձնասիրական շահերուն դէմ  
կու գան : Ասիկայ մեծ արգելք կը դնէ ան վատ-  
թարութեան արտայայտութեանը որ մարդուս սրո-  
տին մէջ թագուն կը կենայ : Այլ թող յարմա-  
րագոյն առիթներ շրջապատեն զմարդ , թող միան-  
գամայն զօրել և հարկեցուցիչ փորձութիւններ  
դէմը ելեն , և յայնժամ ան ծածկեալ վատթա-  
րութիւնը բոցավառ դուրս պիտի ցայտէ Աստու-  
ծոյ դէմ և մարդուն դէմ : Ազայէլին պատմու-  
թիւնը կատարեալ բացատրութիւն մըն է աս բա-  
նիս : Երբոր Եղիսէ մարգարէն (Դ Ծառէ . Ը . 12 ,  
13) ցուցուց իրեն թէ ինչ զարհուրելի անգիտու-  
թիւններ պիտի ընէր Խորայէլի որդուոցը , Ա-  
զայէլ աղաղակեց , “Քու ծառադ ինչ շուն  
է , որ ատ մեծ բաները ընէ” : Անոր աչքին զզուե-  
լի և զարհուրելի գործքեր երևցան Եղիսէին յի-  
շած եղեռնագործութիւնները : Բայց երբոր Ա-  
սորւոց վրայ թագաւոր եղաւ , շուտով սկսեց կա-

տարել բոլոր ան կանխառացեալ անդթութիւնները  
Խարայէլացւոց մէջ։ Ա երջապէս շունը իր շահ  
բնութիւնը յայտնեց։ այլ փորձութեան դալ հաս-  
նելէն առաջ ինքն ալ չէր դիտեր իր “ինչ շուն  
ըւլուը”։

Երկրորդ դիտողութիւննիս աս է։ Աստուած իր  
նախախնամական տեսչութեամբը մարդկային ըն-  
կերութիւնը բազմադիմի արժելուներով շրջապատած-  
է, այնպէս որ մարդուս բնութեան վատթարու-  
թիւնը ինքինքը բոլորովին դուրս չկրնար հանել  
կառավարութիւնը աստուածային սահմանադրու-  
թիւն մըն է աս վախճանիս ծառայող, և մինչեւ  
անդամ ամենէն գէշ կառավարութիւնները շատ  
աւելի աղէկ են քան թէ կառավարութենէ զուրկ  
ընկերութեան մը վիճակը։ Անձնապահութեան  
սկզբունքը և ան բնական օրէնքները, որոնցմով  
շատ կերպ չարագործութիւններ անմիջական վնաս  
կը հասցընեն գործողին, մեծ սանձահարութեան  
տակ կը պահեն մարդուս ապականեալ սրտին վատ-  
թար բերմունքները։ Յորչափ ժամանակ որ առ-  
արգելքները կան, և յորչափ ժամանակ որ պա-  
տեհութիւնը և փորձութիւնք կը պակասին, մարդ-  
կային վատթարութիւնն ալ ետ կը կենայ իր հրա-  
փայլ երեցյթները յայտնի համարձակ աշխարհի  
առջև երեցընելէն։

Խօսքերնուս նիւթը սխալ հասկըցուելուն դէմ  
աս նախազդուշութիւններն որ ըրինք, հիմա քըն-  
նութեան առնենք Աստուածային հանին վկայու-

թիւնը մարդուս ինչ աստիճան վատթարացեալ  
կամ ապականեալ ըլլալուն վրայ :

“Աիրտը ամէն բանէն աւելի խարեբայ ու խիստ  
չար է” : Երեմ. ԺԷ. 9 : Աս Խօսքը յայտնապէս  
մարդկային սրտին համար ըսուած է ընդհանրա-  
պէս : Անիկայ ընդհանրական նախադասութիւն  
մըն է , որ ամէն դարու և ամէն աղդի համար  
առնուելու է :

“Որովհետեւ գէշ գործքին վրայ՝ վճիռը շուտով  
չկատարուիր , աս պատճառաւ մարդոց որդիներուն  
սիրտը չարութիւն ընելու փափարով լեցուած է” :  
Ժամ. Ը. 11 :

“Արեւուն տակը եղած բոլոր գործքերուն մէջ  
գէշ բանը աս է , որ ամենուն պատահած դիպ-  
ուածը մէկ է . ու նաև մարդոց որդիներուն ոիբու-  
զարունեածն լցուած ըլլալով իրենց կենդանու-  
թեան ատենը՝ իրենց սրտին մէջը խենդութիւն կայ-  
ու ետքը մեռելներուն կ'իջնեն” : Ժամ. Թ. . 3 :

“Եւ Տէրը երբոր տեսաւ որ մարդոց չարու-  
թիւնը երկրի վրայ կը շատնար , և անոնց որդին խոր-  
հուրդներուն բոլոր ժաղափորները մթայն չար են ամեն  
օր” : Դանեւ. Զ. . 5 :

“Ա ասն զի անոնց բերնին մէջ ճշմարտութիւն  
չկայ . անոնց ոիբութերը չար են . անոնց կոկորդը բաց  
գերեզման է . իրենց լեզուովը նենդաւոր եղան” :  
Ասդ. Ե . 9 :

“Քանզի մարմնաւոր խորհուրդը Աստուծոյ գէմ  
թշնամութիւն է . ինչու որ Աստուծոյ օրէնքին

ՀՅՆազանդիր, մանաւանդ Ակրնար ալ": Աս վերա  
ջին վկայութիւնը շատ զօրաւոր ու վճռական է +  
և ուժերորդ տունը կը յաւելու, "Ա ասն զի մար-  
մինով եղաղները, չեն կրնար Աստուծոյ հաճոյ ըլ-  
լալ": Հայոց . Ը. 7, 8: Այսինքն թէ քանի որ  
չեն նորոգուած, բոլորովին հակառակ են Աստու-  
ծոյ բնութեանը և բոլորովին անհաճոյ են իրեն :

Ուրիշ կարգ մ'ալ վկայութիւններ կան որ մար-  
դուս բնական վատթարութեանը կը վերաբերին,  
մահ բառով զրուցուած : Աս բառը կը բացատրէ  
սրբութեան ամբողջական տարագրութիւնը մարդուս  
սրտէն : Արբութիւնն է հոգեոր կեանք . և մե-  
զանչականութիւնն է հոգեոր մահ . և աս հոգեոր  
մահը անխտրաբար բոլոր մարդոց վրայով վկայուած  
է Սուրբ Գրոց մէջ, Աստուծոյ ժողովուրդէն ալ  
մէկ մը 'ի բաց չառնելով: Ամենայն մարդիկ միան-  
գամ մեռեալ էին յանցանաց և մեղաց մէջ:

"Եթէ մէկը ամենուն համար մեռաւ, ուրեմն  
ամէննալ մեռած էին": Բ Կոբնէ . Ե . 14:

"Եւ դուք որ յանցանքներու ու մեղքերու մէջ մ-  
րած էի+ , ինքը ձեզ կենդանացուց . Որոնց մէջը ատե-  
նօք կը քալէիք աս աշխարհիս բռնած ճամբովը , աս  
օդուս իշխանութեանը իշխանին ուղածին պէս , ան  
ոգիին՝ որ հիմա ապստամբութեան որդւոցը ներսի  
դին կը ներգործէ . Որ ատենօք մենք ամէնքս ալ  
անոնց մէջը կը պտըտէինք մեր մարմինին ցանկու-  
թիւններովը , և մարմինին ու միտքին ուղածը կը  
կատարէինք . և բնութեամբ բարիութեան որդէի+ էինք՝

ինչպէս ուրիշները": Այս . Բ . 1—3 :

"Եւ ձեզ՝ որ ատեն մը յանցանքներու մէջ ու ձեր մարմինին անթլիատութեանը մէջ մեռած է-իք, կենդանացուց անոր հետը, մեր ամէն յան-ցանքները ներեց մեղի": Կող. Բ . 13 :

Պօղոս առաքեալ հեթանոսաց բարքին վրայով խօսելով՝ կ'ըսէ . "Եւ որովհետև չուղեցին զԱս-տուած իրենց գիտութեանը մէջ պահել, Աս-տուած ալ զանոնք անարդ խորհուրդներու մատնեց անվայել բաներ ընելու . Որոնք լեցուած էին ա-մէն անիրաւութիւնով, պոռնկութիւնով, անզդա-մութիւնով, ագահութիւնով, չարութիւնով, նա-և անձով լեցուն, մարդասպանութիւնով, հակա-ռակութիւնով, նենդութիւնով, չարասրտութիւ-նով, և էին քսուներ, Չարախօսներ, Աստուած-ատողներ, Նախատողներ, Հպարտներ, ամբար-տաւաններ, չար բաներ հնարողներ, ծնողաց ան-հնազանդներ, Անմիտներ, ուխտ չպահողներ, ան-դութներ, անհաշտներ, անողորմներ . Որոնք գիտ-նալով Աստուծոյ դատաստանը, թէ անոնք որ ա-սանկ բաներ կ'ընեն՝ մահուան արժանի են, չէ թէ միայն ան բաները կ'ընեն, հապա ընողներուն հաւանութիւն ալ կուտան" . Հայով . Ա . 28—32 , Երրորդ Գլխուն մէջ՝ մարդկային բնութեան վրայ յառաջ բերած տեսութիւնը լրացընելու համար՝ Հրեաներն ալ ու Հեթանոներն ալ միատեղ առ-նելով՝ կը յաւելու . " Ուստի ալ ի՞նչ ըսենք . բանով մը աւելի՞ ենք հեթանոսներէն . իրաւ որ

բանով մըն ալ չէ . ինչու որ առաջուց մեղադրեցինք Արէաները և հեթանոսները՝ թէ ամէնքը մեղաց տակ են . Ինչպէս որ գրուած է , թէ Արդար մը չկայ՝ ո՛չ մէկ հատ մը . Ո՞էկը չկայ որ հասկընայ , մէկը չկայ՝ որ Աստուած փնտուէ : Ամէնքը խոտորեցան , մէկտեղ անալիտան եղան . աղէկութիւն ընող մը չկայ , մէկ մըն ալ չկայ : Անոնց կոկորդը բաց գերեզման է . իրենց լեզուով նենդաւոր եղան . իժերու թօյն կայ անոնց շըրթունքներուն տակը . Անոնց բերանը անէծքով ու գառնութեամբ լեցուն է . Անոնց ոտքերը շուտ են արիւն թափելու . Կործանում և թշուառութիւն կայ իրենց ճամբաներուն մէջը . Եւ խաղաղութեան ճամբան շնանցան : Աստուծոյ վախը չկայ անոնց աչքերուն առջին” : Առաջ . գ . 9—18 :

Առուրբ Դրոց վկայութիւնը որ այսչափով ցուցթինք , հերիք է և վճռաբար կ'որոշէ մեր քննած խնդիրը . և սակայն կ'ուզենք հոս քանի մը ընդհանուր դիտողութիւններ ալ աւելցնել որ մեծ կարևորութիւն ունին աս վարդապետութիւնը հաստատելու մասին :

Ա . Վարդապետ Արքայ , որով հնարաւոր կ'ըլլոյ մեղաւորին փրկուիլը , ապացոյց մըն է մարդկային վատթարութեան անչափելի խորութեանը : Աստուծոյ Որդւոյն մարդեղութիւնը՝ չարչարանքները՝ մահը՝ յարութիւնը և միջնորդութիւնը տիեզերաց մէջ պատահած ամենէն զարմանալի դէպքերն են : Անոնք մարդուս յանցաւորութեանը

Ճշմարիտ չափ մըն են : Վրիստոսի Փրկչին մեռյ ըրած գործքը մեղսալից հոգւոյ փրկութեանը համար էր բովանդակապէս, և թէ որ չարիքը անհուն չարիք մը եղած ըլլար, անհուն փրկութեան մը և անհուն ազատիչի մը հարկաւորութիւն չէր ըլլար :

2. ՚Ի ձեռն առգւոյն Ա Երանին Շօննորեան վարդապետութիւնը ապացոյց մըն է մարդկային բնութեան յետին աստիճան ապականութեանը : Վարդուս բարոյական կազմութիւնը բովանդակապէս չար է, և բնականապէս չար, և վասն որոյ հարկ է որ նորոգուի, նորէն ստեղծուի . ապա թէ ոչ Աստուծոյ թագաւորութեանը մէջ մտնելու երբէք յարմարութիւն չկրնար ունենալ : “Թէ որ մէկ մարդ մը նորէն չծնանի, չկրնար Աստուծոյ թագաւորութիւնը տեսնել” : Յով. դ. 3:

3. Բոլոր ան խօսքերն որ զրուցուած է Աստուածաշունչին մէջ արդարներուն՝ բարձրներուն՝ ուղիղներուն՝ առարներուն՝ Աստուծոյ ժողովուրդներն՝ Աստուծոյ արդարներուն՝ վրայ, և՛, և՛, կ'ապացուցանեն թէ մարդիկ իրենց բնական վիճակին մէջ բոլորովին ապականեալ են : Անոնք բնութեամբ սուրբեր չեն, այլ կանչուած են սուրբեր ըլլալու, լուացուած են, սրբուած են, աշխարհէս զատուած են, և շատ անգամ իրենց համար ըսուած է թէ երբեմն թշնամիներ էին Աստուծոյ և թէ իր շնորհօքը փրկուեցան :

“Բարի մարդ և բարի Վրիստոնեայ” դրբին

վրայ ըրած աս մեր քննութիւնը վերջացուցած ատեննիս կը բաղձանք յայտնել մեր ակնկալութիւնը՝ թէ Արքեպիսկոպոսն Մատթէոս խնամով և զգուշութեամբ քննէ աս կարեոր վարդապետութիւնը՝ մարդուս անկեալ վիճակին վրայ, ինչպէս որ նկարագրեալէ Արքազան Մատեաններուն մէջ։ Ալ տեսնենք որ ինքը աս կարեոր հաւատոյ մասին խիստ ծանր և հոգեկորոյս մոլորութեան մէջ է, վտանգաւոր նցյն խկ իր հոգւոյն և վտանգաւոր բոլոր անոնց հոգւոյն՝ որ իրեն կը նային իբրև իրենց հոգեոր առաջնորդը։ Իր եկեղեցւոյն և իր ազգին մէջ ունեցած իր բարձր պաշտօնը այնպիսի մեծ ազդեցութեան մը տէր կ'ընէ զինքը՝ որով իր անունը մեծ պատուով կընայ յիշատակուիլ գալու դարերուն մէջ, եթէ ադ իր ազդեցութիւնը Աւետարանին տարածմանը և իր ժողովրդեան՝ Բանիւն Աստուածային լուսաւորելուն համար բանեցընէ։ Խոկ եթէ շարունակելու ըլլայ ատել Առերբ Աւետարանը, հալածել զանոնք որ կը ցանկան Աստուածային Բանին վարդապետութեանցը հետեւող և հնագանդող ըլլալ, և եթէ իր ունեցած բարձր պաշտօնը ատելութեան և վրէժինդրութեան չար կիլքերը յագեցընելու գործածէ, “Իր անունը պիտի փոխի”։ Եթէ երբէք յիշուի ալ ապագային մէջ, Տաճկաստանու մէջ հաստատեալ Աստուածային ճշմարտութեան հակառակորդի անուամբ և եթ պիտի յիշատակուի։

Խոկ աս գրքովկը ընթերցող հասարակութեան

կը փափաքինք ըսել, քննեցէք Աստուծոյ Խօսքը  
դուք ձեզի: Եթէ անանկ բան մը ըսածնիս գըտ-  
նէք որ Անոր մէջ որոշակի հաստատուած չըլլայ  
յստակ կերպով, մի ընդունէք բնաւին: Ո՞նք  
ուրիշ բաղձանք մը չունինք բայց եթէ առաջնոր-  
դել զձեզ Աստուծոյ Բանին, որ հիմն է և աղբիւր  
ամենայն կրօնական ճշմարտութեանց: Ինչ որ  
գանէք անոր մէջ ընդունեցէք, թէև Ա արդապետք՝  
Եպիսկոպոսք և Կաթուղիկոսք զայրանան որ  
դուք Քրիստոսի կը հետեւիք փոխանակ իրենց հե-  
տեւելու: Եւ յընդունելն ձեր զԲանն Աստուծ-  
ային իրեւ ձեր կենաց և հաւատոյն առաջնորդ:  
շնորհք՝ ոլորմութիւն և խաղաղութիւն բազմացի  
՚ի ձեզ ՚ի Տեառնէ մերմէ ՚ի Ծիսուսէ Քրիս-  
տոսէ. Ամէն:







0026904  
ՀՀ ՀՀ

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0026904

